



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material

2855

1

Ա. Ա. ԴԱՐԱԳԱՂԵԱՆ

ԱՅՆԱՐՅԱԳՈՂԻԹԻՒՆ  
ԹԻՍՈՒՄՆԱԿԱԾ

Կ. Ա. Մ.

ՏԻԵԶԵՐԱԳՐՈՒԹԻՒՆ  
Ի ՊԵՏՍ ԱԶԳԱՅԻՆ ԳՐՈՅԱՑ

ԵՐՐՈՐԴ ՏՎԱԿՐՈՒԹԻՒՆ

ՅԱԿԵԼԵԱԼ ԵՒ ՌԵՋԱՆԱԼ



Կ. ՊՈՂԻՄ

ՏՎԱԿՐՈՒԹԻՒՆ ՄԵՀՐԱՆ Յ. ՓԱՓԱԶԵԱՆ  
Զազմազմբլար-Եօգալշու, Զ. Խամպիլին իրան Ն. 42, 17, 21

1892

529

գ - 34

2002

2010

А. М. Гардасиан.

География,

для народных училищ

3<sup>е</sup> издание

дополненное и исправленное

Константинополь.

1891.

1893

529  
4-34

Ա. Մ. ԳԱՐԴԱՍԻԱՆ

ԱՅՆԱՐՅԱԳՐՈՒԹԻՒՆ  
ՊԻՍՈՒԹՅՈՒՆԿԱՆ


ԿԱՄ

ՏԻԵԶԵՐԱԳՐՈՒԹԻՒՆ  
Ի ՊԵՏՍ ԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑԱՅ

№ 3777  
№ 926 m

ԵՐՐՈՐԴ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ  
ՅԱԽԵԱՅ, ԵՒ ՈՒՂՂԵԱՅ

معارف نظارات جليله سنك ٢٨٥ نومروي رخصتماد سيله طبع اوئتشدر



БИБЛІОТЕКА  
ДЕЯТЕЛЬНЫХЪ КЛАССОВЪ  
ДАЧЕВСКОГО ИНСТИТУТА

Կ. ԳՈԼԻՍ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ՄԻԶՐԱՆ Յ. ՓԱՓԱԶԵԱՆ  
Զազմազմբլար Եօզուշու, Զիւմպիլի խան, թի. 42, 17, 21

1891



## ՅԱՌԱՋԱԲԱՆ



### ՏԵՐ ԵՒ ՀՐԱՏԱՐԱԿԻՉ ՄԻՀՐԱՆ Յ. ՓԱՓԱՋԵԱՆ

ՏՊԱԳՐԻՑ. ԿԱԶՄԱՐԱՐ ԵՒ ԳՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ

Կ. Պողիս Զագմագմլլար-Եօգուշու, Զիւմպիւլիւ խան

Թիւ 12, 17, 21

84631-ահ

1143-91



2565-91

Տիեզերագրութիւն համառօտ աստեղագիտութիւն է, սա տարբերութեամբ որ, մինչ վերջինն կը խօսի ուղղակի և առհասարակ բոլոր երկնային մարմնոց վրայ և բարձր գիտութիւն է դաս մը գիտնոց միայն, այն է՝ աստեղագիտաց, յատուկ, առաջինը կը խօսի գլխաւորապէս մեր մոլորակաց դրութեան վրայ, և մասնաւոր նպատակ ունի մեկնել երկրիս յարաբերութիւնն այն դրութեան ուրիշ մարմիններուն, մանաւանդ արեգական և լուսնի, հետ, և այն յարաբերութիւնը ցուցնող երեւոյթներն։ Այս համառօտ, բայց կարեւոր և շատ հետաքրքրական ուսումն, իբրեւ մասն դպրոցական ուսմանց, պարտի ուսուցուիլ ամէն կանոնաւոր դպրոցի, հետեւապէս մեր դպրոցներուն մէջ, զորս լուսաւորեալ ազգաց գէթ միջին աստիճանի ուսումնարանաց աստիճանի հասուցանելու մեծ ջանք կայ յազդին։ Ինչպէս կրնանք առ դաստիարակեալս ունել այնպիսի անհատ մի որ անտեղեակ է պատճառաց շատ հասարակ երեւութից որոց ամէն օր ականատես է։

Յոմանս ի Հայերէն աշխարհագրութեանց կը գտնուին այս ուսման վերաբերեալ տեղեկութիւններ, բայց շատ համառօտ և թերի։ Այս դասագրոյն մէջ մեր նպատակն եղաւ այն թերին գոնէ մասամբ չափ լնուլ։ Հոս աւելի հիմնական և ըստ մարթելոյ պարզ ոճով կ'աւանդուին ոչ սակաւ տիեզերական երեւոյթք, զորորինակ՝ մեծութիւն երկրիս և արեգական, այսինքն՝ չափ տրամագծի, շրջապատի, մակերեւութի և ծաւալի նոցա, ինչպէս նաեւ երկրիս և լուսնի կեդրոնազանցութեանն, հեռաւորութիւն նոցա իրարմէ և յարեգակնէ, օրուան և տարւոյ այլեւայլ հաշիւներ, խաւարմանց պատճառներ, արեգական և մոլորակաց յատկութիւնք։ գիտաւորաց և աստեղաց վրայ եւս կան ինչ ինչ կարեւոր և հետաքրքրական տեղեկութիւնք։

Գիրքն հարցմամբ և պատասխանւով է, և իւրաքանչիւր հարցման պատասխանն համառօտիւ դրուած է մեծ գրով, և ապա մանր գրով դրուած է հարկաւոր բացատրութիւնն զոր աշակերտն քաջ հասկնալով կրնայ, ի լինել հարկի, պատասխանին վրայ իւր կողմէն իրր բացատրութիւն յաւելուլ:

Այս ուսումն ընդհանրապէս քաղաքական կոչուած աշխարհագրութեան մաս համարուած է, բայց անոր հետ սերտ կապակցութիւն չունի. իրբեւ քան զայն դժուարին՝ հարկաւ չափական գիտութեանց փոքր ՚ի շատէ տեղեակ, մոռք և հասակաւ հասուն աշակերտաց ուսուցուելու յարմարագոյն է. ուր քաղաքական աշխարհագրութիւնն ստորնագոյն դասերու ուսում է և պարտի ուսուցուիլ յառաջ քան զուսումն պատմութեան:

Ա. Մ. Գ.

ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ

## ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ

ՆԱԽԱԳԻՏԵԼԻՔ

ԴԱՍ

### ՏԻԵԶԵՐԱԳՐՈՒԹԻՒՆ

1. Հ. Տիեզերագրութիւն ի՞նչ է :

Պ. Տիեզերագրութիւն կ'ըսուի այն գիտութիւնն որ կ'ուսուցանէ թէ երկիրս ինչ յարաբերութիւն ունի ուրիշ երկնային մարմիններու, մանաւանդ արեգական և լուսնի հետ :

2. Հ. Այս գիտութիւնն ինչու համար տիեզերագրութիւն ըսուած է :

Պ. Այս գիտութիւնը տիեզերագրութիւն ըսուած է, քանզի տիեզերք որ և աշխարհ կ'ըսուի, կազմեալ են երկնից անհուն միջոցին մէջ գտնուած երկնային մարմիններէն, որոց վրայ կը խօսի այս գիտութիւնը :

3. Հ. Ո՞րք են երկնային մարմինք յորոց կազմեալ են տիեզերք :

Պ. Երկնային մարմինք յորոց կազմեալ են տիեզերք՝ այն լուսաւոր գունտերն են զորս կը տեսնենք յերկինս :

4. Հ. Այս մարմինք կամ գունտք քանի կարգ կը բաժնուին :

Պ. Այս մարմինք կամ գունտք չորս կարգ կը բաժնուին. Ասուն, Մոլորակ, Աբբանեակ և Գիսասուր :

5. Հ. Ո՞ր մարմինք աստղ կը սուլին :

Պ. Աստղ կը սուլին այն մարմինք որ իրենցմէ լոյս ունին և իրենց տեղն անշարժ կը թուլին կենալ, այս պատճառաւ կը կոչուին նաեւ Հայոց աստեղն : Սոցա մին է Արեգակն :

6. Հ. Ո՞ր մարմինք մոլորակ կը կոչուին :

Պ. Մոլորակ կը կոչուին այն մարմինք որ իրենցմէ լոյս չունենալով, լոյս կ'ընդունին լուսաւոր և հաստատուն աստղէ մը զորով շուրջ կուգան, և այս պատճառաւ հալբակ կամ հընացած ասոր կը կոչուին : Ասոնց մին է Երկիրս, որ արեգակն կ'առնու լոյս և նորա բոլորտիքը կը շրջի :

7. Հ. Ո՞ր մարմինք կը կոչուին արբանեակ :

Պ. Արբանեակ կը կոչուին այն մարմինք որ մոլորակի մը բոլորտիքը կը շրջին, ինչպէս մոլորակներն հաստատուն աստղի մը բոլորտիքը : Լուսին երկիրս արբանեակն է, քանզի նորա բոլորտիքը կը շրջի : Արբանեակներն եւս իրենցմէ լոյս չունենալով, լոյսը կ'ընդունին այն հաստատուն աստղէն որոյ բոլորտիքը կը շրջի իրենց մոլորակը : Այսպէս լուսինն արեգակն կ'ընդունի լոյս :

8. Հ. Ո՞ր մարմինք կը կոչուին գիսաւոր :

Պ. Գիսաւոր կը կոչուին այն մարմինք որ Երբեմն Երկնից մէջ կը տեսնուին երկայն և լուսաւոր տտամբ :

9. Հ. Տիեզերագրութիւնը՝ ո՞ր գիտութեանց հետ յարաբերութիւն ունի :

Պ. Տիեզերագրութիւնն յարաբերութիւն ունի Աստղագիտութեան և Երկրաչափութեան հետ . այս գիտութեանց կանոններն և բառերը կը գործածէ . և որովհետեւ այս գիտութիւնք առնեանի կամ առնեան այսինքն՝ մէջ թուոյ և քանակութեան գիտութեան, վերաբերեալ են, տիեզերագրութիւնը Մանեանի կամ աշխարհագրութիւնը (Հայերէն՝ Ուսումնական աշխարհագրութիւն) ըստած է : Ուստի և տիեզերագրութեան մէջ ըստածներն աղէկ հասկնալու համար պարտ է հոն գործածուած Երկրաչափական և աստղագիտական գլխաւոր բառերուն նշանակութիւնը գիտնալ :

10. Հ. Տիեզերագրութեան մէջ գործածուած Երկրաչափական և աստեղագիտական բառերն որո՞նք են :

Պ. Տիեզերագրութեան մէջ գործածուած Երկրաչափական և աստեղագիտական բառերն են . 1. Կէտ, 2. Գիծ, 3. Մակերեւոյթ, 4. Մարմին, 5. Մակարդակ, 6. Բոլորակ, 7. Գունտ, այլովքն հանդերձ :

## ԴԱՍ Բ.

### ԿԵՏ

11. Հ. Կէտ Բնչ է :

Պ. Կէտ կ'ըսուի փոքրագոյն տարածութիւնը որ կընայ մտածուիլ . զորօրինակ բիծը որ թուղթի վրայ գլչին ծայրը թեթեւ գպցնելով կ'ելլէ, Երկրաչափութիւնն ամենեւին առանց տարածութեան կը մտածէ կէտը . այս մտօք կէտը կ'ըմբռնուի միայն . արդեամբ չկայ, քանզի փոքրագոյն կէտն անդամ տարածութիւն ունի:

12. Հ. Գիծ Բնչ է :

Պ. Գիծն է Երկնցած կէտ : Երկրաչափութեան մէջ գիծը կը մտածուի իբրեւ Երկայնութիւն որ ոչ լայնութիւն ունի և ոչ խորութիւն : Այս մտօք գիծը կ'ըմբռնուի միայն, արդեամբ չկայ, քանզի գիծն եւս որչափ և բարակ մտածուի, տարածութիւն ունի :

13. Հ. Քամնի տեսակ գիծ կայ :

Պ. Երեք տեսակ գիծ կայ . Ուղիւ, Բեկու և Կոր : Ուղիղ է կէտէ կէտ ձգուած կարճագոյն գիծը : (Զեւ 1 : )

Բեկեալ գիծը կը կազմուի իրարու շեղ կցեալ Երկու կամ աւելի ուղիղ գիծերէ : (Զեւ 2 : )

Կոր գիծը ոչ ուղիղ է և ոչ ուղիղ գիծերէ կազմեալ : (Զեւ 3 : )

14. Հ. Մակերեւոյթ Բնչ է :

Պ. Մակերեւոյթ է մարմնոյ մը արտաքին Երեսն երբ գիծ մը իւր բոլոր Երկայնութեամբ յառաջ կը քշուի, տարածութիւն մը կը ձեւանայ, այս տարածութեան կ'ըսուի հակեւացյն :

Զորօրինակ 4 ԶԵԼԻՆ մէջ՝ և մարմնոյն վրայ ո՞ւ գիծը եթէ իւր բոլոր երկայնութեամբ մինչեւ հռ տարուի , ո՞բե՞ մակերեւոյթը կը ձեւացունէ . Եւսէ , և հռու են նոյնպէս մակերեւոյթ , որ և մարմնոյն այլ և այլ երեսները կ'ընծայեցունեն :

#### 15. Հ. Մարմին ԲՆՀ է :

Պ. Մարմին կ'ըսուի նիւթեղէն անհատ զանգուած մը որ երկայնութիւն , լայնութիւն և խորութիւն ունի . Զկայ մարմին որ այս երեք տարածութիւնը , այսինքն երկայնութիւն , լայնութիւն և խորութիւն միանդամայն չունենայ . բայց կրնանք մտածել մարմնոյ մը երկայնութիւնը միայն առանց լայնութեան և խորութեան , և կամ երկայնութիւնն և լայնութիւնը միայն՝ առանց խորութեան , և ըստ այնմ չափել :

#### 16. Հ. Մարմնոյ մը այս տարածութիւններն ԲՆՀ պէս կը չափուին :

Պ. Մարմնոյ մը երկայնութիւնը միայն կը չափուի երկայնութեան չափերով , որոց գլխաւորներն են՝ որու , հանդուն , միտ և աղա : Այսպէս՝ կը չափենք տեղերու իրարմէ հեռաւուրութիւնը , և կ'ըսենք . Այս ինչ տեղէ մինչեւ այս ինչ տեղ այսչափ ոտք , մէթր կամ մղոն է :

Մարմնոյ մը լայնութիւնն եւս միայն նոյն կերպով կը չափուի : Բայց մարմնոյ մը երկայնութիւնն ու լայնութիւնը միանդամայն , այսինքն մարմնոյ մակերեւոյթը կամ երեսը , կը չափուի գառակուսի չափով : Գառակուսի չափ մը , զորօրինակ քառակուսի ոտք կամ մէթր կամ մղոն , քառակուսի տարածութիւն է որոյ չորեքին կողմանք մէն մի ոտք կամ մէթր կամ մղոն են : Ուստի երբ արտի մը համար կ'ըսուի թէ 20 քառակուսի մէթր է . կը նշանակէ թէ արտին տարածութիւնը կամ երեսը , իւրաքանչիւր կողմը մի մէթր լայն , 20 քառակուսի մասերէ կը բաղկանայ :

Կրնայ նաեւ մարմնոյ մը երկայնութիւնը , լայնութիւնը և խորութիւնը միանդամայն , կամ մարմնոյն բոլոր ծաւալը , չափուիլ : Այսպիսի չափերու գուարտ կամ հորանարդ չափ կ'ըսուի . ուստի մի խորանարդ մէթր ըսելով կ'իմացուի տարածութիւն մը որոյ թէ երկայնութիւնը , թէ լայնութիւնը և

թէ խորութիւնը մէն մի մէթր են : Ուստի մարմնոյ մը համար 20 խորանարդ ոտք է ըսելով կը հասկցուի թէ այն մարմինն , իւրաքանչիւրը մի ոտք երկայն , մի ոտք լայն և մի ոտք խոր , 20 կտոր կը պարունակէ յինքեան :

#### 17. Հ. Մակարդակ ԲՆՀ է :

Պ. Մակարդակ կ'ըսուի հարթ մակերեւոյթ մը որոյ վերայ ուղիղ գիծ մը կրնայ քաշուիլ դէպ ամէն դի :

Երբ գունտ մը մի կէտէն շիտակ կը կըտրենք , հարթ երես մը կը ձեւանայ : Այն հարթ երեսը գունտին մակարդակն է : Զեւ 5 , կիսագունտի մը մակարդակն է :

## ԴԱՍ

### ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ, ՀԱԿԵԱԼ, ԵՒ ԱՅԼՆ, ԴԻՐՔ

#### 18. Հ. Հորիզոնական դիրքն ԲՆՀ է :

Պ. Երբ գիծ կամ մակարդակ մը ջրոյ երեսին պէս շիտակ է , այսինքն՝ այնպէս կեցած է ինչպէս ջուրն ամանի մը մէջ կը կենայ , հորեցնական կ'ըսուի :

#### 19. Հ. Հակեալ դիրքն ԲՆՀ է :

Պ. Գիծ կամ մակարդակ մը որ զառիվայր է՝ հովեալ կը կոչուի :

#### 20. Հ. Զուգահեռական ԲՆՀ է :

Պ. Զուգահեռական կ'ըսուին երկու գիծեր որ որչափ և երկնցուին , միշտ իրարմէ հաւասար հեռու են :

#### 21. Հ. Ուղղահայեաց ԲՆՀ է :

Պ. Գիծ կամ մակարդակ մի որ , ծայրէն կապարի կտոր կախուած դերձանի պէս . հորիզոնական գծի կամ մակարդակի վրայ վերէն վար շիտակ կ'իջնէ , ուղղահայեաց կ'ըսուի :

#### 22. Հ. Շեղ ԲՆՀ է :

Պ. Գիծ կամ մակարդակ մի որ ուրիշ հորիզոնական գծի կամ մակարդակի վրայ ուղղահայեաց չիջներ՝ չեւ կ'ըսուի :

ԶԵԼ 6 ա՞ և էր գիծերն զուգահեռական են : ԶԵԼ 7 գիծն հորիզոնական է, էր գիծն՝ ուղղահայեաց : ԶԵԼ 7 գիծը շեղ է : ԶԵԼ 9 Ա. Բ հակեալ մակարդակներ են :

23. Հ. Անկիւն ինչ է :

Պ. Երբ երկու գիծ իրարու կը հանդիպին, աւելի կամ նուազ նեղ ծայր մը կը ձեւացունեն . այս ծայրը կը կոչուի անկիւն : ԶԵԼ 8, ա՞ և ա՞ գիծերէ կազմուած Ա. ծայրն անկիւն է :

Հորիզոնական գիծին վրայ (ԶԵԼ 7) եկող ուղղահայեաց էր գծին էր և էր հաւասար անկիւնները կը կոչուին առիւն նոյն հորիզոնական գծին վրայ եկող էր շեղ գծին երկու անհաւասար անկիւններուն փոքրը, էր, կ'ըսուի առար անկիւն, իսկ մեծն, առեւ, բուն անկիւն :

24. Հ. Բոլորակ ինչ է :

Պ. Բոլորակ է մակարդակն մը որոյ եղմն է կոր գիծ, որոյ իւրաքանչիւր կէտն հաւասար հեռու է բոլորակին այն կէտէն որ կ'ըսուի էր կամ ժամանակ :

25. Հ. Բոլորակի վրայ քանի բան կը մտածուի :

Պ. Բոլորակի վրայ կը մտածուի ուշադրություն, էր, արածածություն, շատական կամ ժամանակ, առեւն, լոր և շատական :

Երջապատ է բոլորակին եզերը : Կեդրոն է բոլորակին միջավայրն որ անոր շրջապատին իւրաքանչիւր կէտէն հաւասարապէս հեռու է : Տրամագիծ է այն ուղիղ գիծն որ բոլորակին շրջապատին մի կէտէն անոր ուրիշ մի կէտը կ'երթայ՝ կեդրոնէն անցնելով : Տրամագիծը կը բաժնէ զրութակն երկու հաւասար մասն որ կէտէն էր կոչուին :

Ճառագայթը կամ շառաւիղն է տրամագիծն կէտը, այսինքն այն գիծը որ բոլորակին շրջապատին մի կէտէն մինչեւ անոր կեդրոնը կը ձգուի :

ԶԵԼ 10 բոլորակ է . կլոր գիծը՝ շրջապատ է . ա՞ և էր գիծերն են տրամագիծ . և կէտն է կեդրոն . ահ, բհ, էհ, տհ, նհ, գիծերն են շառաւիղներ :

Առեւն է բոլորակին որ և իցէ մասը . զորօրինակ ԶԵԼ 10 բոլորակին ահ, բհ, բհ, բհ, տհ, մասերն աղեղներ են :

Լոր կը կոչուի այն ուղիղ գիծը որ աղեղի մը մի ծայրէն

միւս ծայրը կը ձգուի . զորօրինակ ԶԵԼ 10 և գիծը է աղեղան լարն է :

Շատակ կ'ըսուի այն գիծը որ բոլորակին շրջապատը շօշափելով կ'անցնի : ԶԵԼ 10 չէ գիծն է շատակ :

26. Հ. Զուածիրն ինչ աեսակ ձեւ է :

Պ. Զուածիրն է երկայնաձեւ բոլորակ որ ունի երկու առանց, ած և էր : Երկրաչափի ձուածիրի մեծ առանցին վրայ կը դնեն, կեդրոնէն հաւասարապէս հեռու, երկու կէտ որ վառարան կը կոչուին :

Վառարանին իւր կեդրոնէն հեռաւորութիւնը կ'ըսուի կեդրոնացնցութիւն ձուածիրն :

Կեդրոնացնցութիւնը որչափ փոքր է, այսինքն՝ վառարաններն որչափ մօտ են կեդրոնին, ձուածիրն այնչափ կը մօտենայ բոլորակի, ուստի բոլորշի ձեւոյ մը աւելի կամ նուազ ձուածիր, այսինքն երկայնաձեւ, լինեն կը հասկցուի նորա կեդրոնացնցութեան չափէն :

Այսպէս ԶԵԼ 28 (Տախտ. 2) ա՞ է մեծ առանց . էր փոքր առանց . և է կեդրոն . չեւ է են վառարանք :

## Դ Ա Ս Դ

### ԳՈՒՆՏ, ՇՐՋԱՆԱԿ, ԵՒ ԱՅԼՆ

27. Հ. Գունտ ինչ է :

Պ. Գունտ կ'ըսուի այն մարմինը որոյ մակերեւութին իւրաքանչիւր կէտն անոր մէջտեղի կէտէն, այսինքն կեդրոնէն, հաւասար հեռու է :

28. Հ. Գունտին վրայ քանի բան կը մտածուի :

Պ. Գունտին վրայ կը մտածուին ուշադրություն, էր, արածածություն և շատական :

Գունտին շրջապատն է անոր մակերեւութը կամ երեսը :

Կեդրոնն է գունտին մէջտեղի կէտը կամ միջավայրը . որ գունտին մակերեւութին իւրաքանչիւր կէտէն հաւասար հեռու է :

Տրամագիծն է այն ուղիղ գիծը որ գունտին շրջապատին

մի կէտէն մինչեւ ուրիշ մի կէտը կ'երթոյ՝ կեդրոնէն անցնելով :

Շառաւիղը, որ կիսատրամագիծ եւս կ'ըսուի, գունտին կեդրոնէն դէպ անոր մակերեւութին իւրաքանչիւր կէտը կրնայ ձգուիլ : Գունտի մը բոլոր շառաւիղներն իրարու հաւասար են :

Գունտի մը շրջանակն է գունտին վրայ ձգուած բոլորակ դիմը :

Եթէ գունտ մը շրջանակէ մը կտրուի, մակարդակ մը կը ձեւացունէ :

29. Հ. Շրջանակը քանի՞ է :

Պ. Շրջանակը կրկնն է . և շրջանակ և հոր շրջանակ :

Մեծ կ'ըսուի գունտի մը վրայ գծուած որ և իցէ շրջանակ որ գունտին կեդրոնէն կ'անցնի, և գունտը կը բաժնէ երկու հաւասար մասերու, որ կիսագունտ կը կոչուին :

Փոքր կ'ըսուի գունտի մը վրայ ձգուած որ և իցէ շրջանակ որ կեդրոնէն չանցնիր և գունտը երկու անհաւասար մաս կը բաժնէ :

Զեւ 11 գունտ է . բոլորակ գիծը գունտին շրջապատն է . և կեդրոնն է . աբ և էր տրամագիծ են . ակ, բկ, տկ, րկ, շառաւիղ կամ կիսատրամագիծ են, եւ, փոքր շրջանակներ են . աբ, էր մեծ շրջանակներ են :

30. Հ. Համակեդրոն և այլակեդրոն շրջանակ ինչ են :

Պ. Մեծ շրջանակի մէջ ուրիշ իրարմէ փոքր շրջանակներ կրնան մոտածուիլ : Այն մէջէմէջ շրջանակներն որոց կեդրոնը մի է՝ համակեդրոն շրջանակ կ'ըսուին (Զեւ 12) : Այն մէջէմէջ շրջանակներն որոց կեդրոնները տարբեր են՝ այլակեդրոն շրջանակներ կը կոչուին (Զեւ 13) :

31. Հ. Շրջանակը քանի՞ կը բաժնուի :

Պ. Շրջանակը կը բաժնուի 360 մաս որ առութան կ'ըսուին: Իւրաքանչիւր աստիճան կը բաժնուի 60 բողէ, իւրաքանչիւր բոպէ 60 հանքերներ, իւրաքանչիւր մանրերկրորդ՝ 60 հանքերներ:

32. Հ. Աստիճաններն ինչպէս կը նշանակուին :

Պ. Գրուածներու մէջ, փոխանակ աստիճան, բոպէ, մանրերկրորդ և մանրերրորդ բառերը գործածելու, սովորութիւն է բայն բաժանումները ցուցնող թուանշաններուն վրայ

դնել սա նշանները . (0) աստիճան, (1) բոպէ, (2) մանրերկրորդ, (3) մանրերրորդ : Այսպէս շրջանակի մը մի մասին կամ աղեղան համար՝ փոխանակ ըսելու 132 աստիճան, 15 բոպէ, 23 մանրերկրորդ և 9 մանրերրորդ, կը գրուի այսպէս . 132<sup>0</sup> 15' 23" 9'" :

Որովհետեւ ամբողջ շրջանակը 360 աստիճան է, յայտնի է թէ շրջանակին կէսը կամ կիսաշրջանակն 180 աստիճան է, քառորդ շրջանակն՝ 90 աստիճան :

Գիտնալու համար թէ անկիւն մը քանի աստիճանի անկիւն է, կարկնին մի ծայրն անկեան վրայ դնելով միւս ծայրովն անկեան երկու օրունից մէջ տեղ աղեղ մը գծելու է, այն աղեղը քանի աստիճան որ է՝ այնչափ աստիճանի է անկիւնը : Ուզգանկեան չափն է 90. սրանկիւններու չափը՝ պակաս քան 90 աստիճան . իսկ բթանկիւններուն չափն է աւելի քան 90 աստիճան :

## ՅՈԴՈՒԱԾ Ա.

### Դ Ա Ա Ե

#### ԱՐԵԳԱԿՆԱՅԻՆ ԴՐՈՒԹԻՒՆ · ԱՐԵԳԱԿՆ

33. Հ. Արեգակնային դրութիւն ինչ է :

Պ. Արեգակնային դրութիւն անունը կը տրուի երկնային մարմիններու խմբի մը որ կազմուած է արեգակնէ, մոլորակներէ և գիսաւորներէ : Այս դրութեան կամ խմբին մէջ խմբին՝ կեդրոնը կամ միջավայրն ունի արեգակն, որոյ բոլորակը կը շրջին գիսաւորը և մոլորակը իրենց արբանեակներով : ԺԶ գարուն առաջին կիսուն կոպեռնիկոս անուն գերմանացի աստեղագէտն խորհեցաւ այս դրութիւնը, որ և նորա անուամբ կը կոչուի նաեւ կողեւնիկեան դրութիւն, և ընդունուած է առհասարակ բոլոր աստեղագէտներէ :

34. Հ. Արեգակն ինչպիսի մարմին է :

Պ. Արեգակը , որ արեգակնային դրութեան կեդրոնն է , նոյն դրութեան մէջ մեծագոյն մարմինն է :

35. Հ. Արեգակն Բնչ ձեւ մարմին է և Բնչ շարժում ունի:

Պ. Արեգակն է գնդաձեւ մարմին . նորա շարժումն է իւր առանցից վրայ թաւալումը որ իբր 25 օրուան մէջ կը կատարուի , կամ , աւելի ճշդիւ 24 օրուան , 23 ժամու և 18 ըոպէի մէջ :

36. Հ. Արեգակն ուստի կ'առնու լոյս և ջերմութիւն :

Պ. Արեգակն իրմէ ունի լոյս և ջերմութիւն որ անկէ կը բաշխուին բողոք մոլոր մոլորակաց և անոնց արբանեակներուն :

37. Հ. Արեգական լուսոյն և ջերմութեան սաստկութիւնը որչափ է :

Պ. Արեգական լոյսն ըստ Արակոյի , 15 հազար անգամ աւելի է քան զլոյս ճրագի , և 800 հազար անգամ աւելի քան զլոյս լրացեալ լուսնի , այնպէս որ առանց ամպի օր մը , արեգական լուսոյն չափ լոյս յառաջ բերելու համար՝ 800 հազար լրացեալ լուսին գտնուելու է երկինքը :

Իսկ արեգական ջերմութեան սաստկութիւնն այնչափ է որ , եթէ իւրաքանչիւր կողմը 4120 քիլ . քառակուսի խարսխով և 300 հազար քիլ . բարձր սառուցէ սիւն մը արեգական մէջ նետուէր , կը հալէր ի միում մանրերկրորդի :

38. Հ. Արեգական իւր առանցից վրայ թաւալման Բնչ ապացոյց կայ :

Պ. Արեգական իւր առանցից վրայ թաւալման ապացոյց սա է , որ անոր վրայ մի և նոյն բիծերն միշտ իբր 25 օրն անգամ մը կ'երեւան և աներեւոյթ լինին :

39. Հ. Արեգական բիծերն Բնչ են :

Պ. Արեգական բիծերը սեաւ կէտեր են որ այլեւայլ ձեւերով և մեծութեամբ կը տեսնուին արեգական երեսին վրայ , երբ սեաւ ապակիէ դիտակով կը նայինք :

Դիտակը հնարուելէն առաջ այս բիծերն անծանօթ էին . Ժէ . դարուն սկիզբը գրեթէ միեւնոյն ժամանակ կալիէ և ուրիշ աստեղագէտք դիտակաւ սկսան տեսնել այս բիծերը . ի սկզբան կարծուեցաւ թէ յթին մարմիններ էին որ արեգական առջեւէն կ'անցնէին . ուսնոք կարծեցին թէ արեգական արբանեակներուն շուրերն էին (կարծելով թէ արեգական արբանեակներ ունի) : Թէպէտ այս բիծերուն վրայ

գեռ սաոյգ տեղեկութիւն չկայ , հաւանականապէս կը կարծուի թէ արեգական կեղեւին վրայ բացուած հրաբուխներու ծակեր են : Այս բիծերուն մէջն ընդհանրապէս սեւ է , և բոլորտիքը գորշագոյն : Բաց այս բիծերէն՝ արեգական բոլոր լուսաւոր երեսին վրայ , վիմագրութեան կէտերու նման , մանր մանր սեաւ կէտեր կը տեսնուին : Աստի գիտունք կը կարծեն թէ արեգական երեսը միշտ ալէծուփի ծովու նման վէտ վէտ է : (Տես ձեւ 14 :)

40. Հ. Արեգակն երկրէս որչափ հեռու է :

Պ. Արեգական երկրէս հեռաւորութիւնն ու երկրիս արեգակէն հեռաւորութիւնը միեւնոյն բան է : Արդ այս հեռաւորութիւնը , միջին հաշուով , սակաւ ինչ պակաս է քան 150 միլիոն քիլոմէտր : Երկաթուղույ մը կառքը գէպ ուղիղ և միշտ ժամը 50 քիլոմէտր երթալով , երկրէս մինչեւ արեգակը 350 տարուան մէջ կը համար համարիլ : Զայն մը անկէ հոս (եթէ այն անհուն միջոցը շարժելու բաւական ուժգին ձայն հնարաւոր էր) 14 տարուան մէջ կը համար . վերջապէս լոյսը որոյ շարժումն արագագոյն է՝ 8 ըոպէի և 15 մանրերկրորդի մէջ կը հայ դալ անտի այսր :

Արեգական կեդրոնէն մինչեւ երկրիս կեդրոնը միջին հեռաւորութիւնը երկրիս հասարակածին տրամագծին 12,000 ազատիկն է : Իսկ երկրիս հասարակածին տրամագծին է 12,754 քիլոմէտր , Ուստի արեգական կեդրոնէն մինչեւ երկրիս կեդրոնը միջին հեռաւորութիւնն է  $12,754 \times 12,000$  :

41. Հ. Արեգական մեծութիւնը որչափ է :

Պ. Երկրիս մեծութիւնն իբր միութիւն առնլով , արեգական տրամագծիը երկրիս հասարակածի տրամագծին իբր 108 (\*) անգամն է , այսինքն 1,375,000 քիլոմէտր : Ուստի և շրջապատն (\*\*) իբր 4,317,000 քիլոմէտր :

Արեգական մակերեւոյթն երկրիս մակերեւութիւն իբր

(\*) Ճշգագոյն հաշուով 107.865 անգամն է , և որովհետեւ երկրիս հասարակածին տրամագիծը , այսինքն մեծագոյն տրամագիծը (բեւեռային տրամագիծն աւելի փոքր է) 12.754 քիլոմէտր է , արեգական տրամագիծն է  $12,754 \times 107.865$  քիլոմէտր :

(\*\*) Գունտի մը շրջապատը զունտին տրամագծին 3.1415926 անգամն է ,

131,65 (\*) անդամներ, այսինքն 5,134,000,000,000 քառակուսի քիլոմետր :

իսկ ծաւալը երկրիս ծաւալին իր 1,255,000 անդամն է, այսինքն՝ 1,354,000,000,000,000,000 խոր. քիլոմետր :

## ՅՈՒՆԻՎԵՐՍԻՏԵՏ

T U U g

ՄՈԼՈՐԱԿՆԵՐ

42. Հ. Մոլորակը բնույթական մարմին են :

Պ Մոլորակք երկրիս պէս ընդգիմահար , այսինքն  
ինքնին լցու չունեցող , գնդակերպ մարմիններ են , և արե-  
գական քոյորտիքը ձուածեւ յօնան կ'ընեն :

43: Հ: Առողջակար բանի են և ինչպէս կը բաժնուին :

Պ. Մոլորակք 102 են, և երկու կարգ կը բաժնուին .

44. Հ. Մեծ մոլորակներն քանի են և ի՞նչպէս կը կոչուին :

Պ. ՄԵծ մոլորակներն 8 են, և կը կոչուին

## 4. Փայլածու կամ Հերմէս,

## 2. Արուսեակ կամ Առաջիկ

### 3. *bəl'kəp*,

#### 4. Σρատ կամ Որէս

Եւ որպիճետել արեգական տրամադրիծն է 1.575,000 թիվ. ապա անոր շրջապատճեցին է 1.575,000  $\times$  3.1415926 թիվսկզբու ։

(\*) Խնչպէս որ արեգական տրամադիթը երկրիս տրամագիթին 107,865 ան-  
զամն է, նոյնպէս մակերեւոյթ նորա երկրիս մակերեւոյթին 107,865<sup>2</sup>, այսինքն  
11,635 անզամն է. իսկ արեգական ծաւալն երկրիս ծաւալին 107,865<sup>3</sup>, այսինքն  
1,235,000 անզամն է. Արդ որովհետեւ երկրիս մակերեւոյթը 510,000,000 քառ.  
քիլ. է, արեգական մակերեւոյթն է 510,000,000×11,635 քառ. քիլ. , եւ  
որովհետեւ երկրիս ծաւալը 1.083 000,000,000 խոր. քիլ. է, արեգական ծաւալը  
է 1.083,000,000,000×1,235,000 խոր. քիլոմէդր :

թէ Երկրիս տրամադրիծը, շրջապատը, մակերեւոյթն ու ծաւալն ի՞նչպէս կը գիտցուին, տես երկրիս յօդուածին մէջ։

5. Հուսնթագ կամ Արամազդ, ,  
 6. Երեւակ կամ Կռոնոս, ,  
 7. Ուրանոս, ,  
 8. Նեպտոն :  
 . Հ. Այս մոլորակներն Երբ ճանչցուեցան :  
 Պ. Այս մոլորակաց առաջին 6ը, Փայլածու, Աբու-  
 երկիր, Հրատ, Լուսնթագ և Երեւակ, ի վաղուց ծա-  
 յին . բայց հիներն Երկիրս մոլորակ չհամարելով՝ Արե-  
 ու Լուսինը մոլորակաց կարգը կը դնէին, այնպէս որ,  
 նոց, Երկիրս անշարժ կեդրոն կը համարուէր եօթն  
 ոկաց : Այս էր հիներուն մոլորակաց գրութիւնը :  
 . Հ. Հիմա Բնչպէս կը կարծուի :

46. Հ. Հիմա Բնչպէս կը կարծուի :

Պ. Ըստ արդի աստեղագիտաց Արեգակն իրրեւ հաստատուն աստղ կեդրոն է 102 մոլորակաց, որ արեգակնա բոլորտիքը ձուաձեւ շրջան կ'ընեն : Խոկ լուսին երկրիս արբանեակն է, և մոլորակաց կարգը չհամարուիր :

47. Հ. Ութ մեծ մոլորակաց վերջին երկուքը որո՞ւ ձեռքք և Երբ գտնուեցան :

Պ. Հերշէլ անգղիացի աստեղագէտն 1781 ին դտաւ զՈւրանոս, և Լըվէրիէ գաղիացի աստեղագէտն 1847 ին դտաւ զՆեպտոն :

48. Հ. Փոքր մոլորակներն Երբ սկսան ճանչցուիլ :

Պ. Փոքր մոլորակներն որ 94 են թուով այս գարուս սկիզբէն, այսինքն՝ 1801 էն սկսան գտնուիլ այլեւայլ աստեղագէտներու միջոցաւ: Բոլոր այս մանր մոլորակներն Հրատի և լուսնժագի մէջտեղն են, և շատ փոքր ըլլալով առանց գիտակի չեն տեսնուիր, ուստի կը կոչուին հետաքիրական մոլորակներ :

49. Հ. Մոլորակաց վրայ ինչ ընդհանուր գիտելիք կան :  
 Պ. Մոլորակաց վրայ ընդհանուր գիտելիք են անոնց  
 1. Գնդակերպութիւնը ,  
 2. Մեծութիւնը ,  
 3. Կրկին շարժումը ,  
 4. Կեդրոնազանցութիւնը ,  
 5. Առանցից հակումը ,  
 6. Արեգակէն հեռաւորութիւնը ,



7. Լոյսն ու ջերմութիւնը զբր կ'առնուն արեգակնէ, և  
8. Խտութիւնը :

### Դ Ա Ս Լ .

50. Հ. Մոլորակաց գնդակերպութիւնն ի՞նչ է :

Պ. Մոլորակները գնդակերպ կը կոչուին, վասն զի կատարեալ գնդաձեւ չեն, կամ երկու բեւեռակողմերէն ճնշեալ կամ տափացեալ են :

51. Հ. Մոլորակի մը մեծութիւնն ի՞նչ է :

Պ. Մոլորակի մը մեծութիւնն է անոր ընդարձակութիւնը. և որովհետեւ որ և իցէ գնդի մեծութիւնն անոր տրամադժէն կը հասկըցուի, մոլորակներուն տրամադժին մեծութեան նայելով կը գտնուին անոնց շրջապատին մեծութիւնը, մակերեւոյթը և ծաւալը :

52. Հ. Մոլորակաց կրկին շարժումն ի՞նչ է :

Պ. Մոլորակաց կրկին շարժումն է 1. անոնց օրական շարժումը, այսինքն իրենց առանցից վրայ թաւալումը, և 2. տարեկան շարժումը որ է անոնց շրջանն արեգական բոլորտիքը :

53. Հ. Մոլորակաց կեդրոնաղանցութիւնն ի՞նչ է :

Պ. Մոլորակաց կեդրոնաղանցութիւնն է անոնց ծրին կամ տարեկան շրջանին աւելի կամ նուազ ձուաձեւութիւնը :

54. Հ. Մոլորակաց առանցից հակումն ի՞նչ է :

Պ. Մոլորակաց առանցից հակումն է անոնց առանցքին իրենց ձուաձեւին մակարդակին վրայ աւելի կամ նուազ ծուութիւնը :

55. Հ. Մոլորակաց արեգակէն հեռաւորութիւնն ի՞նչ է :

Պ. Մոլորակներն արեգակէն աւելի կամ նուազ հեռու, անոր բոլորտիքը շրջան կ'ընեն բոլորակ գծով : Սյո գիծը քիչ շատ ձուաձեւ է, և արեգակն այն ձուաձեւին մեծ առանցքին վրայ կեդրոնէն քիչ մը հեռու կը կենայ, ուստի մոլորակն իր շրջանին մէջ երբեմն արեգական մօտ, և երբեմն անկէ հեռու կը գտնուի : Այս պատճառաւ ընդ-

հանրապէս մոլորակաց արեգակէն միջին հեռաւորութիւնը կը նայուի :

56. Հ. ինչո՞ւ համար կ'ըսուի թէ մոլորակք արեգակէն կ'առնուն լոյս և ջերմութիւն :

Պ. Մոլորակներն ընդդիմահար, այսինքն՝ անլոյս և անթափանցիկ մարմիններ են, և արեգակէն կ'առնուն լոյս և ջերմութիւն, և այս լոյսը և ջերմութիւնն ըստ հեռաւորութեան մոլորակաց երթալով կը նուազին : Բայց որովհետեւ, բաց երկրէս, միւս մոլորակներուն գետնին և մջնուրտին որպիսութեանը քաջ տեղեակ չենք, չենք կրնար ճշդիւ գիտնալ թէ իւրաքանչիւր մոլորակ որչափ լոյս և ջերմութիւն կ'ընդունի արեգակնէ :

57. Հ. Մոլորակաց խտութիւնն ի՞նչ է :

Պ. Մոլորակաց խտութիւնն է անոնց մարմնոյն կամ նիւթին աւելի կամ նուազ թանձրութիւնը կամ անդայտութիւնը : Ընդհանրապէս մոլորակ մը արեգակէն որչափ հեռու է, այնչափ նուազ խիտ է :

### Յ Ո Դ Ո Ւ Ա Ծ Գ.

### Դ Ա Ս Լ .

### Ե Ր Կ Ի Բ Բ

58. Հ. Մոլորակաց մէջ քան զայլս երեւելին որն է :

Պ. Թէպէտ լուսնթագ մեծ է քան զայլ մոլորակս, և երեւելի իւր զարմանալի օղերով և խումբ մը լուսիններով զարմանալի է, մեզի համար կարեւորագոյն մոլորակ երկիրս է, որ իբրեւ մեր բնակութեան տեղը մեզ քան զայլս աւելի ծանօթ և գիտնալու համար կարեւոր է :

59. Հ. երկիրս մոլորակաց կարգին մէջ քաներորդ է :

Պ. երկիրս մոլորակաց կարգին մէջ երրորդն է, և փայլածուէն ու Արուսեակէն ետքը կու գայ :

60. Հ. երկիրս ի՞նչ ձեւ է :

Պ. Երկիրս գնդաձեւ, կամ, աւելի ճիշդ, գնդակերպ է:

61. Հ. Ի՞նչ ապացոյց կայ թէ Երկիրս գնդաձեւ է:

Պ. Երկիրս գնդաձեւութեան ապացոյցներն են.

Նախ՝ վասն զի մեծատարուծ գաշտի մը կամ ընդարձակ ծովու վրայ ճանապարհորդողք՝ հեռաւոր բարձր մարմնոց, զորօրինակ լերան, աշտարակի կամ նաւի, նախ գագաթը կամ վերի ծայրը կը տեսնեն, և ապա, որչափ կը մօտենան նոցա, այնչափ աւելի կը տեսնեն վարժ մասերը, և ի վերջո ամբողջ մարմինը:

Զորօրինակ՝ գիցուք թէ հեռուն լեռ մը կայ (Զեւ 15). ճանապարհորդն Ա. կէտէն նախ լերան և գլուխը կը տեսնէ. Երբ Բ կէտը կու գայ, կը տեսնէ լերան է կէտը. վերջապէս Գ կէտը գալով կը տեսնէ ։ Սոյնը կը պատահի, Երբ նաւ մի ծովեղբէն կելլէ: Նաւին մէջ եղողներուն՝ ցամաքի վրայ գտնուած իրաց նախ ստորին մասերը, ապա տակաւ վերի մասերը, վերջապէս մարմինը բոլորովին լինին աներեւոյթ: Իսկ ցամաքին վրայ գտնուողներն հեռացող նաւին նախ վարի մասը և ապա հետզիետէ կայմերը կը սկսին չտեսնել մինչեւ որ նաւը բոլորովին տեսնութենէ կը կորսուի: Եթէ նաւն հեռուէն կու գայ, ցամաքէն նախ անոր կայմերը կը տեսնուին, և ապա ամբողջ նաւը:

Բոլոր Երկրիս վրայ, որ և իցէ ուղղութեամբ, արեւելքէն արեւմուտք, հիւսիսէն հարաւ, միշտ այսպէս է: Ուստի կը հետեւի թէ Երկիրս գնդաձեւ է, այնպէս որ այն Երկուց, լերան և ճանապարհորդին, կամ նաւին և ցամաքին մէջտեղ Երկրիս կորնթարդ մասն, ամբողջ կամ ըստ մասին իրարմէ կը ծածկէ Երկու իրերը: Եթէ Երկիրս տափարակ էր, հարկ էր որ, Երբ մարմին մը տեսնուելու սկսէր, միանդամյն տեսնուէր ամբողջ (Զեւ 16), մանաւանդ թէ նախ տեսնուելու էր ստորին մասը, որ շատ անդամ աւելի մեծ է քան վերի մասերն, ինչպէս է նաւինը:

Երկրորդ՝ վասն զի Երկրիս Երեսին վրայ միշտ մի և նոյն ուղղութեամբ ճանապարհորդողք գարձեալ կու գան հոն ուստի մեկնեցան:

Երկրորդ՝ վասն զի լուսնի խաւարման ատեն Երկրիս շուքը

որ լուսնին վրայ կ'ինայ՝ միշտ բոլորակ է ։ գնդակերպ մարմիններն են միայն որ միշտ բոլորակ շուք կուտան:

Զորրորդ՝ վասն զի հիւսիսային կիսագունաին վրայ Երկնից բեւեռային կողմը տեսնուած աստղերը՝ հարաւային կիսագունաին բեւեռակողմերէն չեն տեսնուիր: Այսպէս հարաւային ովկիանոսի մէջ ճանապարհորդող նաւապետք հիւսիսային բեւեռական աստղը չեն տեսներ:

Երկրիս գնդաձեւութիւնն է նաեւ պատճառ որ արեւն առաւօտուն և Երեկոյին լերանց գլուխներուն և ուրիշ բարձր տեղերու ծայրերուն վրայ ծագած կը տեսնուի, մինչ խոնարհագոյն տեղեր չունին այն լոյսը:

Նոյնպէս Երկրիս գնդաձեւութեան համար է որ, ուր որ կ'Երթանք, հորիզոնը մեղ բոլորաձեւ կը տեսնուի:

62. Հ. Երկիրս ինչ ձեւ գունդ է:

Պ. Ինչպէս գրեթէ ամէն մոլորակ, նոյնպէս Երկիրս, ոչ թէ ծիշդ գնդաձեւ, այլ բուրակն է. այսինքն ամէն կողմէն հաւասարապէս բոլորակ չէ, այլ անոր բեւեռ կոչուած Երկու կողմերը քիչ մը ճնշուած կամ տափակ են:

Երկրիս հասարակածին շառաւիղը, կամ Երկրիս կեդրոնէն մինչեւ հասար սկածը մտածուած գիծը 6.377 քիլոմէտր է. իսկ բեւեռային շառաւիղը, կամ Երկրիս կեդրոնէն մինչեւ բեւեռները մտածուած գիծը 6.356 քիլոմէտր է, այսինքն քան հասարակածին շառաւիղը 21 քիլոմէտր աւելի կարճ: Աստի կը հետեւի թէ Երկրիս իւրաքանչիւր բեւեռակողմը 21 քիլոմէտր ներս գացած է. կամ, որ նոյն է, Երկրիս կեդրոնէն մինչեւ բեւեռ հասնող շառաւիղն, իբր մէկ 300 րդ աւելի կարճ է քան զշառաւիղն որ նոյն կեդրոնէն մինչեւ հասարակած կը հասնի: Երկիրս, իւր առանցքց և տրամագծին այս փոքր տարբերութեամբ կը համեմատի Երեք տասնորդամէթր տրամագիծ ունեցող գունակի մը, որոց առանցքը քան զշրամագիծն իբր կէս հազարորդամէտր փոքր է: Իսկ լեռներուն գալով, բարձրագոյն լերինք անգամ Երկրիս նայելով այնպէս են՝ ինչպէս են նարնջի մը վրայ դերբուկներն նարնջին համեմատութեամբ:

Դ Ա Ս Թ

## ԵՐԿՐԱԳՆՅԻՆ ՎՐԱՅ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

63. Հ. Աստեղագէտք երկրագունտին վրայ Բնչ գիծեր և բաժանումներ կը մտածեն :

Պ. Աստեղագէտք նախ երկրիս մէջտեղէն լիսեռ մը անցած կը մտածեն : ինչպէս որ, եթէ գնդակ մը մի կողմէն միւս կողմը ծակուի այնպէս որ ծակը ճիշդ գնդակին կեդրոնէն անցնի, և այն ծակէն լիսեռ (ԳԼ) մը թոյլ կերպով անցնի և գնդակը մատով մղուի, գնդակն այն լսուան վրայ կը թաւալի, այնպէս երկիրս որպէս թէ կը թաւալի լսուան մը վրայ, որ իբր թէ երկրիս մակերեւութին մի կողմէն միւսը դացած է՝ կեդրոնէն անցնելով :

Երկիրս արդարեւ կը թաւալի, բայց անոր մէջտեղէն լիսեռ անցած չէ, այլ այնպէս կը մտածուի : Այս բեւեւակայեալ լիսեռը՝ կը կոչուի երկրիս առանցքը, և առանցքին երկու ծայրերն կը կոչուին անոր երկու բեւեւաները : Ուրեմն երկիրս հաստատութեան մէջ իւր առանցքին վրայ թաւալող գունտէ : Երկրիս բեւեւոներէն մին, այսինքն՝ անոր թաւալման ուղղութեան նայելով ձախ կողմի բեւեւոը, կը կոչուի հետային բեւեւ, և աջ կողմի բեւեւոն՝ հարաւային բեւեւ :

Երկրիս առանցքը կը մտածուի երկուստեք երկնցած մինչեւ երկնից կամարը, և կէտերը ուր հասած կը մտածուի այն առանցքը՝ կը կոչուին երկնից բեւեւոները :

Բոլոր երկնային մարմինք, այսինքն՝ արեգակն, մոլորակներ և աստեղք, երկրին իւր առանցքին վրայ թաւալմամբ կը թուին մեզ գծել ամէն օր, ըստ հեռաւորութեան իւրեանց, աւելի կամ նուազ մեծ շրջանակ մը : Այս բոլորակ առերեւոյթ շարժումը կը կոչուի ուշն երկնային մարմնոց :

Երկուր՝ աստեղագէտք երկրիս մակերեւութին վրայ, հիւսիսէն գէպ ՚ի հարաւ, հինգ համակերպուն լուսական շրջանակներ կը մտածեն, այսինքն՝ այնպիսի շրջանակներ որոց մակարդակներն իրարու վրայ հակեալ չեն, և ամէնքը մի և նոյն կեդրոնն ունին որ է երկրիս առանցքը :

64. Հ. Այս հինգ զուգահեռական շրջանակներն որո՞նք են : Պ. Այս հինգ զուգահեռական շրջանակներն են :

1. Հաստրակածը որ զուգահեռականներուն մեծագոյնն է, և երկրիս մակերեւութին վրայ, ճիշդ ի միջոցի, այսինքն երկու բեւեւաներէն հաւասարապէս հեռու, կը մտածուի : Հասարակածն, ինչպէս անունէն յայտնի է, երկրիս գունաը երկու հաւասար մաս կը բաժնէ, հետային և հարաւային կողմունակ :

2. Երկու Արեւադարձները, որ հասարակածէն 23° 28' հեռու գէպ ՚ի հիւսիսիս և դէպ ՚ի հարաւ կը մտածուին : Հիւսիսային կողմինը կը կոչուի արեւադարձն իւղիւրուն, հարաւային կողմինը՝ արեւադարձն այծեղջեր :

3. Երկու բեւեւական շրջանակներն, որ բեւեւոներէ 23° 28' գէպ ՚ի հասարակած կը մտածուին : Հիւսիսային կողմինը կը կոչուի հետային կամ արջային բեւեւական շրջանակ, հարաւայինը՝ հարաւային կամ հակարջային բեւեւական շրջանակ :

Արեւադարձներն ու բեւեւական շրջանակներն հասարակածին նայելով փոքր շրջանակներ են, և երկրագունտը երկու անհաւասար մաս կը բաժնէն :

Երկրագունտին իւրաքանչիւր կէտին վրայ, այս զուգահեռականներուն համակեդրոն, ուրիշ զուգահեռականներ կրնան մտածուիլ . բայց արուեստական գունտերու վրայ յիշեալ հինգ շրջանակները միայն գիտողութեան արժանի են :

65. Հ. Երկրագունտին վրայ ուրիշ Բնչ շրջանակներ կը մտածուին :

Պ. Երկրագունտին վրայ ուրիշ երկու մեծ շրջանակներ կը մտածուին, որ են նկր խառընան ու Միջօրեականը :

Ծիր խաւարման կը սուի այն մեծ շրջանակը որ արեւադարձէ արեւադարձ հասարակածին վրայ խոտորնակի ձգուած կը մտածուի : Այս գծով կը ցուցուի շրջանը զոր արեգակը կը թուի ընել երկրիս բոլորակիրը :

Միջօրեական կը սուի այն մեծ շրջանակը որ բեւեւոներէն կանցնի՝ կտրելով հասարակածը, արեւադարձները և բեւեւական շրջանակները : Միջօրեականին մակարդակը հասարակածին և միւս զուգահեռականներուն մտկարդակին վրայ ուղղահայեաց է :

Երկրագունդին իւրաքանչիւր կէտին վրայ բեւեռէ բեւեռ  
կընայ մտածուիլ այնպիսի մեծ շրջանակ, որ հիւսիսէն հա-  
րաւ այն գծին վրայ գտնուած տեղերուն միջօրէականն է :  
Միջօրէականաց մին որ առաջն ժշգրտական կ'ըսուի, քան զայլս  
կարեւոր է :

Ծիր խաւարմանն ու Միջօրէականները հասարակածին  
պէս երկրիս կեղրոնէն անցնող մեծ շրջանակներ են, և եր-  
կիրս երկու հաւասար մաս կամ կիսագունտ կը բաժնեն :

Երբ երկրագունտը միջօրէականէն երկու բաժնուած մտա-  
ծենք, կ'ելլէ երկու հիսաքունու, որոց մին կ'ըսուի աբեւելքան կի-  
սագունտ, և միւսն՝ աբեւմուն կիսագունտ : Տես ձեւ 17 :

66. Հ. Ա.յս հինգ զուգահեռական շրջանակներուն միջոց-  
ներն ինչ կը կոչուին :

Պ. Ա.յս հինգ զուգահեռական շրջանակներուն միջոցները  
երկրիս հոգները կը կոչուին, և հինգ են . այրեցւալ, երկու բա-  
րեւտան, և երկու շրտոյն գոտիներ :

Այրեցեալ գոտի կը կոչուի այն մասը որ է ի մէջ երկու  
արեւադարձից, և ուր տաքը սաստիկ է :

Բարեխառն գոտիներն են այն մասերը որ են ի մէջ երկու  
արեւադարձից և բեւեռական շրջանակաց, ուստի երկու են՝ հիւ-  
սիսայն և հարաւայն բորբոքան հօտք : Որովհետեւ երկրիս այս մասե-  
րուն մէջ ամառուան տաքը քան այրեցեալ գոտւոյն տաքն աւելի  
մեղմ է, այս գոտիները բարեխառն կոչուած են :

Ցրտային գոտիներն են այն մասերը որ են ի մէջ երկու  
բեւեռական շրջանակաց և բեւեռուներուն, ուստի և երկու են՝  
հիւսիսայն և հարաւայն շրտոյն հօտք : Որովհետեւ երկրիս այս մասե-  
րուն վրայ ամառուան մէջ անգամ սաստիկ ցուրտ է, այս գոտի-  
ները ցրտային կոչուած են : Տես ձեւ 17 :

Ա.յս բաժանումներն կը կոչուին աստեղութիւնական կլիմայ, վասն զի  
աստեղագէտք այս բաժանումներն ըրած են՝ երկրիս այլեւայլ մա-  
սերուն ընդհանուր ջերմութեան առաւելութեան կամ նուազու-  
թեան նայելով : Բնական կլիման տարբեր է, և կախեալ է տեղոյ  
մը բնական դիրքէն, այսինքն՝ անոր լեռնային կամ դաշտային և  
կամ ծովեղերեայ դիրքէն, և դէպ ՚ի հիւսիս կամ դէպ ՚ի հարաւ  
գտնուելէն :

Դ. Ա. Յ Ժ.

### ԵՐԿԱՅՆՈՒԹԻՒՆ ԵՒ ԼԱՅՆՈՒԹԻՒՆ

67. Հ. Երկայնութեան և լայնութեան աստիճանն ինչ է :

Պ. Երկայնութեան աստիճանն է տեղոյ մը դիրքն  
աւելի կամ նուազ դէպ յարեւելս կամ դէպ յարեւմուտս,  
իսկ լայնութեան աստիճանն է տեղոյ մը դիրքն աւելի կամ  
նուազ դէպ ՚ի հիւսիս կամ դէպ ՚ի հարաւ :

68. Հ. Տեղոյ մը երկայնութեան և լայնութեան աստի-  
ճաններն ինչպէս կը դիտցուին :

Պ. Տեղոյ մը երկայնութեան և լայնութեան աստի-  
ճանները կը դիտցրէին հասարակածին և միջօրէականին վրայ  
նշանակուած աստիճաններէն :

Ա.մէն շրջանակ 360 աստիճան կը բաժնուի . Տես ձեւ 27 : Բայց  
արուեստական գունտերու վրայ հասարակածին ու պղնձէ միջո-  
րէականին վրայ միայն աստիճաններու բաժանումը կը նշանակուի :

Ա.ուաջին միջօրէականէն սկսելով (ընդհանրապէս Բարիզի աս-  
տեղագիտական դիտարանին միջօրէականը կ'առնուի իբրեւ առա-  
ջին միջօրեայ) հասարակածը դէպ արեւելք և դէպ արեւելուտք  
180 ական աստիճան կը բաժնուի . Տես 17 : Դէպ արեւելք նը-  
շանակուած աստիճանները կ'ըսուին աբեւելքան երկայնութեան աստի-  
ճաններ, դէպ արեւելուտքը նշանակուած աստիճանները կ'ըսուին  
աբեւմուն երկայնութեան աստիճաններ :

Իսկ պղնձէ միջօրէականն, հասարակածէն դէպ ՚ի հիւսիս և  
դէպ ՚ի հարաւ, 90 ական աստիճանի կը բաժնուի : Դէպ ՚ի հիւսիս  
նշանակուած աստիճաններն հիւսիսայն լշուանիւն աստիճաններ կ'ըս-  
ուին, դէպ ՚ի հարաւ նշանակուածներն՝ հարաւայն լշուանիւն աս-  
տիճաններ :

Ուստի երկրագունտին վրայ տեղոյ մը երկայնութեան աս-  
տիճանն առաջին միջօրէականէն սկսելով կը համրուի : Եթէ այն  
տեղն Առաջին միջօրէականէն դէպ արեւելք է, անոր երկայնու-  
թիւնը կ'ըսուի Աբեւելքան երկայնութեան . Եթէ դէպ արեւելուտք է՝  
Աբեւմուն երկայնութեան :

Տեղոյ մը լայնութեան աստիճանը հասարակածէն դէպ ՚ի  
հիւսիս կամ դէպ ՚ի հարաւ կը համրուի :

Տեղոյ մը երկայնութիւնն ու լայնութիւնն արուեստական  
երկրագունտին վրայ հետեւեալ կերպով կը գտնուի : Ընտրէ տեղ

մը , զորօրինակ՝ կոստանդնուպոլիս , երկրագունտին վրայ . ապա դարձուր գունդն այնպէս՝ որ այն տեղը պղնձէ միջօրէականին տակ գայ , և տես թէ յիշեալ տեղը միջօրէականին ո՞ր աստիճանին կը հանդիպի . այն աստիճանը տեղւոյն լայնութեան աստիճանն է . այսինքն , հիւսիսային լայնութեան՝ եթէ տեղը հիւսիսային կիսագունտին վրայ է . հարաւային լայնութեան՝ եթէ հարաւային կիսագունտին վրայ է տեղը . լայնութեան աստիճանը գտնելն ետքը , առանց շարժելու գունդը՝ տես թէ հասարակածին որ աստիճանը նոյն պղնձէ շրջանակին տակ եկած է , և գիտցիր որ այն աստիճանը փնտուուած տեղւոյն երկայնութեան աստիճանն է , այսինքն՝ արեւելեան երկայնութեան , եթէ տեղը , առաջին միջօրէականին նայելով , արեւելեան կիսագունտին վրայ է , արեւեմուեան երկայնութեան՝ եթէ արեւեմուեան կիսագունտին վրայ է տեղը :

Այսպէս կոստանդնուպոլիս պղնձէ միջօրէականին տակ բերելով կը տեսնենք որ այս քաղաքը հիւսիսային կիսագունտին վրա պղնձէ միջօրէականին 41<sup>0</sup> 1' աստիճանին կը պատահի : Գունտին այս դրից մէջ հասարակածին նայելով պիտի տեսնենք որ հոն արեւելեան 46<sup>0</sup> 36' աստիճանը միջօրէականին տակ եկած է : Ուրեմն կոստանդնուպոլիս արեւելեան երկայնութեան 46<sup>0</sup> 36' , և հիւսիսային լայնութեան 41<sup>0</sup> 1' աստիճաններուն տակ կ'իյնայ :

Այլ և այլ տեղերու երկայնութեան և լայնութեան աստիճանները գիտնալով , կրնանք գիտնալ թէ անոնք իրարմէ որչափ աւելի կամ նուազ դէպ արեւելք կամ արեւեմուտք , դէպ ՚ի հիւսիս կամ ՚ի հարաւ են , և թէ ո՞ր գօտուոյն մէջ են :

Ումանք երկայնութեան աստիճաններն առաջին միջօրէականէն կը սկսին համրել հասարակածին վրայ մինչեւ 360 , առանց ութեւլովն և արեւմուեան զանազանութիւնն ընելու :

## Դ Ա Ս Ժ Ա

### ՄԵԾՈՒԹԻՒՆ ԵՐԿՐԻ

69. Հ. Երկրիս մեծութիւնը որչափ է :

Պ. Երկրիս հասարակածի շառաւելոյն է 6 377 քիլոմէտր , ուստի և հասարակածին ամբողջ տրամագիծն է 12 754 քիլոմէտր : Երկրիս շրջապատճն է 40 070 քիլոմէտր ,

մակերեւոյթը 510 000 000 քառակուսի քիլոմէտր , և ծաւալը 1,083,000,000,000 խորանարդ քիլոմէտր :

Որովհետեւ երկրիս գնդաձեւ է , և իբրեւ գունտ՝ անոր շրջապատը 360 աստիճան կը բաժնուի , եթէ շրջապատին մէկ աստիճանը չափուէր , և այն չափը 360 ով բազմապատկուէր , երկրիս ամբողջ շրջապատին մեծութիւնը կը գտնուէր :

Արդ գտնուած է որ երկրիս շրջապատին մէկ աստիճանը 15 աշխարհագրական մղոն է , կամ 111·32 քիլոմէտր : Ուստի ամբողջ շրջապատն է 360×111·32 , այսինքն գրեթէ 40 070 քիլոմէտր :

Երկրիս շրջապատին մէկ աստիճանին չափը գտնուած է հետեւեալ կերպով :

Հասարակածին վրայ կեցողը հիւսիսային բեւեռական աստղը հորիզոնին վրայ կը տեսնէ . բայց հասարակածէն դէպ ՚ի հիւսիս որ և իցէ տեղիք մը այն աստղը հորիզոնէն վեր բարձրացած երեւնալով այն տեղւոյն հետ անկիւն մը կը կազմէ : Աստեղագէտք այս անկիւնները կրնան չափել . ուստի հասարակածէն չիտակ դէպ ՚ի հիւսիս գացած են այնչափ՝ որ հիւսիսային աստղը մէկ աստիճան բարձրացած է . յետոյ այն միջոցը որ եկան՝ չափելով , գտած են որ երկրիս շրջապատին մէկ աստիճանը 15 աշխարհագրական մղոն կամ 111·32 քիլոմէտր է : Այս կերպով գտնուած է 360 աստիճաններուն կամ երկրիս ամբողջ շրջապատին մեծութիւնը որ է 5400 աշխարհագրական մղոն , կամ 40 070 քիլոմէտր :

Եթէ գունտի մը շրջապատը գիտենք՝ տրամագիծը , կամ , եթէ տրամագիծը գիտենք՝ շրջապատը , գիւրաւ կը գտնուի , քանզի ըստ երկրաչափութեան գունուի մը շրջապատն անոր տրամագիծն 3·1415926 անգամն է . ուստի երկրիս շրջապատը որ է 40 070 քիլոմէտր , բաժնելով 3·1415926 ով , կը գտնուի տրամագիծը , որ է 12 754 քիլոմէտր :

Պէտք է գիտնալ որ , որովհետեւ երկրիս գնտակերպ է , երկու տրամագիծ ունի . մին մեծ , այսինքն՝ հասարակածին տրամագիծը որ է 12 754 քիլոմէտր է . միւսը՝ փոքր , այսինքն՝ բեւեռային տրամագիծը կամ երկրիս առանցքը որ քան հասարակածին տրամագիծը քիչ մը աւելի կարճ է , այսինքն՝ 12 732 քիլոմէտր . վասն զի երկրին բեւեռներուն կողմերը քիչ մը ճնշուած են :

Եթէ գունտի մը տրամագիծն ու շրջապատը գիտենք , կրնանք գտնել գունտին մակերեւոյթը , տրամագիծը շրջապատին հետքազմապատկելով : Եթէ գունտի մը մակերեւոյթն ու տրամագիծը գիտենք , կրնանք գտնել նաեւ անոր ծաւալը , մակերեւոյթը կէս

արամագծին երրորդ մասովը բազմապատկելով։ Երկրիս մակերեւութին և ծաւալին նկատմամբ այս գործողութիւնները կատարելով գրեթէ վերը յիշուած արդիւնքները կունենանք։

### Դ Ա Ա Ժ Բ .

#### ԱՅԼԵՒԱՅԼ ՇԱՐԺՄՈՒՆՔ ԵՐԿՐԻ

70. Հ. Երկիրս քանի շարժում ունի :

Պ. Երկիրս երկու շարժում ունի, օրոկն և դարեկն :

71. Հ. Երկրիս օրական շարժումը ո՞րն է :

Պ. Երկրիս օրական շարժումն իւր առանցքին վրայ թաւալումն է :

Մեզի այնպէս կ'երեւայ թէ արեգակն ամէն օր կ'ելլէ հորիզոնին վրայ կէտէ մը որ արեւել+ կ'ըսուի, և կը մտնէ ուրիշ կէտ մը որ արեւամուտ+ կը կոչուի. և ապա նորէն կ'ելլէ գրեթէ նոյն կէտէն ուստի ելած էր նախընթաց օրը։ Այսպէս արեգակն ամէն օր, 24 ժամն անգամ մը, այս շարժումը կ'ընէ։

Բայց արեգակն այս շարժումն առերեւոյթ է. բուն երկիրս է որ 24 ժամու մէջ արեւմուքէն արեւելք իւր առանցից վրայ կը թաւալի, բայց մեզի կ'երեւի թէ արեգակը կը շարժի արեւելքէն արեւմուտք, քանզի երկրիս թաւալումը մենք չենք չենք զգար։

72. Հ. Երկրիս օրական շարժումն ի՞նչ բանի պատճառ է։

Պ. Երկրիս օրական շարժումը պատճառ է դարեկն և էլլեր։

Որովհետեւ երկիրս գնդաձեւ է, անոր կէսը միշտ լուսաւորուած է արեգակէն, միւս կէսը խաւարի մէջ է։ Եւ որովհետեւ երկիրս անդադար կը թաւալի իւր առանցից վրայ, անոր մակերեւութին իւրաքանչիւր կէտ հետզհետէ խաւարէն՝ լուսոյ, և ի լուսոյ նորէն խաւարի մէջ կը մտնէ։ Զոր օրինակ, դիցուք թէ Զեւ 48 ակտար քաղաք է։ Երբ երկրիս արեւմուտքէն արեւելք թաւալելով ու երկրագունտին լուսաւոր կիսուն եղերքը կուգայ արեգակը կը տեսնէ իւր հորիզոնին վրայ, և յիշեալ քաղաքին համար այն ատեն կ'ըսուի թէ արեւը ծագեցաւ կամ առատու եղաւ։ Երբ ու երկրիս լուսաւոր մասին մէջ յառաջ երթալով է կէտը

կ'ուգայ, արեգակն իւր միջօրէականին վրայ կը տեսնէ, այն ատեն յիշեալ քաղաքին համար կէս օր է։ Վերջապէս նոյն քաղաքը է կէտը գալով ստուերի մէջ կը մտնէ, և արեգակը տեսութենէ կը կորսնցունէ, և այն ատեն յիշեալ քաղաքին համար արեւը մարը մտած կամ իրիկուն եղած է։ Ժամանակին միջոցը որ այս ինչ տեղ արեգական ծագելէն մինչեւ մտնելը կը տեւէ, Տեւ կամ Ցերեկ կ'ըսուի։ Խակ այն միջոցը որ արեգական մտնելէն մինչեւ այն տեղ նորէն ծագելը կը տեւէ, կ'ըսուի ժէլէր։ Այս երկու, տուընջեան և գիշերոյ տեւողութիւնը միանգամայն օք կ'ըսուի, որ կը բաժնուի ժամ կոչուած 24 հաւասար մաս, ինչպէս որ իւրաքանչիւր ժամ կը բաժնուի 60 րոպէ, և իւրաքանչիւր րոպէ՝ 60 մանրերկրորդ։

### Դ Ա Ա Ժ Գ .

#### ԵՐԿՐԻՍ ԹԱՒԱԼՄԱՆ ԱՐԱԳՈՒԹԻՒՆԸ

73. Հ. Երկիրս իւր օրական շարժման մէջ իւր առանցից վրայ ի՞նչ արագութեամբ կը թաւալի։

Պ. Երկիրս իւր օրական շարժման մէջ, այսինքն՝ իւր առանցից վրայ թաւալման ժամանակ, իւրաքանչիւր ժամ երկնից կամարին վրայ 15 աստիճան յառաջ կ'երթայ։

Ուստի երկայնութեան աստիճանով 15 աստիճան դէպ արեւելք կամ արեւմուտք իրարմէ հեռու տեղեր, իրարմէ մի մի ժամ յառաջ կամ յետոյ կը տեսնեն արեգակը։ Զոր օրինակ՝ կոստանդնուպոլիս 46 $\frac{1}{2}$  աստիճան արեւելեան երկայնութեան մէջ է։ Վան անկէ 15 աստիճան դէպ արեւելք է, և Նարոլի 15 աստիճան դէպ արեւմուտք։ Ուստի վան քան զկոստանդնուպոլիս մի ժամ յառաջ կը տեսնէ և կը կորսնցնէ արեգակը, խակ նաբոլի՝ մի ժամ յետոյ։

Այսպէս թէպէտ կիւսիսէն հարաւ մի և նոյն միջօրէականի տակ գտնուած տեղեր օրուան մի և նոյն ժամը և մի և նոյն բաժինն ունին, արեւելքէն արեւմուտք մի և նոյն զուգահեռականի վրայ գտնուած տեղեր օրուան մի և նոյն ժամը և բաժինը չ'ունին, այլ արեւելքէն արեւմուտք ամէն տեղ հետզհետէ առաւօտ, կէս օր, երեկոյ և գիշեր կ'ունենայ։

Աստի կը հետեւի թէ դէպ արեւմուտք ճանապարհու-

գողն իւրաքանչիւր 15 աստիճան մէն մի ժամ պիտի կորսընցունէ , այնպէս որ երբ միւսանգամ համնի հոն ուստի եւլաւ , օր մը աւելի հաշուած կը գտնէ . այսինքն եթէ ճանապարհորդին իւր առաջին տեղը դարձին օրն ըստ տեղացոց հինգամի և ամսոյն 15ն է , ըստ հաշուոյ ճանապարհորդին՝ չորեքշաբթի և ամսոյն 14ն է : Հակառակը կը պատահի արեւմուտքն արեւելք գացողներուն . ասոնք մի օր աւելի ունեցած են : Այս պատճառաւ է որ դէպ արեւելք գացող նաւորդք , երբ երկայնութեան աստիճանաւ 180 աստիճան հեռու կը համնին , եթէ դէպ արեւմուտք է իրենց ճամբան՝ 12 ժամ պակաս կը հաշուեն , իսկ եթէ դէպ արեւելք է ճամբան՝ 12 ժամ կը յաւելուն :

74. Հ. Երկրիս երեսին վրայ ամէն տեղ տուրնջեան և գիշերոյ երկայնութիւնը միեւնոյն է :

Պ. Բաց հասարակածէն ուր տիւ և գիշեր բոլոր տարին հաւասար են , ուրիշ տեղերու տուրնջեան և գիշերոյ երկայնութիւնը դէպ 'ի բեւեռներն երթալով կը տարբերի :

Զորօրինակ , կոստանդնուպոլսոյ որ 41° հիւսիսային լայնութեան մէջ է՝ երկայնագոյն տիւը 15 ժամ է . Տըէլտա որ կոստանդնուպոլսէ իւր 10 աստիճան աւելի դէպ 'ի հիւսիս է՝ երկայնագոյն տիւը 16 ժամ է : Այսպէս դէպ 'ի բեւեռական շրջանակները՝ տուրնջեան երկայնութիւնը երթալով կ'աւելնայ : Բեւեռական շրջանակներուն տակ երկայնագոյն ափւը 24 ժամ է :

Աստեղագէտք հասարակածէն մինչեւ բեւեռական շրջանակներն , այսինքն՝ մինչեւ 66° 34' , 24 բաժանում՝ կը նեն , իւրաքանչիւր բաժանման ժամական կի՞մայ անուն առալով : Իւրաքանչիւր կիմայի տուրնջեան երկայնութիւնը դէպ 'ի հիւսիս կէս ժամ աւելի է :

Իսկ բեւեռական շրջանակներէն մինչեւ բեւեռները 6 բաժանում կ'ընեն , իւրաքանչիւր բաժանում՝ Անունն կի՞մայ կոչելով :

Այս 6 բաժանմանց իւրաքանչիւրին երկայնագոյն տիւը դէպ 'ի բեւեռու երթալով մի մի ամիս կ'աւելնայ , այնպէս որ առաջին կիմային երկայնագոյն տիւը մի ամիս է . Երկրորդ կիմային՝ 2 ամիս . բեւեռներունը՝ 6 ամիս :

Երկու կիսագունտին վրայ եւս տեղոյ մը երկայնագոյն տիւը որչափ է ամառուան սկիզբը , նոյնչափ է երկայնագոյն գիշերը ձմեռուան սկիզբը :

Ժամական և Ամսական կիմաներուն տուրնջեան և գիշերոյ երկայնութիւնը գիշերահաւասարէ գիշերահաւասար կը նուազի երկու կիսագունտին վրայ հակառակ կերպով , այսինքն՝ մինչ հիւսիսային կիսագունտին վրայ շերեկները կ'երկայնին , հարաւայնոյն վրայ կ'երկայնին գիշերները , և ընդհակառակն (\*):

75. Հ. Երկրիս տարեկան շարժումը ո՞րն է :

Պ. Երկրիս տարեկան շարժումն է՝ անոր շրջանն արեկական բոլորտիքը :

Մեզի այնպէս կ'երեւայ թէ արեգակը կտարին անգամ մը երկրիս բոլորտիքը հիւսիսէն հարաւ և հարաւէն հիւսիս , այսինքն՝ երկրիս հասարակածին երկու կողմէն դէպ 'ի հիւսիս և դէպ 'ի

(\*) Դէպ 'ի բեւեռները տեղեաց տուրնջեան եւ գիշերոյ երկայնութեան պատկերը հնտեւեալն է՝ ըստ աստիճանի լայնութեան տեղուոյն :

Լայնութիւն . Աստիճան . Ժամ . Լայնութիւն . Աստիճան . Ժամ .

0°	12	63°	23'	20
8°	34'	12 $\frac{1}{2}$	64°	10' 20 $\frac{1}{2}$
16°	44'	13	64°	50'
24°	12'	13 $\frac{1}{2}$	65°	22' 21 $\frac{1}{2}$
30°	48'	14	65°	48'
36°	31'	14 $\frac{1}{2}$	66°	7' 22 $\frac{1}{2}$
41°	23'	15	66°	21'
45°	32'	15 $\frac{1}{2}$	66°	29' 23 $\frac{1}{2}$
49°	2'	16	66°	31'
52°	0'	16 $\frac{1}{2}$	Լայնութիւն .	Աստիճան . Ամիս .
54°	30'	17	67°	23'
56°	38'	17 $\frac{1}{2}$	69°	50'
58°	27'	18	73°	39'
60°	0'	18 $\frac{1}{2}$	78°	31'
61°	19'	19	84°	5'
62°	26'	19 $\frac{1}{2}$	90°	0'

հարաւ մինչեւ 23<sup>0</sup> 28', պտուտակաձեւ շրջան մը կ'ընէ . բայց բուն երկիրս է որ բոլորակ գծով այս շրջանը կը կատարէ արեգական բոլորտիքը :

Ենթադրենք 800 երկիրոն քիլոմետր շրջապատով ձռւաձեւ մը որուն մէկ կողմը, կեդրոնին մօտ, կեցած է արեգակը (Տես 2եւ 19): Երկիրս իւր կեդրոնէն այն գծին վրայ կը կենայ և կէտին վրայ և ամէն օր, այսինքն 24 ժամու մէջ, մի մի աստիճան դէպ ՚ի բ կէտն յառաջ երթալով երեք ամիս յետոյ կը հասնի նոյն բ կէտը . և այսպէս երեք երեք ամիս ժ և դ կէտերն յառաջ երթալով դարձեալ կու գայ և կէտն ուստի առաջ ելած էր : Այս է երկրիս բուն շարժումն արեգական բոլորտիքը :

Բայց մինչ երկիրս և կէտին վրայ կը գտնուի, արեգակը կ'երեւի մեզ անոր դիմացը ժ կէտին վրայ, և քանի որ երկիրս աստիճան աստիճան դէպ ՚ի բ յառաջ կ'երթայ, կը թուի մեզ թէ արեգակն է որ դէպ ՚ի դ կէտն յառաջ կը խաղայ . այսպէս մինչ երկիրս բ կէտէն դէպ ՚ի ժ և դէն դէպ ՚ի դ կը քալէ, արեգակը դէն ա, և դէն բ քալել կը թուի :

Մինչ արեգակն այսպէս ժ էն դէպ ՚ի բ կ'երթայ, անոր Ուղիւ աբարյան (\*) կէտն օր ըստ օրէ դէպ ՚ի հիւսիս կը խոտորի (Զեւ 20): Այս Խոտորունը երկրիս հասարակածէն մինչեւ 23<sup>0</sup><sub>2</sub> կամ աւելի ճշգիւ 23<sup>0</sup> 28' կը հասնի դէպ ՚ի հիւսիս, այսինքն՝ մինչեւ որ արեգակն առերեւոյթ շարժմամբ կու գայ ժ կէտը : Այնուհետեւ խոտորումը երթալով կը նուազի, այսինքն՝ արեգակն օր ըստ օրէ դարձեալ դէպ ՚ի հասարակած մօտենալով կ'ելլէ և կը մտնէ, 'մինչեւ ժ կէտը . երբ ժ կէտը կը հասնի, խոտորումը դէպ ՚ի հարաւ է մինչեւ 23<sup>0</sup><sub>2</sub>, այսինքն մինչեւ դ, և անկէ դարձեալ կը դառնայ դէպ ՚ի հասարակած :

Արեգակն այսպէս հիւսիսէն հարաւ և հարաւէն հիւսիս խաղալով՝ կը թուի թէ արեւադարձէ արեւադարձ պտուտակաձեւ շարժում մը կ'ընէ :

Այս է արեգական տարեկան առերեւոյթ շարժումը երկրիս բոլորտիքը :

76. Հ. Արեգական առերեւոյթ շարժմամբ մինչեւ 23<sup>0</sup><sub>2</sub> դէպ ՚ի հիւսիս և դէպ ՚ի հարաւ խոտորելուն բուն պատճան ինչ է :

(\*) Աստեղագէտք արեգական, ինչպէս նաեւ աստղերուն, ելլերուն եւ մըտնելուն ուղղութիւնը Ուղիւ աբարյան կը կոչեն, իսկ անոնց երկրիս հասարակածէն դէպ ՚ի հիւսիս կամ հարաւ քալելը կ'անուանեն Խոտորու:

Պ. Արեգական առերեւոյթ շարժմամբ մինչեւ 23<sup>0</sup><sub>2</sub> դէպ ՚ի հիւսիս և դէպ ՚ի հարաւ խոտորելուն բուն պատճանը երկրիս առանցքին հակառակ է :

Երկրիս հասարակածին մակարդակն անոր Չուածրին մակարդակին վրայ ոչ թէ ուղղահայեաց, այլ իբր 23<sup>0</sup><sub>2</sub> ծուած կը կենայ . այս պատճառաւ նաեւ երկրիս առանցքը, որ հասարակածին մակարդակին վրայ ուղղահայեաց է, նոյնպէս 23<sup>0</sup><sub>2</sub> աստիճանով նոյն մակարդակին վրայ ծուած, երկրիս հիւսիսային թեւեռը 23<sup>0</sup><sub>2</sub> աստիճան բարձրացած, և հարաւայինը նոյնչափ ասաիման խոնարհած կ'երեւի : Երկրագունակին վրայ Արեւադարձներն ու Բեւեռական շրջանակները, որոց առաջիններն՝ հասարակածէն, և վերջինները բեւեռներէն 23<sup>1</sup><sub>2</sub> աստիճանաւ հեռի կը գծուին՝ այս ծուութիւնը կը նշանակեն : Աստեղագէտք այս ծուութիւնը Հակում կ'անուանեն : Երբ կ'ըսենք թէ երկրիս հասարակածին մակարդակը կամ երկրիս առանցքը երկրիս ծրին մակարդակին վրայ 23<sup>1</sup><sub>2</sub> աստիճանաւ հակեալ է, այս կը հասկցուի :

Որովհետեւ երկիրս միշտ ծուռ դիրքը կը պահէ, երկրիս շրջանին մէջ հասարակածէն մինչեւ արեւադարձները երկրիս երեսին իւրաքանչիւր կէտը կուգայ հետզետէ արեգական կեդրոնին դէպուղիղ, և երկրիս իւր առանցքին վրայ թաւալելովն այնպէս կ'երեւայ թէ արեգակը մինչեւ 23 աստիճան դէպ ՚ի հիւսիս և դէպ ՚ի հարաւ կը խոտորի և ապա ետ կը դառնայ :

Երկրիս առանցքին և հասարակածին մակարդակին հակումը որ հիմա 23<sup>1</sup><sub>2</sub> աստիճան է՝ ժամանակաւ շատ աւելի էր, այնպէս որ արեւադարձներն հասարակածէն, բեւեռական շրջանակներն եւս բեւեռներէն աւելի հեռու կ'իյնային . և երթալով մօտեցած են և կը մօտենան տարուէ տարի իբր ½ մանրերկրորդ, այնպէս որ երկիրս ուղիղ դիրքէ դէպ ՚ի գուգահեռական դիրք տեսակ մը ճօճմամբ շարունակ կը խաղայ, առանց երբէք կատարեալ ուղիղ կամ զուգահեռական դիրք առնելու : Երկրիս դրիցն այս փոփոխումէն անոր երեսին վրայ կը փոխուի նաեւ բարեխառնութիւնը :

## ԴԱՍ ԺԴ.

## ՉՈՐՍ ԵՂԱՍԱԿՆԵՐ

77. Հ. Երկրիս առանցքին կամ հասարակածին մակարդակին հակումը ջուտածքին մակարդակին վրայ, երկրիս տարեկան շրջանին մէջ բնչ յառաջ կը բերէ:

Պ. Երկրիս առանցքին կամ հասարակածին մակարդակին հակումը ջուտածքին մակարդակին վրայ, է պատճառ երկրիս տարեկան շրջանին մէջ չորից եղանակաց փոփոխման, և տուլնջեան և գիշերոյ անհաւասարութեան երկուց կիսագնուց վրայ:

Որովհետեւ երկիրս իւր տարեկան շրջանին մէջ յիշեալ ծուռ դերքը միշտ կը պահէ, երբեմն՝ այսինքն՝ տարին երկու անգամ, անոր լուսաւորեալ կէսը ճիշդ բեւեռները կը կտրէ, և այն ատեն լուսաւորեալ մասին միջավայրը ճիշդ հասարակածն է: Երբեմն եւս, այսինքն՝ դարձեալ տարին երկու անգամ, անոր մէկ կամ միւս բեւեռակողը դէպ արեգակը դարձած բեւեռակողման ամբողջ բեւեռական շրջանակը լուսոյ մէջ կը գտնուի, այնպէս որ երկրագունութին լուսաւորեալ կիսուն միջավայրն յայնժամ ոչ թէ հասարակածն է, այլ երկու արեւադարձներէն մին կամ միւսը: (Տես Զեւ 19):

Երկիրս և կէտին վրայ կը գտնուի Մարտի 21ին: Եւ որովհետեւ այն ատեն երկրագունութին լուսաւորեալ կէսը բեւեռներէն կ'անցնի, այնպէս որ զուգահեռականներուն ճիշդ կէսը լուսոյ և կէսը խաւարի մէջ է, երբ այս դիրքին մէջ երկիրս ըստ սովորութեան 24 ժամու մէջ իւր առանցից վրայ կը թաւալի, երկրիս երեսին վրայ ամէն տեղ տիւ և գիշեր հաւասար են. այս պատճառաւ Մարտի 21ին ժէշերահաւատութ կ'ըսուի, այսինքն հիւսիսային կիսագունութին համար՝ ժամանակ, և հարաւային կիսագունութին համար աշնան ժէշերահաւատութ: որովհետեւ, երբ երկիրս այս դիրքին մէջ է, երկու կիսագունութին վրայ եւս արեգական: ճառագայթներն հաւասարապէս կ'իյնան, երկուքին եւս բարեխառնութիւնը միջին կամ զով է, այսինքն գարնանային և աշնանային:

Երկիրս որչափ և կէտէն դէպ ՚ի բ կէտն յառաջ կ'երթայ, այնչափ հիւսիսային բեւեռը կը սկսի արեգակէն հեռանալ և հարաւայինն անոր մօտենալ, ուստի և հիւսիսային կիսագունութին վրայ յերեկները կը սկսին երթալով կարճիլ և գիշերներն երկայնիլ. հակառակը կը պատահի հարաւային կիսագունութին վրայ, մինչեւ որ երկիրս Յունիս 22էն սկսեալ երեք ամիս յետոյ, այսինքն՝ Սեպտեմբեր 22ին, կը հասնի դէպ, և դարձեալ Մարտ 21ին դէպք կը նորոգուին, այսինքն՝ երկրիս լուսաւորեալ կէսը ճիշդ բեւեռները կը կտրէ, և երկու կիսագունութին վրայ եւս զուգահեռականներուն կէսը լուսոյ և կէսը խաւարի մէջ կը գտնուի, ուստի տիւ և գիշեր նորէն հաւասար են բոլոր երկրի վրայ, և Սեպտեմբեր 22ը կը կոչուի ժէշերահաւատութ աշնան հիւսիսային գունութին համար, և հարաւային կիսագունութին համար՝

ուանալ, այնպէս որ հիւսիսային կիսագունութին վրայ երթալով զուգահեռականներուն մեծագույն մասը լուսոյ և փոքրագույն մասը խաւարի մէջ կը գտնուի. հակառակը կը դիպի հարաւային կիսագունութին վրայ: Ուստի հիւսիսային կիսագունութին վրայ երթալով յերեկները կ'երկայնին և գիշերները կը կարծին. իսկ հարաւային կիսագունութին վրայ կը պատահի հակառակը:

Դարձեալ, որովհետեւ հիւսիսային բեւեռը երթալով կը գտնայ դէպ յարեգակն և հարաւայինը կը հեռանայ արեգակէն, արեգական ճառագայթներն երթալով աւելի ուղղակի կու գան հիւսիսային կիսագունութին քան հարաւայնոյն վրայ, վասն որոյ հիւսիսային կիսագունութին վրայ ջերմութիւնը տակաւ կ'առաւելու, հարաւայնոյն վրայ՝ կը նուազի:

Մարտի 21էն սկսեալ երեք ամիս յետոյ, այսինքն Յունիս 22ին, երկիրս բ կէտը կը հասնի: Այս միջոցին երկրիս այն մասը որ է ՚ի մէջ հիւսիսային բեւեռին և բեւեռական շրջանակին՝ ամբողջ արեգական դարձած է և բոլորովին լուսոյ մէջ կը գտնուի, իսկ երկրիս այն մասը որ է ՚ի մէջ հարաւային բեւեռին և բեւեռական շրջանակին՝ բոլորովին արեգակէն հեռացած է և խաւարի մէջ կը գտնուի. ուստի և Յունիս 22ին հիւսիսային կիսագունութին վրայ տուշնչեան երկայնագոյն, և գիշերուան կարճագոյն, և ջերմութեան աստիճանին սաստկագոյն ժամանակին է: սորին հակառակն է հարաւային կիսագունութին վրայ: Յունիս 22ը կ'ըսուի արեւադարձ անուան հիւսիսային կիսագունութին համար, իսկ հարաւային կիսագունութին համար՝ արեւադարձ յանակ, քանզի այն ատեն հիւսիսային կիսագունութին համար ամառը կը սկսի, և հարաւայնոյն համար՝ ձմեռը:

Յունիս 22էն ետքը կը սկսի երկիրս դէպ ՚ի բ կէտն յառաջ խաղալ, այնպէս որ երթալով հիւսիսային բեւեռը կը սկսի արեգակէն հեռանալ և հարաւայինն անոր մօտենալ, ուստի և հիւսիսային կիսագունութին վրայ յերեկները կը սկսին երթալով կարճիլ և գիշերներն երկայնիլ. հակառակը կը պատահի հարաւային կիսագունութին վրայ, մինչեւ որ երկիրս Յունիս 22էն սկսեալ երեք ամիս յետոյ, այսինքն՝ Սեպտեմբեր 22ին, կը հասնի դէպ, և դարձեալ Մարտ 21ին դէպք կը նորոգուին, այսինքն՝ երկրիս լուսաւորեալ կէսը ճիշդ բեւեռները կը կտրէ, և երկու կիսագունութին վրայ եւս զուգահեռականներուն կէսը լուսոյ և կէսը խաւարի մէջ կը գտնուի, ուստի տիւ և գիշեր նորէն հաւասար են բոլոր երկրի վրայ, և Սեպտեմբեր 22ը կը կոչուի ժէշերահաւատութ աշնան հիւսիսային գունութին համար, և հարաւային կիսագունութին համար՝

հելքրանաւասոր հաբնան , քանզի այն օրէն հիւսիսային կիսագունտին վրայ աշունը կը սկսի , և հարաւայնոյն վրայ՝ գարունը :

Սեպտեմբեր 22 էն ետքը կը սկսի երկիրս դէպ ՚ի ու կէտն յառաջ երթալ , և կը սկսին պատահիլ ճիշդ այն բաները որ կը պատահէին երբ երկիրս ու կէտէն բ կէտն յառաջ կ'երթար , այսինքն՝ Մարտ 21 էն մինչեւ Յունիս 22 . միայն երկու կիսագունտերուն նայելով հակառակ կերպով , այսինքն՝ տիւը տակաւ կը կարձի և գիշերը կ'երկայնի և ջերմութիւնը կը նուազի հիւսիսային կիսագունտին վրայ , իսկ հարաւայնոյն վրայ կը պատահի հակառակը , մինչեւ որ երկիրս Սեպտեմբեր 22 էն սկսեալ երեք ամիս յետոյ , այսինքն Դեկտեմբեր 22 ին , կը հասնի ու կէտը . Տարւոյն այս ժամանակը կը կոչուի արեւադրէ յանուան հիւսիսային կիսագունտին համար , և արեւադրէ ամուսնու հարաւայնոյն համար . քանզի առաջնոյն համար ձմեռ կը սկսի և երկրորդին համար՝ ամու . նոյնպէս հոն ( հիւսիսային կիսագունտին վրայ ) տուընջեան կարձագոյն և գիշերոյ երկայնագոյն ժամանակն է , իսկ հոն ( հարաւայնոյն վրայ ) հակառակն է :

Դեկտեմբեր 22 էն կը սկսի երկիրս օրըստօրէ դարձեալ դէպ ու կէտն յառաջանալ , և այս միջոցին կը սկսին այն բաները պատահել որ պատահեցան երբ երկիրս բ կէտէն բ կէտը կ'երթար , կամ Յունիս 22 էն մինչեւ Սեպտեմբերի 22 . միայն երկու կիսագունտոց վրայ հակառակ կերպով , քանզի այս եղանակը , այսինքն Դեկտեմբեր 22 էն մինչեւ Մարտ 21 , հիւսիսայնոց ձմեռ է , հարաւայնոց՝ ամառ . Երբ Մարտ 21 ին երկիրս միւսանգամ ու կէտը կու գայ , լինի դարձեալ գարնան գիշերահաւասար , և երկիրս արեգական բոլորափը կատարած ըլլալով իւր ամուղը շրջանը , տարին կը լրացունէ :

Հարկ չէ ըսել թէ ամէն տարի կը կրկնուին մի և նոյն երեւոյթներն որ ցարդ յիշուեցան :

78. Հ. Եթէ երկրիս գիրքն իւր ծրին մակարդակին վրայ հակեալ չէր , ի՞նչ պիտի պատահէր :

Պ. Եթէ երկրիս գիրքն իւր ձուածրին մակարդակին վրայ չլինէր հակեալ , երկու կիսագունտոց վրայ եւս տիւ և գիշեր լինէին միշտ հաւասար , եղանակաց փոփխում չլինէր , այլ ամէն աեղ կը պահէր միշտ այն ջերմութիւնը զոր ունի գիշերահաւասարի ժամանակ :

## Դ Ա Ա Ժ Ե

### Ծ Ի Ր Ե Ր Կ Ր Ի

79. Հ. Ի՞նչ կը կոչուի այն բոլորածեւ ուղին զոր երկիրս կ'ընէ արեգական բոլորափը :

Պ. Այն տարեկան շրջանը զոր երկիրս և ուրիշ մոլորակներ կ'ընեն արեգական բոլորափը՝ կը կոչուի ձէր :

80. Հ. Երկրիս ծրին ի՞նչ տեսակ բոլորակ է :

Պ. Երկրիս ծրին տեսակ մը ձուածեւ բոլորակ է , որուն երկրաչափը Զաւածէր անունը կու տան : Տես թիւ 26 :

81. Հ. Երկրիս ծրին կեդրոնազանցութիւնը ո՞րչափ է :

Պ. Երկրիս ծրին կեդրոնազանցութիւնը հաւասար է մեծ առանցքին կիսուն մի 60 երորդին . այսինքն՝ երկրիս ձուածրին վառարանները ձուածրին մեծ առանցքին կիսուն երր մի 60 երորդն հեռու են կեդրոնէն : Ուստի կը հետեւի թէ երկրիս ծրին շատ կը մօտենայ բոլորակի :

Եթէ որ և իցէ գծի վրայ , իրբեւ վառարան , երկու կէտնենք , երկուքն ալ գծին կիսուն մի է 0 երորդը հեռու ՚ի կեդրոնէ գծին , և ըստ երկրաչափական կանոնի ձուածրի մը գծենք , կ'ունենանք երկրիս տարեկան շարժման ձուածրիը : Այն երկու կէտերը կը ցուցնեն երկրիս ձուածրին վառարանները . որոց մին երր թէ արեգական տեղն է :

82. Հ. Ի՞նչպէս գիտցուած է թէ երկրիս ծրին ձուածեւ է , և թէ անոր կեդրոնազանցութիւնը , այսինքն՝ վառարաններուն կեդրոնէն հեռաւորութիւնը , հաւասար է մեծ առանցքին կիսուն 60 երորդին :

Պ. Երկրիս ծրին ձուածեւութիւնը գիտցուած է արեգական սկաւառակին մերթ փոքր և մերթ մեծ երեւնալէն :

Եթէ երկրիս ծրին լինէր բոլորակ , և արեգակը բռնէր անոր կեդրոնը , արեգական սկաւառակը բոլոր տարւոյն մէջ մի և նոյն մեծութեամբ կ'երեւէր , Բայց այսպէս չէ . արեգական սկաւառակին մեծութիւնը գրեթէ ամէն օր կը փոխուի : Յունվարի սկիզբն արեգական սկաւառակն աւելի մեծ կ'երեւայ քան այլ ժամանակ ,

և Յուլիսի սկիզբն՝ աւելի փոքր քան այլ ժամանակ . իսկ Ապրիլի և Հոկտեմբերի սկիզբները յիշեալ սկառառակին միջին մեծութեան ժամանակն է : Աստի կը հետեւի թէ երկրիս ծիրը ձուածեւ է , և արեգակն անոր վառարաններուն մին բռնած է , այնպէս որ , երբ երկրս Յունվարի սկիզբն արեգական Մերչակարը<sup>(\*)</sup> կը գտնուի , արեգակը մօտագոյն գտնուելով մեզ մեծագոյն կ'երեւի քան այլ ժամանակ . ընդհակառակն երբ երկրս Յուլիսի սկիզբը կը գտնուի արեգական Հեռակետը , արեգակը մենէ հեռագոյն գտնուելով փոքրագոյն կ'երեւի :

Իսկ թէ երկրիս կեդրոնազանցութիւնը , կամ վառարաններուն կեդրոնէն հեռաւորութիւնը մեծ առանցքին կիսուն մէկ 60 երորդն է , այս գիտցուած է երկրիս արեգակն մեծագոյն և փոքրագոյն հեռաւորութեան տարրերութենէն :

Երկրիս արեգակէն մեծագոյն հեռաւորութիւնը երկրիս շառաւիլին 23 530 անգամն է , այսինքն՝ 150 000 000 քիլոմէտր . փոքրագոյն հեռաւորութիւնը՝ նոյն շառաւղին 22 750 անգամն է , այսինքն՝ 145 000 000 քիլոմէտր . իսկ միջին հեռաւորութիւնը երկրիս շառաւղին 23 450 անգամն է , այսինքն՝ 147 600 000 քիլումետրունով . . . . . 1·0000

Երկրիս արեգակէն մեծագոյն հեռաւորութիւնն է 1·0168 .

Իսկ փոքրագոյն հեռաւորութիւնը . . . . . 0·9832

Այս թիւերուն նայելով՝ երկրիս արեգակէն մեծ և փոքր հեռաւորութիւններուն տարբերութիւնն է 0·0336 . Աստի կը հետափի որ երկրիս ծրին կեդրոնազանցութիւնն է 0·0168 , որ միջին հեռաւորութեան մէկ 60 երորդն է : Եւ որովհետեւ երկրիս արեգակէն միջին հեռաւորութիւնը երկրիս ձուածրին մեծ առանցքին կիսուն հաւասար է , ապա երկրիս ծրին կեդրոնազանցութիւնը կամ երկրիս ձուածրին վառարաններուն կեդրոնէն հեռաւորութիւնը՝ այն ձուածրին մեծ առանցքին կիսուն մէկ 60 երորդն է :

(\*) Երկրիս ձուածրին վրայ արեգական մօտագոյն կէտը՝ Մերժակէտ , հեռագոյն կէտն՝ Հեռակէտ կ'ըսուի : Նոյնպէս կ'ըսուի նաեւ ուրիշ մոլորակաց եւ արբանեկաց համար :

## ԴԱՍ Ժ. Զ

### ՀԵՌԱՄԻՈՐՈՒԹԻՒՆ ԵՐԿՐԻ ՅԱՐԵԳԱԿՆԵ

83. Հ. Երկրիս արեգակէն հեռաւորութիւնը ո՞րչափ է :

Պրովինցետեւ երկրիս ծիրը ձուածեւ է , և արեգակն անոր երկու վառաւրաններէն մին բռնած է , երկրս իւր տարեկան շրջանին մէջ արեգակէն միշտ մի և նոյն հեռաւորութիւնը չկրնար ունենալ . հարկաւ երբեմն անոր մօտ կը գտնուի , երբեմն հեռու :

Երկրիս արեգակէն մեծագոյն հեռաւորութիւնն է իբր 450 000 000 , փոքրագոյն հեռաւորութիւնն է իբր 145 000 000 քիլոմէտր . միջին հեռաւորութիւնն է իբր 147 600 000 քիլոմէտր :

Երկրիս արեգակէն հեռաւորութիւնը կը գտնուի արեգական հորիզոնական հականկեան միջոցաւ : Աստղի մը հարիսնական հական-կամք կը հասկցուի երկրիս շառաւղին առերեւոյթ մեծութիւնը որ այն աստղին կը տեսնուի , երբ աստղը երկրիս շառաւղին զենթէն 90 աստիճան հեռի է : Տես Զեւ 21 :

Նթէ գիտցուի եւ շառաւղին առերեւոյթ մեծութիւնը որ արեգակէն կը տեսնուի , երկրիս արեգակէն հեռաւորութիւնը կը գտնուի :

Աստեղագէտք այլ և այլ գիտողութիւններով և հաշիւներով գտած են որ երկրիս շառաւղին մեծութիւնը որ արեգակէն կը տեսնուի՝ 8° 91 է : Այս 8° 91 ն աղեղ է բոլորակի մը որոյ շառաւիղն է կա , այսինքն՝ երկրիս արեգակէն հեռաւորութիւնը : Բատ երկրաչափութեան՝ բոլորակի մը շրջապատը գիտնալով անոր շառաւիղը կրնանք գտնել . ուստի եթէ 8° 91 աղեղանք բոլորակին շրջապատը գիտենք , անոր շառաւիղը , որ երկրիս արեգակէն հեռաւորութիւնն է , կրնանք գտնել . Արդ գիտենք որ 8° 91 աղեղանք բոլորակին շրջապատն է 1 296 000" : Բատ երկրաչափութեան բոլորակի մը շրջապատը բոլորակին շառաւղին 2 անգամն է բազմապատկեալ 3 141 4926 ով : Ապա 1 296 000" շրջապատին շառաւիղն է 1 296 000 · 2 × 3 141 5926 = 206 265 : Եւ որովհետեւ արեգական հորիզոնական հականկեան կամանկեւնը կամ երկրիս առերեւոյթ շառաւիղն 8° 91 , երկրիս արեգակէն հեռաւորութիւնը ցուցնող 206-265"ին մէջ 23 150 անգամ կայ , ուրեմն երկրիս արեգակէն բռն

հեռաւորութիւնը երկրիս բուն շառաւղին 23 150 անգամն է : Երկրիս շառաւիզն է 6 377 քիլոմետր, ապա երկրիս արեգակէն բուն հեռաւորութիւնն է 6 377×23 150 :

84. Հ. Երկրիս շրջանը շուրջ դարեգակամբ ո՞րչափ կը տեւէ :

Պ. Երկրիս շրջանը շուրջ դարեգակամբ կը տեւէ 355 օր և իրը 6 ժամ :

Որովհետեւ երկրիս ծիրն ուրիշ բոլորակներու պէս 360 աստիճան կը բաժնուի, երկրիս (Տեւ 19) Մարտ 22ին և կէտէն ելլելով և օրը 1 աստիճանէն քիչ մը պակաս յառաջ երթալով, 365 օրուան և իրը 6 ժամու մէջ նորէն նոյն և կէտը կու գայ: Այս 365 օրուան և իրը 6 ժամու միջոցը տարի կը կոչուի, և այս պատճառաւ երկրիս այս շրջանը տարեկան շրջան ըսուած է :

85. Հ. Զոդիակոս կամ կենդանակամար Բնչ է :

Պ. Զոդիակոս կամ կենդանակամար երկնից կամարին վրայ իրը 18 աստիճան լայնութեամբ մնածուած գօտի է, զոր երկրիս ծիրը երկու կը բաժնէ :

Զոդիակոս կամ կենդանակամար կոչուած կամարածեւ շրջանակը կը բաժնուի 12 մաս՝ իւրաքանչիւրը 30 աստիճան, և իւրաքանչիւր մասին մէջ գտնուած աստղերը միանգամայն կը կոչուին աստեղատուն կամ կենդանակերպ, վասն զի անոնց ի վաղուց այլեւայլ անասուններու կամ կենդանիներու անուններ տրուած են: Այսպէս 12 աստեղատուն կամ կենդանակերպ կայ, որոց անուանը են Խոյ, Յուլ, Երկուոր, Խեցիւոն, Առեւծ, Կոյս, Կոբէն, Կոբէն, Արշակուոր, Արշեղիւոր, Զըրհուն, Զըրհուն: Ասոնց իւրաքանչիւրն ունի նշան (\*) որ կը դրուի փոխանակ անուան :

(*) Խոյին նշանն է	Դ	Կշռոյն՝	≡
Ցուինը՝	/Ծ	Կարձին՝	՚
Երկաւորինը՝	Ա	Աղեղնաւորին՝	՞՞
Խեցգետնին՝	Չ	Այծեղեր՝	Ճ
Առիւծին՝	Ո	Զըրհոսին՝	զզ
Կուսին՝	ՊՊ	Զկան	Ճ

Ընդհանրապէս կըսուի թէ արեգակն իւր տարեկան առերեւոյթ շարժման մէջ կարգաւ այս աստեղատուններէն կ'անցնի: Զորօրինակ՝ որպէս թէ գարնան գիշերահաւասարին, որ է Մարտ 21, արեգակը Խոյ աստեղատունը կու գայ: Երեք ամիս եաքը, Յուլ և Երկաւոր աստեղատուններէն անցնելով, ամառուան արեւադարձին, որ է Յուլիս 22, գուգայ Խեցգետին աստեղատունը. Երեք ամիս յետոյ, Առիւծ և Կոյս աստեղատուններէն անցնելով՝ աշնան գիշերահաւասարին, որ է Սեպտեմբեր 22, կու գայ Կշռու աստեղատունը. գարձեալ երեք ամիս յետոյ, Կարիճ և Աղեղնաւոր աստեղատուններէն անցնելով՝ ձմեռուան արեւադարձին, որ է Դեկտեմբեր 22, կու գայ Այծեղերիւր աստեղատունը. Վերջապէս այլ եւս երեք ամիս յետոյ, Զըրհուն և Զուկ աստեղատուններէն անցնելով՝ գարձեալ կու գայ Խոյ աստեղատունը:

Բայց բուն ասոր հակառակն է. այսինքն՝ երկիրս գարնան գիշերահաւասարին կամ Մարտի 21ին կու գայ Կշռու աստեղատունը, և մեզ կ'երեւի թէ արեգակն անոր Ճիշդ գիմացը Խոյ աստեղատունը եկաւ. նոյնպէս երբ երկիրս ամառուան արեւադարձին Այծեղերիւր աստեղատունը կու գայ, արեգակն անոր դիմացը Խեցգետին աստեղատունը եկած կը թուի. այսպէս իմացիր միւսները: (Տես Տեւ 19):

## Դ Ա Մ Ժ Ի Ռ Ե Ր

### ԱՅԼԵՒԱՅԼ ՕՐԵՐ

86. Հ. Քանի՞ տեսակ օր կայ:

Պ. Երկու տեսակ օր կայ, առողջին և արեւականային:

Աստղային օրն է ժամանակի այն միջոցը, որ կը տեւէ աստղի մը առերեւոյթ շարժմամբ տեղւոյ մը միջօրէականէն գարձեալ նոյն միջօրէականին վրայ գալը:

Որեգակնային օրն է ժամանակի այն միջոցը որ կը տեւէ արեգակնան առերեւոյթ շարժմամբ տեղւոյ մը միջօրէականէն գարձեալ նոյն միջօրէականին վրայ գալը:

Օրերու այս տարբերութիւնը հասկնալու համար պէտք է գիտնալ որ աստղ մը և արեգակը, որ տեղւոյ մը միջօրէականին վրայ կը

գտնուին այս ինչ օր , հետեւեալ օրը երկուքը միանդամայն մի և նոյն ժամանակ նոյն միջօրէականին վրայ չեն գար . Աստղը իր 4 րոպէ , կամ աւելի ճշդիւ՝ 3 րոպէ 56.6 մանրերկրորդ կը կանխէ քան զարեղակն :

Աստղային օրն է բուն աստեղագիտական օր , քանզի երկիրս իւր օրական շարժումն , այսինքն՝ իւր առանցից վրայ թաւալումը , կը կատարէ , երբ զաստղը զոր այն ինչ ժամ արեգական հետ միջօրէականի մը վրայ ունէր՝ դարձեալ նոյն միջօրէականին վրայ կ'ունենայ . արեգակը դարձեալ նոյն միջօրէականին վրայ ունենալու համար՝ երկիրս իր աստիճան մը կամ իր 4 րոպէ աւելի թաւալելու է :

Արեգական այսպէս ամէն օր իր 4 աստիճան կամ իր 4 րոպէ քան զաստղը ետ մնալուն պատճառն այս է՝ որ երկիրս ամէն օր իր մի աստիճան իւր ծրին վրայ յառաջ կ'երթայ :

87. Հ. Արեգական ամէն օր քան զաստղը իր 4 րոպէ ետ մնալէն ի՞նչ կը հետեւի :

Պ. Արեգական ամէն օր քան զաստղը իր 4 րոպէ ետ մնալէն կը հետեւի որ արեգակն այս կերպով տարին իր 1440 րոպէ կամ իր 24 ժամ , այսինքն մի օր ետ կը մնայ :

Դիցուք թէ այս ինչ օր , զոր օրինակ՝ գարնան գիշերահաւասարին , արեգակն և աստղ մը մի և նոյն ժամանակ տեղւոյ մը միջօրէականին վրայ են . Մինչեւ հետեւեալ տարին , աստղը 366 անդամ այն տեղւոյն միջօրէականին վրայ կու գայ . իսկ արեգակը՝ 365 անդամ : Այսպէս տարին աստղային օրով օր մը աւելի կը պարունակէ :

Ուստի աստղային օրն իր միութիւն (\*) առնլով , այսինքն՝ 24 ժամ դնելով , գիշերահաւասարէ մինչեւ գիշերահաւասար , տարին 366 օր 242217 (366 օր , 5 ժամ , 48' , 47" 555) աստղային օր է , արեգակնային միջին (\*\*) օրով 365 օր 242256 (365 օր , 5 ժամ , 48' , 51") : Առաջին թէ 366.242217 երկրորդով 365.242256

(\*) Արեգակնային օրն իբրև միութիւն առնլով , այսինքն՝ 24 ժամ դնելով , աստղային օրը կ'ըլլայ 23 ժամ , 56' , 5" , 21'" :

(\*\*) Արեգակնային միջին օր ըսինք , քանզի աստղային օրը բոլոր տարին միօրինակ է , բայց արեգակնային օրուան երկայնութիւնը տարւոյն մէջ երբեմն կ'աւելնայ երբեմն կը նուազի . Եւ այսպէս կը պատահի վասն զի երկրիս ծիրը միօրինակ կոր չէ , եւ երկրիս առանցքն հակեալ է :

ով բաժնելով , կը գտնենք որ արեգակնային միջին օրը կը պարունակէ 1.00273908=1 օր , 3' , 56" 6 աստղային օր , կամ թէ ըսենք արեգակնային միջին օրը քան զաստղային օրն 3' , 56" 6 աւելի է :

## Դ Ա Ս Ժ Բ Ը

### ՄԻԶԻՆ ԵՒ ՃԵՄԱՐԻՏ ՕՐ

88. Հ. Արեգակնային օրը բոլոր տարւոյն մէջ հաւասար է :

Պ. Արեգակնային օրն , այսինքն , ժամանակը որ կ'անցնի արեգական տեղւոյ մը միջօրէականէն մինչեւ դարձեալ նոյն միջօրէականը գալը՝ բոլոր տարւոյն մէջ հաւասար չէ : Երբեմն օրը գրեթէ ճիշդ 24 ժամ է . Երբեմն քանի մը ըոպէ և մանրերկրորդ աւելի կամ նուազ :

89. Հ. ի՞նչ է միջին օր :

Պ. Աստեղագէտք արեգակնային օրերուն անհաւասար ժամերն իրարու վրայ հաշուելով գտած են միջին թիւը , որ է 24 ժամ : Այսպէս օրը կը համարուի 24 ժամ և կը կոչուի միջն կամ +աղա+այն օր , մինչ այն ժամանակը որ կ'անցնի արեգական տեղւոյ մը միջօրէականէն մինչեւ դարձեալ նոյն միջօրէականը գալը , որ տարւոյն մէջ ամէն օր հաւասար չէ , կը կոչուի ճշանելու օր :

## Դ Ա Ս Ժ Բ Ը

### ՃԵՄԱՐԻՏ ԿԵՍ ՕՐ ԵՒ ՄԻԶԻՆ ԿԵՍ ՕՐ

90. Հ. ի՞նչ է ճշմարիտ կէս օր :

Պ. Ամէն օր երբ արեգակը կու գայ մեր միջօրէականին վրայ , մեզի համար է բուն կամ ճշմարիտ կէս օր :

91. Հ. Օրուան քաներո՞րդ ժամուն է ճշմարիտ կէս օրի :

Պ. կը կարծուի թէ ճշմարիտ կէս օրը կը հանդիպի միշտ օրուան 12 երորդ ժամուն , կամ թէ ըսենք , կը կար-

ծուի թէ արեգակն ամէն օր ճիշդ ժամացուցի մը 12 ին , կու գայ մեր միջօրէականին վրայ . բայց այնպէս չէ :

Ցարւոյն մէջ չորս անգամ միայն , Դեկտեմբերի 25 ին , Ապրիլի 15 ին , Յունիսի 15 ին և Օգոստոսի 31 ին , արեգակը գրեթէ ճիշդ 12 ին կու գայ միջօրէականին վրայ . ուրիշ օրեր քան զ12ը քանի մը բոպէ կը կանխէ կամ ետ կը մնայ . Այսպէս արեգական մեր միջօրէականին վրայ գալուն ժամանակը որ է ճշարկութէ կէս օր , կը տարբերի ֆջն կէս օրէն որ է օրուան 12 երրորդ ժամը :

### 92. Հ. Ի՞նչպէս կ'ուղղուին ժամացոյցք :

Պ. Որովհետեւ ճշմարիտ կէս օրն ամէն օր կը փոխուի , այսինքն , որովհետեւ արեգակն ամէն օր մի և նոյն ժամակ , անվրէպ և ճիշդ ժամացուցի մը 12 ին , չգար մեր միջօրէականին վրայ , մեր ճշդագոյն ժամացոյցներն անգամ չեն կրնար ցուցնել ճշմարիտ կէս օր 12 ին . կամ թէ ըսենք չեն կրնար ունենալ ամէն օրուան համար որոշ ժամ , որոյ համեմատ ուղղենք միօրինակի մեր ժամացոյցը . ուստի աստեղագէտք արեգական 12 էն առաջ կամ ետքը մի և նոյն տեղոյ միջօրէականին վրայ գալուն բոպէներն հաշուելով գտածեն այն տեղոյն կէս օրուան համար միջին ժամը որ է 12 , և այս 12 ը կը կոչուի ֆջն կէս օր : Միջին կէս օրը , Եւրոպայի երեւելի քաղաքաց մէջ կը ցուցուի մասնաւոր ժամացոյցներու վրայ , որոց համեմատ ամէն մարդ կէս օրին կ'ուղղէ իւր ժամացոյցը , և կը բերէ 12 ի վրայ . թէպէտ այն ժամացոյցներով ցուցուած 12 ժամը չէ ճշմարիտ կէս օր , այլ ճշմարիտ կէս աւուրց միջինը , կամ միջին կէս օր :

Դ Ա Ս Ի .

Տ Ա Ր Ի

### 93. Հ. Ընդ հանրապէս տարւով ինչ կը հասկցուի :

Պ. Ցարւով ընդհանրապէս կը հասկցուի ժամանակի միջոցը որ է գիշերահաւասարէ մը , զորօրինակ՝ գարնան գիշերահաւասարէն , մինչեւ նոյն գիշերահաւասարը , և կամ ա-

րեւագարձէ մը , զորօրինակ՝ ամառնային արեւագարձէն մինչեւ նոյն արեւագարձը : Այս մոտօք տարին աստեղագէտներէն գիշերահաւասարի կամ Արեւագարձի տարի կը կոչուի : Այս սովորական կամ քաղաքային տարին արեգակնային միջին օրով կը պարունակէ 365 օր , 5 ժամ , 48' , 51'' :

Հին ատենը կը կարծուէր թէ գիշերահաւասարի տարին , այսինքն՝ գիշերահաւասարէ մը մինչեւ նոյն գիշերահաւասարն արեգական շրջանը կը կատարուէր 365 օրուան մէջ , ուստի և քաղաքային տարին 365 օր միայն կը հաշուէին :

Այսպէս 5 ժամ , 48' , 51'' , այսինքն իբր 6 ժամ տարուէ տարի պակաս հաշուելով , 60 տարուան մէջ իբր 10 օր տարբերութիւն ըրաւ . այսինքն՝ տեսնուեցաւ որ , տարին 365 օր դնելով , գիշերահաւասարը կը հաշուուէր 60 տարուան մէջ 15 օր կամ տարին 6 ժամ առաջ քան զոր էր . Այս սխալն ուղղելու համար սկսան տարին հաշուել 365 օր 6 ժամ : Բայց այսպէս արեգական տարեկան առերեւոյթ ընթացքը 11' 10'' աւելի հաշուեցաւ :

Հիպարքոս Յոյն աստեղագէտն իբր 2000 տարի առաջ եղաւ առաջին օր իմացաւ թէ տարին 365 օր 6 ժամ հաշուել սխալ է : Այս աստեղագէտը գտաւ որ այս հաշուով 145 տարին 12 ժամ տարբերութիւն կ'ընէր , այսինքն 145 տարուան մէջ գիշերահաւասարը կարծուած ժամանակէն 12 ժամ առաջ կ'ըլլար : Հիպարքոս գիշերահաւասարին տարին հաշուեց 365 օր 24651 , այսինքն՝ 365 օր , 5 ժամ , 55' , 34'' 5 : Բայց արդի աստեղագիտաց , աւելի ճիշդ հաշուով , գիշերահաւասարին տարին է արեգակնային օրով , 365 օր 242256 , այսինքն՝ 365 օր , 5 ժամ , 48' , 50'' 9 :

Հիպարքոսէ գտնուած սխալն ուղղելու համար , Յուլիոսի Կեսարու ժամանակ գիշերահաւասարի տարին համարուեցաւ 365 օր 6 ժամ , և որոշուեցաւ քաղաքային տարին , սուանց կոտորակի , 365 օր միայն համարել , իսկ զանց առնուած 6 ժամերուն համար 4 տարին անգամ մը Փետրուարի ամիսն օր մը աւելի հաշուել , և այն չորրորդ տարին կոչուեցաւ նահանջ : Այս կարգադրութիւնը կոչուեցաւ Յուլիոս առղութեան : Բայց որովհետեւ գիշերահաւասարի տարին 365 օր 6 ժամ դնել՝ տարւոյն իրական ընթացքէն քիչ մը այսինքն 11' 10'' աւելի էր , 1582 ին Պրիգոր ԺԳ . Պապին ատեն , Յուլիան ուղղութենէն 1257 տարի ետքը , տեսնուեցաւ որ տարիներու հաշուին մէջ 10 օրուան սխալ սպրդած էր . այսինքն՝ գիշերահաւասարի տարւոյն 365 օր 6 ժամ դրուելէն , և ըստ այնմ քաղաքային տարւոյն չորս տարին անգամ մը օր մը աւելի

հաշուելցն , 1257 տարուան մէջ 10 օր կը կորսուէր բուն տարւոյն օրերուն թիւերէն . ուստի այս սխալը բառնալու համար 1582 տարւոյն Հոկտեմբերի 5ին վրայ 10 օր աւելցնելով՝ փոխանակ հետեւեալ օրը Հոկտեմբեր 6 հաշուելու , սկսան Հոկտեմբերի 15 ըսելով յառաջ երթալ : Եւ որովհետեւ այս հաշիւն եւս ճիշդ չէր , այսինքն այս հաշուով տարին 11' 10'' աւելի էր , ուստի և ապագային մէջ նորէն սխալ պիտի աեսնուէր . այս սխալին եւս առաջն առնելու համար խորհուեցաւ նահանջ տարիներուն թիւը նուազեցնել , և որոշուեցաւ , փոխանակ ամէն չորս տարին անգամ մը նահանջ հաշուելու , այն տարիներէն որ դարամուտ չեն՝ նահանջ համարել այն տարիները միայն որոց թիւը 4 ով առանց մացորդի բաժանելի է , իսկ այն տարիներէն որ դարամուտ են՝ նահանջ համարել այն տարիները որ 400 ով ճիշդ բաժանելի են , ինչպէս է 2000ը . իսկ 400ով ճիշդ չբաժնուող դարամուտ տարիներն , ինչպէս 1700 , 1800 , 1900 , չհամարել նահանջ , Այսպէս զեղչելով այն դարամուտներու նահանջը որ 400ի բազմապատիկը չեն , 1257 տարուան մէջ քան 10 օր շատ քիչ պակաս կը զեղչուի , այնպէս որ 3000 տարին մէկ օր տարբերութիւն պիտի ընէ :

Այս կարգագրութիւնը կոչուեցաւ Գրիգորեան ուղարկիւն կամ նոր (նոր տոմար) , և առջինը՝ Հին ան (հին տոմար) : Բոլոր եւրոպա ընդունեցաւ այս կարգագրութիւնը , բաց ՚ի թուսիոյ և Յունաստանէ , որ հին ոճով կը վարուին . ուստի և այն ժամանակէն մինչեւ հիմա , իբր 310 տարուան մէջ , այն ատենուան 10 օրուան տարբերութեան վրայ 2 օր եւս աւելցած է , այնպէս որ հիմա արեւելեայց քաղաքային տարին 12 օր ետ կը մնայ քան զբուն գիշերահաւասարին տարին (\*) :

(\*) Որովհետեւ երկրիս տարեկան շրջանը գիշերահաւասարէ մը մինչեւ նոյն գիշերահաւասար , կամ արեւադարձէ մը մինչեւ նոյն արեւադարձէ , բնական էր որ քաղաքային տարին գիշերահաւասարներուն կամ արեւադարձներուն մէկէն սկսէր : Բայց սովորութիւն եղած է տարին Յունուարի 1 էն հաշուել : Յունուարի 1 ին տարեզրուի դնելն , ինչպէս նաեւ ամիսներուն անունները , թերեւս շատ հին ատեններ նշանակութիւն մը ունէին , բայց չերեւիր թէ զարդիս աստեղագիտական կամ կրօնական կարեւորութիւն ունին . Զայսոսիկ զիտելով , հայազգի թժիշկ Առուսինեան լշիքնտի նոր տոմար մը հրատարակելով՝ առաջարկեց մեր ազգայնոց տարեզրուիր միշտ ծմեռնային արեւադարձէն հաշուել , այսինքն ըստ նոր ոճոյ (ալաֆրանկա) Դեկտեմբերի 2 էն . Եւ փոխանակ սովորական Եւրոպական անուանց ամսոց բնական յատկութեանց յարմար հայերէն անուններ չինեց : Յիշեալ առաջարկութեան նեղինակը կը փափաքի նաեւ հին Հայոց Նա-

## Դ.Ա.Ա Ի Ա:

## ԳԻՇԵՐԱՀԱՎԱՍԱՐ

94. Հ. Գիշերահաւասարի ճիշդ ժամանակն ինչպէս կը գիտցուի :

Պ. Գիշերահաւասարի ճիշդ ժամանակը , այսինքն այն ժամանակը երբ արեգակն իւր առերեւոյթ շարժման մէջ կը գտնուի այն կէտը ուր երկրիս հասարակածը և ծիրն իրար կը կտրեն , կը գիտցուի , եթէ կը գտնուի թէ արեգակն իւր առերեւոյթ շարժման մէջ երբ մէկ կիսագունտէն միւս կիսագունտն անցաւ :

Զայս գտնելու համար աստեղագէտք կը գիտեն թէ արեգակը գիշերահաւասարէն գէպ 'ի հարաւ և գէպ 'ի հիւսիս որչափ հեռու կը գտնուէր :

Դիցուք թէ արեգակը Մարտի 20 ին , գիշերահաւասարէն անմիջապէս առաջ , կէս օրուան ատենը կը գտնուէր հասարակածէն 7' գէպ 'ի հարաւ . իսկ հետեւեալ օրը , Մարտի 21 ին , կէս օրուան ատեն գտնուեցաւ հասարակածէն 6' գէպ 'ի հիւսիս . ըսելէ թէ 24 ժամու մէջ արեգական ամբողջ խոտորումն եղած է 13' : Արդ , եթէ 13' խոտորելու համար 24 ժամ պէտք եղաւ արեգական , 7' ի համար պէտք եղած ըլլալու է 24 ի  $\frac{7}{13} = 24 \times \frac{7}{13} = 12$  ժամ 55 րոպէ : Ապա արեգակը Մարտի 21 ին ժամը 12 ը 55 րոպէ անցած հասարակածին մակարդակին վրայ էր :

95. Հ. Գիշերահաւասարի նահանջումն ինչ է :

Պ. Գիշերահաւասարի կէտին , այսինքն՝ այն կէտին ուր երկրիս ծիրն զհասարակածը կը կտրէ , ամէն տարի ետ ետ երթալուն կ'ըսուի Նահանջումն էլլիքնահուսուսէ :

Եթէ գիշերահաւասարին կէտը միշտ անշարժ մնար , երբ երկիրս ամէն տարի իւր ծրին Գ կէտը կուգայ (Զեւ 22) , պիտի ըլլար

ւասարդի , այսինքն՝ Ամանորայ տօնը խմբել իբրև ազգային տօն Զարթին ամսուն , այսինքն Գարնանամուն որ Երեւս Նաւասարդի ամսոյն եւ տօնին սկզբնական տեղն էր :

գիշերահաւասար, այնպէս որ եթէ երկիրս այս ինչ տարուան գիշերահաւասարին արեգակն ու աստղ մը և մի և նոյն ժամանակ միջօրէականին վրայ ունէր, յաջորդ գիշերահաւասարին նորէն երկուքն ալ մի և նոյն ժամանակ պիտի ունենար իւր միջօրէականին վրայ:

Հիպարքոս անուանի Յոյն աստեղագէտն, իբր 2000 տարի առաջ գտաւ որ այսպէս չէ. գիշերահաւասարին կէտը երկրիս ծրին վրայ ամէն տարի մէյմէկ քիչ ետ կը խաղայ, այնպէս որ եթէ այս ինչ տարին գիշերահաւասարը Գ կէտն էր, յաջորդ տարին կը գտնուի Գ' կէտը, հետեւեալ տարին Գ" կէտը, և այսպէս յառաջ կ'երթայ: Գիշերահաւասարի նահանջումն այս է:

96. Հ. Գիշերահաւասարի նահանջումն ամէն տարի ո՞ր չափ է:

Պ. Գիշերահաւասարի նահանջումն է ամէն տարի իբր 50" 1. այսինքն կէտերն ուր երկրիս հասարակածը և ծիրն իրար կը կարեն՝ ամէն տարի ետ կը խաղան 50. 1 մանրերկրութ:

Այս տարբերութիւնն արդարեւ փոքր է, բայց 72 տարուան մէջ 1 աստիճան կ'ընէ, 2150 տարուան մէջ 30<sup>0</sup>, այսինքն ամբողջ աստեղատուն մը: Այս է պատճառը որ Հիպարքոսի ժամանակ տարւոյն ամիսներուն պատասխանող կենդանակերպներն հիմա մի և նոյն չեն. զոր օրինակ այն ատեն գարնան գիշերահաւասարին նշանն էր Խոյ կենդանակերպը, հիմա Զուկն է. այսպէս միւս ամիսներունը, թէպէտ անունները նոյն պահուած են, ինչ որ Հիպարքոսի ժամանակն էին:

97. Հ. Գիշերահաւասարին նահանջումէն ինչ կը հետեւի:

Պ. Գիշերահաւասարի նահանջումէն կը հետեւի որ, երկրիս յառաջ քան հասնելն յայն կէտ, ուստի այս ինչ տարուան գիշերահաւասարին իւր ծրին վրայ ճամբայ ելած էր, այսինքն՝ յառաջ քան ամբողջ կատարելն զիւր շրջան, կ'ըլլայ գիշերահաւասար. ուստի և գիշերահաւասարի տարին կարծ է քան զաստղային տարին:

Ինչպէս որ գիշերահաւասարի տարի կը կոչուի ժամանակի այն միջոցը որ կը տեւէ երկրիս իւր ծրին վրայ գիշերահաւասարէ մը

մինչեւ նորէն նոյն գիշերահաւասարը գալը. նոյնպէս աստղային տարի կ'ըսուի ժամանակի այն միջոցը որ կը տեւէ երկրիս իւր ծրին վրայ մինչեւ այն կէտը գալը, ուր նորէն իւր միջօրէականին վրայ կ'ունենայ այն աստղը զոր նախընթաց տարին ունէր:

Եւ որովհետեւ երկրիս իւր բուն շրջանը կամ աստղային տարին կատարելու համար գիշերահաւասարէն ետքը 50" 1 եւս յառաջ երթալու է, և երկրիս այս 50" 1 աղեղը կ'ընէ արեգակնային միջին օրուան հաշուով 0.01416 օրուան, այսինքն՝ 20° 22"ի մէջ, ապա գիշերահաւասարի տարին քան զաստղային տարին կարծ է 20 րոպէ և 22 մաներկրորդ: Արեգակնային միջին օրով աստղային տարին (\*) է 365 օր 256374. կամ 365 օր, 6 ժամ, 9 րոպէ, 10 մանրերկրորդ, ուր գիշերահաւասարի տարին, նոյնպէս արեգակնային միջին օրով, է 365 օր 252256, կամ 365 օր, 5 ժամ, 48 րոպէ, 51 մանրերկրորդ:

### Դ Ա Ս Ի Բ

## ՊԱՏՃԱՌ ԸԱՐԺՄԱՆՑ ԵՐԿՐԻ

98. Հ. Երկրիս օրական և տարեկան շարժումներուն բնական պատճառն ի՞նչ է:

Պ. Երկրիս օրական և տարեկան շարժումներուն բնական պատճառը՝ երկրիս կերպնահակ և կերպնահայոց զօրութիւնն է:

Բնական գիտութիւնը կը սովեցնէ որ մարմիններն երկու զօրութիւն ունին, կերպնահակ և կերպնահայոց զօրութիւն: Կերպնահակ զօրութեամբ (որ յէռլունիւն կամ ծանրունիւն եւս կը կոչուի) մարմին մը դէպ իւր կերպոնը կը դէմէ: Խոկ կերպնախոյս զօրութեամբ կ'ուզէ կերպոնէն հեռանալ:

Դարձեալ մարմիններն անէրժունիւն կոչուած յատկութիւնն մը ունին, որով իրենց գտնուած վիճակին մէջ կը մնան. այնպէս որ եթէ մարմին մը դադարման մէջ է, այնպէս կը մնայ ցորչափ արտաքին պատճառէ մը անոր շարժում չտրուիր. և երբ անոր

(\*) Աստղային տարին աստղային օրով կ'ընէ 366 օր, 6 ժամ, 9 րոպէ, 10 մանրերկրորդ:

շարժում կը տպաւորուի , այն շարժումը կը տեսէ , ցորչափ արտաքին պատճառ մը զայն չկեցուներ :

Երկիրս ուրիշ բոլոր մարմիններու պէս այս երկու զօրութիւնն ունենալով , կեդրոնահակ զօրութեամբ կ'ուզէ երթալ դէպ արեգակը որ անոր կեդրոնն է , և կեդրոնախոյս զօրութեամբ կ'ուզէ անկէ հեռանալ :

Եթէ այս վիճակին մէջ մարմնոյ մը շարժում տրուի , ոչ կեդրոնահակ զօրութիւնը կը թողու որ մարմինը շիտակ յառաջ խաղայ , և ոչ կեդրոնախոյս զօրութիւնը թոյլ կու տայ անոր դէպ ի կեդրոն երթալ . ուստի շարժում ընդունող մարմինն իւր կեդրոնին բոլորտիքը բոլորաձեւ շրջան կ'ընէ :

Այսպէս երկիրս , կեցունող պատճառ մը չունենալով , այն շարժմամբ զոր ՚ի սկզբան ընդունած է , երկնից միջոցին մէջ իւր կեդրոնին , արեգական , բոլորտիքը կը դառնայ՝ առանց երթալու ոչ դէպ ՚ի կեդրոնը , և ոչ երկնից ահուն միջոցին մէջ դէպ յառաջ :

Նաեւ երկրիս իւր առանցից վրայ թաւալելն այս դրութեամբ կը մեկնուի :

## ԴԱՍԻ Ի Գ.

### ԱՍՏԻՇԱՆՆԵՐՈՒՆ ԶԱՓԸ

99. Հ. Երկրիս շրջապատին վրայ լայնութեան աստիճաններն ամէն աեղ 15 ական մղոն են :

Պ. Երկրիս վրայ , մինչեւ բեւեռական շրջանակները , լայնութեան ամէն աստիճան 15 աշխարհագրական մղոն է : Որովհետեւ երկրիս բեւեռներուն կողմերը ճնշուած են , բեւեռական շրջանակներէն անդին իւրաքանչիւր աստիճան լայնութեան քիչ մը պակաս է քան 15 մղոն :

Իսկ երկայնութեան աստիճաններն հասարակածին վրայ միայն 15 ական մղոն են . անկէ դէպ ՚ի բեւեռներն ուրիշ զուգահեռականաց վրայ աստիճանները յիշեալ չափէն այնշափ աւելի փոքր են , որչափ զուգահեռականը բեւեռին մօտ է :

Դէպ ՚ի հիւսիս զուգահեռականաց երկայնութեան աստիճաններուն փոքրնալը հետեւեալ չափով է :

Հասարակածին	Վրայ	$10=15$	աշխարհ.	մղոնի
Լայնութեան 100ին	»	$10=14\frac{1}{2}$	»	»
» 200ին	»	$10=14$	»	»
» 300ին	»	$10=13$	»	»
» 370ին	»	$10=12$	»	»
» 400ին	»	$10=11\frac{1}{2}$	»	»
» 430ին	»	$10=11$	»	»
» 500ին	»	$10=9\frac{2}{3}$	»	»
» 550ին	»	$10=8\frac{2}{3}$	»	»
» 600ին	»	$10=7\frac{1}{2}$	»	»
» 650ին	»	$10=6\frac{1}{3}$	»	»
» 700ին	»	$10=5$	»	»
» 750ին	»	$10=3\frac{3}{4}$	»	»
» 800ին	»	$10=2\frac{2}{3}$	»	»
» 850ին	»	$10=2\frac{1}{3}$	»	»
» 900ը Բեւեռն է որ երկայնութիւն չունի :				

### 100. Հ. Հորիզոն ԲՆՆ Է :

Պ. Հորիզոն կ'ըսուի այն բոլորակ սահմանը կամ շըրջանակը զոր երկրիս մակերեւեւութին որ և իցէ կէտին վրայ կեցողն իւր բոլորտիքը գծուած կը տեսնէ , մանաւանդ եթէ ընդարձակ ծովու վրայ է , և կամ լայնատարած գաշտի վրայ և բոլորտիքը լեռներ չկան :

### 101. Հ. Հորիզոնը քանի՞ է :

Պ. Հորիզոնը երկուք է , զէտք հոբիզն և լանալի հոբիզն : Զգալի հորիզոնն աւելի կամ նուազ ընդարձակ է ըստ ցածութեան և բարձրութեան տեղւոյն ուր կը կենայ դիտողը . զորօրինակ՝ Զեւ 23 դիտազը որչափ աւելի բարձր կ'ելէ , անոր տեսութեան բոլորակին շառաւիղն այնշափ կ'երկննայ , և հորիզոնը կ'ընդարձակի և առաջ չտեսնուած առարկաներ երթալով կը տեսնուին : Այս է պատճառ որ նաւապետք կայմին թակաղաղին վրայ նաւաստի մը կը հանեն , որոյ պաշտօնն է հորիզոնը դիտելով հեռուէն նաւերու կամ ցամաք երկրի երեւնալը ծանուցանել : Երբ լեռներու գլխէն կը նայինք , հորիզոնը շատ ընդարձակ կը տեսնենք .

զորօրինակ՝ եթէ Մոնղլանէն նայինք, մինչեւ 200 քիլոմետր  
հեռուն կը տեսնենք, թէպէտ այս հեռաւորութեան կէսէն  
անդին առարկայք աղօտ և շփոթ կը տեսնուին :

իմանալի հորիզոն կ'ըսուի այն շրջանակը որ կը մտածուի  
գծուած երկրիս մակերեւութին որ և իցէ կէտին վրայ կե-  
ցողին տեղէն ամէն դի հաւասարապէս 90 աստիճան հեռու :  
իմանալի հորիզոնն աչք չտեսնուիր, և երկիրս կեդրոնէն  
կիսելով երկու հաւասար մաս կը բաժնէ :

Երբ դիտողն իւր դիրքը կը փոխէ, հորիզոնը, թէ զգա-  
լին և թէ իմանալին, կը փոխուի :

102. Հ. ԶԵՆԻԹ և Նատիր Բ'նչ Են :

Պ. ԶԵՆԻԹ կ'ըսուի երկնից կամարին վրայ մտածուած  
այն կէտը որ մեր գագաթան վրայ ուղղահայեաց է, ուստի  
և ԷՌԵՑՆԻԿԵԴ կամ վենակէտ եւս կը կոչուի :

Նարէ կ'ըսուի զենթին հակառակ ուղղութեամբ երկնից  
կամարին վրայ մտածուած այն կէտը որ մեր ոտուշներուն  
ուղղահայեաց է, և սուզակէտ եւս կ'ըսուի :

Խւրաքանչիւր անձի կամ իրի համար զենիթը երկնից կամարին  
վերջին բարձրութեան կէտն է, այնպէս որ մեզի համար բարձ-  
րագոյն կէտը հասած է այն աստղը որ իւր զենթին վրայ կը  
գտնուի :

Եթէ զենթին մինչև նատիր գիծ մը մտածենք, այս գիծը երկ-  
րիս կեդրոնէն կ'անցնի, և մեր հորիզոնին մակարդակին վրայ  
ուղղահայեաց է, այսինքն՝ մեր հորիզոնին առանցքն է որոց բե-  
ռեռներն են զենիթն ու նատիրը :

## Դ Ա Ս Ի Դ

### ԱՅԼԵՒԱՅԼ ԴԻՐՔ ԵՐԿՐԻ

103. Հ. Երկիրս քանի դլսաւոր գիրք ունի երկրիս մակե-  
րեւութին վրայ այլեւայլ տեղեաց նայելով :

Պ. Երկիրս իւր մակերեւութին այլեւայլ տեղերուն  
նայելով երեք դլսաւոր գիրք ունի. ուղիղ, շեղ և զուտահետա-  
կան :

Երկրիս բեւեռներն 90 ական աստիճան հեռի են իհասարակա-  
ծէն, ուստի և հասարակածին վրայ կեցողին հորիզոնին հաւասար  
կը տեսնուին : Երկրագունտին այս գիրքը որ հասարակածին մի-  
այն սեպհական է՝ ուղիղ դիրք կ'ըսուի, և երկնից կամարն հոն  
ուղիղ կեցած կ'երեւայ, քանզի երկրագունտին այս դրից մէջ  
հորիզոնը բոլոր զուգահեռականներն ուղղահայեաց կերպով կը  
կտրէ, աստեղք կը թուին ուղղահայեաց ելել և խոնարհիլ, հորի-  
զոնէն վեր կէս շրջանակ կը ձեւացունեն, և երկրիս թաւալմամբը  
24 ժամու մէջ բոլոր երկնից կամարը տեսանելի է հասարակածին  
վրայ կեցողին . և բեւեռներուն շատ մօտ աստղը այնչափ փոքր  
շրջան կ'ընէ որ հազիւ կը թուի շարժիլ : Զեւ 24 Ա.:

Հասարակածին և բեւեռներուն մէջտեղ գտնուած տեղեաց  
համար այսպէս չէ : Ցեղ մը քանի աստիճան որ հասարակածէն  
դէպ ՚ի հիւսիս կամ դէպ ՚ի հարաւ է, բեւեռներուն մին կամ  
միւսն այնչափ աստիճան հորիզոնէն վեր բարձրացած կը տեսնուի .  
զոր օրինակ հասարակածէն 23 $\frac{1}{2}$  դէպ ՚ի հիւսիս, այսինքն հիւսի-  
սային արեւագարծին վրայ բնակողներն հիւսիսային բեւեռը 23 $\frac{1}{2}$   
բարձրացած կը տեսնեն իրենց հորիզոնէն վեր . ուստի և հասա-  
րակածին և բեւեռներուն մէջտեղ գտնուող տեղեաց համար  
կ'ըսուի թէ երկրագունտին դիրքը չեւ է, և երկնից կամարն հոն  
շեղ կեցած կ'երեւայ :

Այս դրից մէջ հորիզոնը շեղ կը կտրէ զուգահեռականները ,  
և այնչափ աւելի շեղ՝ որչափ տեղը դէպ ՚ի բեւեռ է . աստղերը  
կ'ելեն և կը խոնարհին շեղ . այնպէս որ հիւսիսային կիսագունտին  
վրայ հիւսիսային աստղերը , և հարաւայնոյն վրայ հարաւայիններն  
այնչափ երկայն ատեն հորիզոնէն վեր կը տեսնուին գիշերը , որ-  
չափ որ տեղը դէպ ՚ի մէկ կամ միւս բեւեռ է . ընդհակառակն  
տեղ մը որչափ դէպ այս կամ այն բեւեռ է, այնչափ հակադրեալ  
բեւեռին աստղերէն մաս մը բնաւ չտեսներ : Ցես Զեւ 24 Բ.:

Բեւեռներուն բնակչաց համար ( եթէ երկրիս բեւեռներուն  
վրայ բնակել հնար էր ) երկրագունտին գիրքը զուգահեռական  
է, քանզի բեւեռներուն զգալի հորիզոնն է ( միշտ զուգահեռական  
մը , և իմանալի հորիզոն՝ հասարակածը : Հոն երկրագունտին հիւ-  
սիսային կամ հարաւային կէսը միայն կը տեսնուի բոլոր տարին ,  
և այն մասին աստղերը հորիզոնին հետ զուգահեռական շրջանով  
կը թուին գառնալ առանց երբէք մտնելու . այն տեղերուն զե-  
նիթն ու նատիրը երկնից բեւեռներն են , և զենթին մինչեւ նա-  
տիր մտածուած գիծն երկրիս առանցքին հետ նոյն է : Ցես Զեւ  
24 Գ. :

## ԴԱՍԻ ԻԵ.

## ՍՏՈՒԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹԻՒՆ

104. Հ. Երկրիս այլեւայլ գօախներուն (Եջ 33) վրայ մարդիկ և առարկայք իրենց ստուերին նայելով ի՞նչ կը կոչուին :

Պ. Հասարակածին վրայ գտնուող մարդիկ և առարկայք անսուներ կ'ըսուին, քանզի արեգակը բոլոր տարին իրենց գագաթան վրայ ուղղահայեաց ունենալով՝ կէսօրը ստուեր չեն ձգեր :

Այրեցեալ գօտույն վրայ (որ երկու արեւադարձներուն մէջտեղի մասն է) մարդիկ և առարկայք երկարուներ կը կոչուին, քանզի արեգական իրենցմէ դէպ 'ի հիւսիս կամ դէպ 'ի հարաւ գտնուելուն նայելով՝ իրենց ստուերը դէպ 'ի հարաւ կամ դէպ 'ի հիւսիս կը ձգեն. տարին երկու անդամ միայն անսուներ են, այսինքն՝ երբ արեգակն իրենց գագաթան վրայ ուղղահայեաց կ'ունենան :

Բարեխառն գօտիներուն վրայ (որ արեւադարձներուն ու բեւեռական շրջանակներուն մէջտեղի մասերն են) մարդիկ և առարկայք մասնուներ են, քանզի իրենց ստուերը միշտ դէպ 'ի հիւսիս կամ դէպ 'ի հարաւ կը ձգեն: Արեւադարձներուն վրայ միայն տարին երկու անդամ անսուներ են, այսինքն՝ երբ արեգակն իրենց դլխուն վրայ ուղղահայեաց ունին :

Ցրտային գօտիներուն վրայ (որ բեւեռական շրջանակներուն ու բեւեռներուն մէջտեղի մասերն են) մարդիկ և առարկայք պատուներ են, քանզի անոնց ստուերը հորիզոնին վրայ գարձող արեգական հետ անդադար կը գառնայ:

## ԴԱՍԻ ԻԵ.

## ՀԱՄԵՄԱՏՈՒԹԻՒՆ ԴՐԻՑ ԲՆԱԿՉԱՑ ԵՐԿՐԻ

405. Հ. Երկրիս հակադրեալ մասերուն բնակիչներն իրարու համեմատութեամբ ի՞նչպէս կը կոչուին :

Պ. Երկրիս հակադրեալ մասերուն բնակիչներն իրարու համեմատութեամբ կը կոչուին լավանակ, անդիպանակ և հակոգնեայ :

Ծրաբնակ կը կոչուին մի և նոյն կիսագունտի բնակիչք որ երկայնութեան աստիճանաւ 180 աստիճան իրարմէ հեռու են մի և նոյն զուգահեռականի վրայ, այսինքն՝ մի և նոյն հիւսիսային կամ հարաւային լայնութեան մէջ: Նըլաբնակներուն տարւոյ եղանակներն ու տուընջեան և գիշերոյ երկայնութիւնը նոյն են, նաեւ օրուան ժամերն մի և նոյն են, միայն միոյն գիշերուան է, միւնը՝ ցերեկուան :

Հանդիպանակ կ'ըսուին տարրեր կիսագունտերու բնակիչք որ մի և նոյն միջօրէականի տակ և հասարակածէն հաւասար հեռու են, այսինքն՝ մի և նոյն երկայնութեան և մի և նոյն լայնութեան աստիճանը միոյն հիւսիսայիննէ, միւսինը՝ հարաւային: Հանդիպաբնակներուն տարւոյ եղանակներն իրարու հակառակ են, նոյնպէս տուընջեան և գիշերոյ երկայնութիւնը, բաց 'ի գիշերահաւասարներու ժամանակնէն, երբ ամէն տեղ տիւ և գիշեր հաւասար են: իսկ օրուան ժամերը մի և նոյն են:

Հակոգնեայ կամ ընդունակունակ կ'ըսուին տարրեր կիսագունտերու բնակիչք որոց միոյն զենիթը միւսին նատիրն է: Ասոնք երկայնութեան աստիճանաւ 180 աստիճան իրարմէ հեռի՝ մի և նոյն լայնութեան աստիճանն ունին, բայց միոյն հիւսիսային, և միւսինը՝ հարաւային: Հակոտնէից տարւոյ եղանակները, տուընջեան և գիշերոյ երկայնութիւնը, և օրուան ժամերն իրարու հակառակ են:

## Յ Օ Դ Ո Ւ Ա Ծ Պ.

Դ Ա Ա Ի Լ ։

Լ Ո Ւ Ս Ի Ն

106. Հ. Լուսինն ի՞նչ աեսակ մարմին է :

Պ. Լուսինն ընդդիմահար, այսինքն՝ իրմէ լոյս չունեցող գնդակերպ մարմին է :

107. Հ. Լուսինը երկնային մարմիններուն ո՞ր կարգ էն է :

Պ. Լուսինը երկրիս արբանետակն է, այսինքն՝ երկրիս բոլորտիքը շրջան կ'ընէ :

108. Հ. Լուսնոյ ծիրն ի՞նչ ձեւ է :

Պ. Լուսնոյ ծիրը ձուաձեւ է, և երկիրս անոր վառարաններէն մին բռնած է, այնպէս որ լուսինը երբեմն մօտ կը գտնուի երկրիս, և երբեմն՝ հեռու : Լուսնին երկրէս զեռագոյն կէտը կը կոչուի հեռակեր երկրի, և մօտագոյնը՝ հրակեր :

109. Հ. Լուսնոյ մեծութիւնն ու երկրէս հեռաւորութիւնը ո՞րչափ է :

Պ. Լուսին երկրէս 49 անգամ փոքր է : Անոր հեռաւորութիւնն է իրը 380 հազար քիլոմէտր :

110. Հ. Լուսնոյ ծրին կեդրոնազանցութիւնը ո՞րչափ է :

Պ. Լուսնոյ ծրին կեդրոնազանցութիւնը երկրիս ծրին կեդրոնազանցութեան եռապատիկն է :

Լուսնոյ երկրէս մեծագոյն հեռաւորութիւնն է 397 340, փոքրագոյն հեռաւորութիւնն է 355 140, իսկ միջին հեռաւորութիւնն է 376 240 քիլոմէտր : Ուստի եթէ լուսնոյ երկրէս միջին հեռաւորութիւնը 1.000 դնենք, մեծագոյն հեռաւորութիւնն է 1.055 և փոքրագոյնը 0.945. Ուստի և լուսնոյ ծրին կեդրոնազանցութիւնն է 0.055, մինչ երկրիս կեդրոնազանցութիւնն է 0.0168, որ քան լուսնոյ կեդրոնազանցութիւնը 3 անգամ պակաս է : Ապա երկրիս ծիրն 3 անգամ աւելի մօտ է բոլորակի, քան լուսնոյ ծիրը :

111. Հ. Լուսինը քանի՞ շարժում ունի :

Պ. Լուսինը երկու շարժում ունի . լաւաշուն իւր առանցից վրայ, և շրջան՝ երկրիս բոլորտիքը :

112. Հ. Լուսինն ո՞րչափ ատենուան մէջ կը կատարէ իւր առանցից վրայ թաւալումը :

Պ. Լուսինը 27 օրուան և իրը 8 ժամու մէջ կը կատարէ իւր առանցից վրայ թաւալումը :

113. Հ. Լուսնոյ շրջանը երկրիս բոլորտիքը քանի՞ է :

Հ. Լուսնոյ շրջանը երկրիս բոլորտիքը կրկին է . առուցան և համեմետաց :

Համեմետաց շրջանն է ժամանակի այն միջոցն որ կը տեւէ նոր լուսնէ նոր լուսին : Այս շրջանն, ըստ լուսնին, կը տեւէ իրը 28 օր 12 ժամ, և, ըստ արեգական, 29 օր 12 ժամ (աւելի ճշգիւ՝ 29 օր 12 ժամ 44 րոպէ 3 մանրերկրորդ) : Լուսնոյ այս շրջանը կը կոչուի նաեւ լուսական ամիսն է :

Աստղային շրջան կ'ըսուի այն ժամանակը որ կը տեւէ լուսնոյ իւր ծրին մի կէտէն նորէն նոյն կէտը գալը : Այս շրջանը կը կատարուի 27 օրուան և իրը 8 ժամու մէջ (աւելի ճշգիւ՝ 27 օրուան 7 $\frac{3}{4}$  ժամու մէջ) . ուստի լուսնոյ համբնթաց շրջանը 2 օր և իրը 5 ժամ աւելի երկայն է քան զատղային շրջան նորա :

Աստղային շրջանը հասկնալու համար ենթադրենք նախ թէ այս ինչ օր, զոր օրինակ նոր լուսնոյ մը ատեն, լուսինն արեգական հետ ունի նաեւ աստղ մը իւր դիմացը մի և նոյն գծի վրայ : Լուսինն իւր շրջանին մէջ 27 օրէն և իրը 8 ժամէն նորէն նոյն աստեղ դիմացը կուգայ . արեգական դիմացը գալով նորուելու համար՝ պէտք է որ լուսինը 2 օր և իրը 5 ժամ եւս իւր ծրին վրայ յառաջ երթայ :

Թէ ինչու համար լուսինն ամէն անգամ արեգական դիմացը գալու համար քան իւր աստղային շրջանը 2 օր և իրը 5 ժամ աւելի ճամբայ կ'ընէ, ասոր պատճառը սա է, որ այն 27 օրուան և այսչափ ժամուց մէջ երկիրս իւր ծրին վրայ յառաջ կ'երթայ լուսնով հանդերձ, և այսպէս առջի դիրքը զոր ունէր լուսինն արեգական հետ՝ կը փոխուի, և հարկ է որ լուսինը 2 օր և իրը 5 ժամ աւելի յառաջ երթայ՝ նորէն դէպ ուղիղ արեգական և երկրիս մէջտեղ գտնուելու համար :

Իսկ համբնթաց շրջանին ըստ լուսնոյ 28 $\frac{1}{2}$  օր և ըստ արեգական 29 $\frac{1}{2}$  օր տեւելը հասկնալու համար՝ պէտք է գիտնալ որ լուսինն արեւմուտքէն արեւելք իւր ընթացքն ընելով՝ ամէն օր իրը

51 րոպէ կը յամենայ քան զարեգակը : Նոր լուսնոյ ատեն լուսինը կէսօրին արեգական հետ մի և նոյն ժամանակ միջօրէականին վրայ է . հետեւեալ օրը 51' ետքը քան զարեգակը կու գայ միջօրէականին վրայ , այնպէս որ առաջին քառորդին ըստ Եւրոպացւոց երեկոյեան ժամը 6 ին կու գայ միջօրէականին վրայ , 'ի Մրան՝ կէս գիշերուն կու գայ հոն , իսկ վերջին քառորդին՝ առաւտեան ժամը վեցին : Սյսպէս նոր լուսնէ մինչեւ նոր լուսին՝ արեգակն անդամ մը աւելի միջօրէականին վրայ կու գայ քան զլուսին , և այս պատճառաւ լուսնեակն կամ լուսնական ամիսն , ըստ լուսնոյ հաշուելով , 28½ օր է , ըստ արեգական՝ օր մը աւելի :

~~~~~

Դ Ա Ա Ի Բ Ը

### ԵՐԵՒՈՅԹ Է ՈՒՍՆԻ

114. Հ. Լուսներեւոյթ Բնչ է :

Պ. Լուսներեւոյթը լուսնին մեղ այլեւայլ ձեւով , այսինքն՝ մտհիկ , կիսաբոլորակ և բոլորակ երեւելն է : Տես Զեւ 25 :

Ենթադրենք թէ լուսինն այս ինչ օր երկրիս և արեգական մէջտեղ կը գտնուի : Այս դրից մէջ լուսինն իւր խաւարեալ կէսը մեզի դարձուցած է , ուստի և մենէ չտեսնուիր , և նոր լուսին կը կոչուի :

Լուսինն իւր շրջանն ընելու համար արեգակէն կը խոտորի , այնպէս որ իրր երկու կամ երեք օրէն , իրիկուան արեւը մտնելէն ետքը , իւր լուսաւորեալ կէսէն մաս մը կը ցուցնէ մեղ մահկի ձեւով , որոյ կորնթարդ երեսը դէպ յարեգակն դարձած է արեւմտեան հորիզոնին մօտ , և քիչ ետքը , երկրիս իւր առանցից վրայ դէպ արեւելք դառնալովը , նոյն արեւմտեան հորիզոնէն մտնելով լինի աներեւոյթ : Հետեւեալ իրիկուններն արեւը մտնելէն ետքը նորէն կ'երեւայ մահկը՝ երթալով աւելի թանձր , և արեւմտեան հորիզոնէն աւելի հեռու , հետեւարար երթալով իրր 51' ուշ կը մտնէ : Սյսպէս յառաջ երթալով՝ 8 երորդ օրը երեւ կէս բոլորակ կ'երեւի մեղ : Այս է լուսնին առաջին առաջի +առաջի : Այնուհետեւ այն լուսաւորեալ կէս բոլորակն երթալով կ'ածի , մինչեւ որ 14 երորդ օրը լուսին , իւր լուսնեկին կամ ամսօրեայ

շրջանին կէսը կատարած ըլլալով , իւր լուսաւորեալ կէսն ամբողջ երկրիս դարձուցած է , և մեղ իբեւ լուսաւորեալ սկաւառակ կ'երեւի : Լըսանի ըստանի այս է : Լուսնոյ լրման ատեն երկիրս արեգական և լուսնոյ մէջտեղն է : Լրանալէն ետքը լուսինը կը սկսի օր ըստ օրէ նորէն նուազպիլ , այսինքն՝ այն լուսաւորեալ բոլորակն օր քան զօր փոքրկանալով , 22 երորդ օրը նորէն իբրեւ կէս բոլորակ կ'երեւայ մեղ : Այս է լուսնին վերջին +առաջի : Վերջին քառորդէն ետքը այն կէս բոլորակն օր քան զօր նուազելով , կը սկսի երթալով մահկի ձեւով երեւնալ ինչպէս 'ի սկզբան , մինչեւ որ , իբր մի կամ երկու օր աներեւոյթ լինելով , 29 օր և իբր 12 ժամ ետքը միւսանգամ կը նորի . այսինքն՝ դարձեալ երկրիս և արեգական մէջտեղ կու գայ , և այսպէս լուսնեակ մը կամ լուսնական ամիս մը կատարած կ'ըլլայ :

~~~~~

Դ Ա Ա Ի Բ Ը

### ԽԱԿԱՐՈՒՄՆ

115. Հ. Խաւարումն Բնչ է :

Պ. Խաւարում կ'ըսուի , երբ աստղ մը ժամանակ մը բոլորովին կամ ըստ մասին կը դադրի երեւնալէ մեղ , թէ-պէտ հորիզոնէն վեր և տեսանելի է : Խաւարումն ընդհան-րապէս կը պատահի արեգական և լուսնի :

116. Հ. Արեգակն կամ լուսին Բնչպէս կը խաւարի :

Պ. Արեգակը կը խաւարի , երբ լուսինն այնպէս երկ-րիս և արեգական մէջտեղ կու գայ , որ արեգականոր լոյսը կ'արգելուի երկրիս վրայ ծագելէ : Զեւ 26 Ա :

Լուսինը կը խաւարի , երբ երկիրս այնպէս արեգական և լուսինին մէջտեղ կու գայ , որ արեգական լոյսը կ'արգելուի լուսինին վրայ ծագելէ : Զեւ 26 Բ :

(\*) Երբ լուսին արեգական և երկրիս մէջտեղը կրզունուի , հասարակօրէն կ'ըսուի և ըստ աստեղագիտաց՝ առաջաւեւու 4լ . երկու քառորդներու ժամանակ կ'ըսուի և առաջի 4լ . իսկ լրման ժամանակ , այսինքն այն ժամանակ որ երկրիս լուսինին և արեգական մէջտեղն է , կ'ըսուի առաջաւեւու 4լ :

Յօդակցութեան և հակադրութեան ժամանակ , երբ երկրիս , լուսին և արեգակը նոյն ուղղութեան մէջ կը գտնուին , կ'ըսուի եւեւ-վագութեւու :

Արեգական խաւարումը կ'ըլլայ միայն նոր լուսնոյ ատեն . իսկ լուսնոյ խաւարումը , միայն լուսնոյ լրման ատեն , բայց ոչ միշտ , այլ միայն երբ այս երեք աստեղք ուղիղ կամ դրեթէ ուղիղ գծի վրայ կը պատահին :

Եթէ լուսնոյ ծրին մակարդակը երկրիս ծրին մակարդակին վրայ գտնուէր , այսինքն՝ եթէ այս երկու՞ծիք մի և նոյն տափարակի վրայ հորիզոնական էին , երկրիս , լուսնոյ և արեգական կեդրոններն մի և նոյն ուղիղ գծի վրայ կը գտնուէին , և անատեն ամէն ամիս նոր լուսնոյ ատեն արեգակը կը խաւարէր , և լուսնոյ լրման ատեն՝ լուսինը : Բայց որովհետեւ լուսնոյ ծրին մակարդակը երկրիս ծրին մակարդակին վրայ 50° 49' հակեալ է , լուսինն իւր շրջանին մէջ երկրիս ծրին մակարդակին երբեմն վեր և երբեմն վար կը գտնուի . այս երկու ծրիք իրար կը կտրեն դիմացէ դիմաց երկու կէտերու վրայ միայն՝ որ լուսինն Հանդոյցները կը կոչուին : Այս հանդոյցներն ամէն ամիս իրենց տեղը փոխելով , կը պատահի որ երկրիս և արեգական կեդրոնին հետ դէմ առ դէմ մի և նոյն ուղիղ գծի վրայ կու գան . և անատեն երկրիս ու արեգական մէջտեղի հանդոյցը Ներքին հանդոյց կ'ըսուի , միւսն՝ Արդարէն հանդոյց : Երբ լուսնոյ ծրին հանդոյցներն այսպէս երկրիս և արեգական կեդրոնին հետ դէմ առ դէմ մի և նոյն գծի վրայ կը պատահին , անատեն , եթէ նոր լուսին է , այսինքն՝ եթէ լուսինը ներքին հանդոյցին վրայ կամ անոր շատ մօտ է , արեգակը կը խաւարի . իսկ եթէ լուսնոյ լրում է , այսինքն՝ եթէ լուսինն արտաքին հանդոյցին վրայ է , լուսինը կը խաւարի :

#### 117. Հ. Խաւարումը քանի՞ կերպ է :

Պ. Արեգական խաւարումը երեք կերպ է , ամբողջական , անառական և ճանեկայիւ . լուսինին խաւարումը՝ երկու կերպ միայն . ամբողջական և անառական :

Ասոնք հասկնալու համար պէտք է գիտնալ , որ երբ ընդդիմակար գնդաճեւ մարմին մը , ինչպէս են երկրիս և լուսինը , լուսուոր մարմնոյ մը առջեւ կու գայ , ոչ միայն իւր ետեւի կէսը խաւարած կը ցուցնէ , այլ և կոնաճեւ ստուերին երկայնութիւնն ու լայնութիւնը կախում ունին թէ՝ լուսաւոր մարմնոյն հեռաւորութենէն ընդդիմակար մարմնէն , և թէ ընդդիմակար մարմնոյն մեծութենէն : Տես Զեւ 26:

Պէտք է գիտնալ երկրորդ՝ որ կոնաճեւ ստուերն իւր երկու

կողմը կիսասպառութէր ունի , որ ստուեր ձգող մարմնոյն լայնութեամբը կը սկսի , և երթալով լայննալով կը վերջանայ : Տես Զեւ 26:

Գիտենք որ լուսինը երկրէս միօրինակ հեռու չէ , այլ երբեմն աւելի մօտագոյն է երկրիս , և երբեմն աւելի հեռագոյն անկէ , կամ թէ ըսենք , կրնայ իւր Մերձակէտը կամ Հեռակէտը գըտնուիլ : Երբ լուսինն իւր Մերձակէտը (երկրիս մօտագոյն) կը գըտնուի , արեգակէն հեռագոյն է . երբ , ընդհակառակն , իւր Հեռակէտը կը գտնուի , մօտագոյն է արեգական :

Որդ՝ արեգական խաւարման ատեն , այսինքն՝ այն ատեն որ լուսին երկրիս և արեգական մէջտեղ իւր հանդոյցին վրայ կը գտնուի , եթէ լուսինն իւր Մերձակէտն է , արեգակէն հեռագոյն է , ուստի և անոր կոնաճեւ ստուերն այնպէս երկայն է , որ մինչեւ երկրիս մակերեւութիւն վրայ կը հասնի : Անատեն երկրիս այն տեղերը որ լուսինն կոնաճեւ ստուերին մէջ են՝ ամբողջ խաւարած կը տեսնեն արեգական սկաւառակը , և այս տեղերուն համար արեգական խաւարումը բոլորին է : Իսկ այն տեղերը որ կոնաճեւին մի կամ միւս կողմը կիսաստուերին մէջ են՝ արեգական սկաւառակն ըստ մասին լուսաւոր , ըստ մասին խաւարած կը տեսնեն , և այս տեղերուն համար արեգական խաւարումը մասնակն է : Կիսաստուերին դուրս գտնուած տեղերուն համար խաւարում չկայ :

Երբ արեգական խաւարման ատեն լուսինն իւր հեռակէտը գտնուելով արեգական մօտագոյն կը գտնուի , անոր կոնաճեւ ստուերը շատ հեռուն չգուելով՝ մինչեւ երկրիս մակերեւութը չհասնիր , այլ օդին մէջ կը վերջանայ : Անատեն երկրիս մակերեւութիւն վրայ այն կէտը որ օդին մէջ վերջացած կոնաճեւ ստուերին ծայրին կը պատասխանէ՝ արեգական սկաւառակին միջավայրը խաւարած , բոլորտիքը միայն մանեկաճեւ լուսաւոր կը տեսնէ , այս է մանեկաճեւ խաւարումն : Կիսաստուերին մէջ գտնուած տեղերն՝ արեգակը կիսով չափ միայն խաւարած կը տեսնեն . իսկ կիսաստուերէն դուրս գտնուած տեղերու համար խաւարում չկայ : Զեւ 26 Ա.

Լուսնոյ խաւարումը կը պատահի , երբ երկրիս կը գտնուի ի մէջ արեգական և լուսին , և լուսին իւր արտաքին հանդոյցին վրայ կամ անոր շատ մօտ է : Որովհետեւ երկրիս շատ մեծ է քան զլուսին , անոր կոնաճեւ ստուերը միշտ կը հասնի լուսնոյ մակերեւութիւն վրայ . ուստի և լուսնոյ մանեկաճեւ խաւարում ըլլար :

Եթէ լուսին երկրիս կոնաճեւ ստուերին մէջ է , երկրիս մէկ կիսագունակն (այն կիսագունակն որ կը տեսնէ զլուսին ) բոլոր

բնակիչներն այս արբանեակը բոլորովին խաւարած կը տեսնեն, և անատեն լուսնոյ խաւարումը բալբառական է: Եթէ լուսինն ըստ մասին միայն երկրիս կոնածեւ ստուերին մէջ է, երկրիս յիշեալ կիսագունդին բնակիչներն ըստ մասին միայն խաւարած կը տեսնեն զնա. և այն ատեն լուսնոյ խաւարումը հանական է: Իսկ եթէ լուսին երկրիս կիսաստուերին մէջ է, մթնցած կամ աղօտ միայն կը տեսնուի, և ոչ բոլորովին խաւարած: Զեւ 26 Բ:

## ՅՈՂՈՒԱԾ Ե.

### ԴԱՍ I.

#### ՄՆԱՑԵԱԼ ՄԵԾ ՄՈԼՈՐԱԿ

118. Հ. Մնացեալ մեծ մոլորակք քանի կը բաժնուին:  
Պ. Մնացեալ մեծ մոլորակք (էջ 21) որ երկրիս պէս գնդակերպ և առանցքով իրենց ծրին մակարդակին վրայ հակեալ մարմիններ են՝ երկու կը բաժնուին. Ներքին և Աքառական: Ներքին կը կոչուին Փայլածու և Արուսեակ, քանզի երկրէս ասդին են դէպ յարեգակն: Արտաքին կը կոչուին այն մոլորակները որ երկրէս անդին են, ինչպէս Հրատ, Լուսնթագ, երեւակ, Ուրանոս և Նեպտոն:

119. Հ. Այս մոլորակներուն միջին հեռաւորութիւնն արեգակէն ո՞րչափ է:

Պ. Եթէ երկրիս արեգակէն միջին հեռաւորութիւնն իբր միութիւն առնունք, միջին հոշուով, Փայլածու՝  $2\frac{1}{2}$ , Արուսեակ  $1\frac{1}{5}$  անդամ աւելի մօտ են արեգական քան զերկիր. իսկ Լուսնթագ՝  $5\frac{1}{5}$ , երեւակ՝  $9\frac{1}{2}$ , Ուրանոս իբր 19, Նեպտոն իբր 30 անդամ աւելի հեռու են արեգակէն քան զերկիր:

120. Հ. Մոլորակաց տրամագիծը երկրիս տրամագիծին համեմատութեամբ ո՞րչափ է:

Պ. Փայլածուին մեծ տրամագիծն իբր  $2\frac{1}{2}$  անդամ աւելի փոքր է քան երկրիս տրամագիծը. Արուսեակինը՝ դրեւ-

թէ երկրիս արամագծին չափ է, Հրատինը՝ երկրիս արամագծին իբր կիսուն չափ է. Լուսնթագինն՝ իբր 11, երեւակինն՝ իբր 9, Ուրանոսինն՝ իբր 4, Նեպտոնինն՝ իբր  $4\frac{1}{2}$  անդամ աւելի մեծ են քան երկրիս տրամագիծը:

121. Հ. Իրենց ծաւալին կողմանէ երկրիս հետ ինչպէս կը համեմատին մոլորակք:

Պ. Փայլածուին ծաւալը երկրիս ծաւալին իբր 20 երորդն ո. Արուսեակինը՝ իբր  $4\frac{1}{5}$  ը, Հրատինը՝ իբր  $\frac{1}{7}$ , Լուսնթագին ծաւալն՝ իբր 1400, երեւակինն՝ իբր 750, Ուրանոսինն՝ իբր 72, Նեպտոնինն՝ իբր 84 անդամ աւելի մեծ են քան երկրիս ծաւալը:

122. Հ. Մոլորակաց ծրին կեդրոնազանցութիւնը երկրիս ծրին կեդրոնազանցութեան հետ ինչպէս է:

Պ. Փայլածուին ծրին կեդրոնազանցութիւնը քան երկրիս ծրին կեդրոնազանցութիւնը 12 անդամ աւելի է, ըսել է թէ այս մոլորակին ծիրը քան երկրիս ծիրը 12 անդամ աւելի երկայնաձեւ է: Արուսեակինը շատ նուազ է, այսինքն՝ երկրիս իծրին կեդրոնազանցութեան  $2\frac{1}{5}$  ը. ուստի և այս մոլորակին ծիրը դրեթէ բոլորակ է:

Հրատի ծրին կեդրոնազանցութիւնը  $5\frac{1}{2}$  անդամ աւելի է քան երկրիս ծրին կեդրոնազանցութիւնը. Լուսնթագինը՝  $2\frac{3}{4}$  անդամ, երեւակինը՝  $3\frac{1}{4}$  անդամ, Ուրանոսինը՝  $2\frac{1}{2}$  անդամ. ուստի և այս մոլորակներուն ծիրը քան երկրիս ծիրն 2,3 եւայլն անդամ աւելի ձուաձեւ է: Նեպտոնինը միայն երկրիս ծրին կեդրոնազանցութեան  $1\frac{1}{2}$  է. ուստի և անոր շրջանը գրեթէ բոլորակ է:

123. Հ. Մոլորակաց օրը մեր օրուան հետ ինչպէս կը համեմատի:

Պ. Փայլածուին, Արուսեակին և Հրատին օրերը մեր օրերուն հաւասար են, այսինքն՝ իբր 24 ժամ: Լուսնթագին և երեւակին օրերն իբր 10 ժամ են. Ուրանոսինն ու Նեպտոնինը դեռ գիտցուած չեն:

124. Հ. Մոլորակաց տարին մեր տարւոյն հետ ինչպէս է:

Պ. Փայլածուին մէկ տարին մեր 3 ամիսն է, Արուսեակինը՝ 8 ամիս: Հրատին մէկ տարին մեր երկու տարին է: Լուսնթագին մէկ տարին՝ մեր տարւով 12 տարի է, երեւ-

ւակինը՝ 30, Ուրանոսինը՝ 84, Նեպտոնինը՝ 165:

125. Հ. Մոլորակաց խտութիւնը երկրիս խտութեան հետ բնչպէս է:

Հ. Փայլածուին խտութիւնը երկրիս խտութեան  $\frac{1}{12}$  է. Արուսեկինը երկրիս խտութեան չափ է: Հրատինը՝ երկրիս խտութեան  $\frac{3}{4}$  է. Լուսնթագին, Ուրանոսին ու Նեպտոնինը  $\frac{1}{4}$ , Երեւակինը  $\frac{1}{8}$  է երկրիս խտութեան:

126. Հ. Փայլածուին վրայ առանձին Բնչ կը կարծուի:

Պ. Կը կարծուի թէ Փայլածու թանձր մթնոլորտ ունի, թէ անոր վրայ բարձր լեռներ կան, թէ հոն, միջին հեռաւրութեան ատեն, արեգակը 7 անգամ աւելի մեծ կ'երեւայ քան երկրիս վրայ, ուստի և այս մոլորակը քան զերկիիրս 7 անգամ աւելի լոյս և ջերմութիւն կ'ընդունի արեգակնէ, և թէ՝ հոն միջին բարեխառնութիւնը 7 անգամ աւելի է քան երկրիս վրայ, եթէ այս երկու մոլորակաց գետանին ու մթնոլորտին որպիսութիւններն նոյն են:

127. Հ. Արուսեկին վրայ առանձին Բնչ կը կարծուի:

Պ. Կը կարծուի թէ Արուսեակ թանձր մթնոլորտ և մակերեւութին վրայ բարձր լեռներ ունի, թէ հոն արեգակն երկու անգամ աւելի մեծ կ'երեւելի քան երկրիս վրայ, ուստի և Արուսեակ քան զերկիիրս երկու անգամ աւելի լոյս և ջերմութիւն կ'ընդունի արեգակնէ, այնպէս որ միջին բարեխառնութիւնը հոն երկու անգամ աւելի է քան երկրիս վրայ, եթէ Արուսեկին ու երկրիս գետնի և մթնոլորտի որպիսութիւններն նոյն են:

128. Հ. Հրատի վրայ առանձին Բնչ կը կարծուի:

Պ. Որովհետեւ Հրատի առանցքը գրեթէ երկրիս առանցքին չափ, այսինքն 28° 42' հակեալ է իւր ծրին մակարդակին վրայ, կը կարծուի թէ հոն տարւոյ եղանակներն երկրիս եղանակներուն հետ շատ նմանութիւն ունին. բայց Հրատի, հաւանականապէս կ'ընդունի այն լուսոյն և ջերմութեան գրեթէ կէսը զոր կ'ընդունի երկիրս: Եւ ընտիր գիտակներու միջոցաւ տեմսուած է որ այս մոլորակին ֆիզիգական կազմութիւնը շատ նման է երկրիս կազմութեան: Հրատի վրայ կը տեսնուին կարմրագոյն փայլուն և մթագոյն կապոյտ բիծեր որ ծովու և ցամաքի նշանակ են: Հրատի վրայ

ոչ միայն այս մշտատեւ բիծերն, այլ կը տեսնուին նաեւ ուրիշ մութ բիծեր որ իրենց ձեւը և դիրքն արագ արագ կը փոխեն. ասոնք անտարակոյս ամպեր են որ մոլորակին մթնութրտին մէջ կը շարժին:

Վերջապէս այս մոլորակին երկու բեւեռներն սպիտակ փայլուն մտս ունին, որ ձմեռը կ'ընդարձակի և ամառը կը փոքրկանայ. այսինքն՝ որ բեւեռը որ արեգական կը դառնայ՝ այն բեւեռնին սպիտակ մասը կը նուազի, և միւս բեւեռնը կը մեծնայ: Այս գիտողութիւններէն կը գուշակուի թէ, մեր մթնոլորտին պէս, Հրատի մթնոլորտն եւս ծանրացեալ է ջրային շոգւով որ ձմեռը ձեան տարափի փոխուելով կը տեղայ, և թէ, ինչպէս երկրիս վրայ, նոյնպէս հոն երկու միշտ ձիւնաթաղ սառնապատ բեւեռային գոտիներ կան:

129. Հ. Լուսնթագի վրայ առանձին Բնչ կը կարծուի:

Պ. Կը կարծուի թէ Լուսնթագի շատ թանձր մթնոլորտ ունի. և որովհետեւ Յ միայն հակեալ առանցք, ուստի և գրեթէ ուղիղ գիրք ունի, կը հետեւի թէ հոն տարւոյ եղանակներն գրեթէ միշտ միօրինակ, և օդերեւոյթք շատ տարբեր են քան երկրիս վրայ տեսնուածներն: Կը կարծուի նաեւ թէ լոյսն ու ջերմութիւնը զոր լուսնթագ կ'ընդունի յարեգակնէ՝ Ձ անգամ աւելի նուազ է քան զլոյսն և զջերմութիւն զոր կ'ընդունի երկիրս:

Եթէ գիտակաւ նայինք, Լուսնթագի սկաւառակին վրայ կը տեսնուին շերտեր, որ փոխն ի փոխը կը լուսաւորուին և կը մթանան:

Այս մոլորակն ունի նաեւ 4 արբանեակ կամ լուսին, որ իրարմէ հեռու անոր բոլորտիքը շրջան կ'ընեն, ինչպէս լուսին երկրիս բոլորտիքը: Այս արբանեակ երեքը քան մեր լուսինը մեծ են. մեծագոյնը մեծ է նաեւ քան զփայլածուն, և մեր լուսին իբր 17 անգամն է:

130. Հ. Երեւակի վրայ առանձին Բնչ կը կարծուի:

Պ. Երեւակի առանցքը գրեթէ երկրիս առանցքին չափ, այսինքն 26°, հակեալ է իւր ծրին մակարդակին վրայ, ուստի երկրիս պէս իւր մերթ այս և մերթ այն բեւեռը կը դարձունէ արեգական, և կը կարծուի թէ հոն եւս եղանա-

կաց և տուընջեան և գիշերոյ երկայնութեան և կարծութեան տարբերութիւններ կան . միայն որովհետեւ երեւակի տարեկան ընթացքը երկայն է , հոն իւրաքանչիւր եղանակ աւելի կը տեւէ քան 7 տարի : ինչպէս լուսնթագ մեծութեամբ , նոյնպէս երեւակ իւր 8 արբանեակներով կամ լուսիններով և երեքին օղակներով երեւելի է մոլորակաց մէջ : Այս օղակներն մոլորակին հասարակածին բոլորտիքը մէջէ-մէջ անցած կ'երեւան , և թէ իրարմէ , թէ մոլորակէն զատուած բացագոյն են , այնպէս որ մոլորակին վրայ շուք կը ձգեն . ներքնագոյն օղակը մութ բայց թափանցիկ է . Այս օղակներով երեւակ իւր տարեկան շրջանին մէջ այլ և այլ ձեւերով կ'երեւայ մեզ :

131. Հ. Ուրանոսի և Նեպտոնի վրայ առանձին ի՞նչ կը կարծուի :

Պ. Այս երկու մոլորակներուն գիտը նոր է , և իրենք երկրէս շատ հեռի են , ուստի անոնց վրայ քիչ գիտողութիւն եղած է : Գիտենք սակայն թէ Ուրանոս 4 արբանեակ կամ լուսին ունի :

## ԴԱՍ 1Բ.

### ՓՈՔՐ ՄՈԼՈՐԱԿ

132. Հ. Փոքր մոլորակաց վրայ ի՞նչ գիտելիք կան :

Պ. Փոքր մոլորակը որ և աստեղակերպ կը կոչուին՝ 94 են թուով և այս գարուս սկիզբէն հետէ սկսած են գտնուիլ չըատի և լուսնթագի մէջտեղ , Ասոնց մեծագոյններն անդամ , որ են Պալլաս , Հերա , իստա և Դեմետր , այնչափ փոքր են որ աստեղագէտք անոնց տրամագիծը չափելու կարող եղած չեն : Կը կարծուի թէ մարդ մը կրնար մէկ օրուան կամ աւելի կարճ ժամանակի մէջ անոնցմէ մէկուն բոլորտիքը շուրջ գալ :

133. Հ. Բաց այս փոքր մարմիններէն կա՞ն ուրիշ մարմիններ որ արեգական բոլորտիքը շրջան կ'ընեն :

Պ. Ըստ աստեղագիտաց ասուակ կամ գիտագույղ կոչուած բիւրաւոր շատ մանր մարմիններ կան որ արեգական բոլորտիքը շրջան կ'ընեն : Ասոնք գիտակով անդամ չեն տեսնուիր . բայց ոմանք երբեմն , մանաւանդ Օգոստոս և Նոյեմբեր ամիսներուն , իրենց շրջանին մէջ երկրիս ուղւոյն հանդիպելով՝ մեր մթնոլորտին վերի մասին մէջ սաստիկ արագութեամբ , իրեւել վիժելով կամ հոսելով , կ'անցնին կ'երթան : Ոմանք երբեմն թնդանօթոյ բոմբիւնի կամ հեռաւոր որոտման մը գոռալու ձայնիւ պայթելով կ'իյնան երկրիս վրայ : Օրուածք(\*) կոչուած մարմիններն որ երբեմն մթնոլորտէն կ'իյնան՝ այս պայթող մարմոց բեկորներն են , որոց կազմիչ մասունք երկրագունտս կազմող պարզ մարմիններն են , ինչպէս թթուածին , ծծումբ , փոսփոր , ածուխ , անագ , պղինձ , այլովքն հանդերձ :

## ՅՈԴՈՒԱԾ Զ.

### ԴԱՍ 1Գ.

### ԳԻՍԱԿՈՐՃ

134. Հ. Որ մարմիններն գիտաւոր կը կոչուին :

Պ. Գիտագույղ կը կոչուին արեգական բոլորտիքը շրջան ընող այն մարմինք որ մոլորակներէն կը տարբերին իրենց կերպարանաւ և մանաւանդ իրենց ձուաձեւ ուղւոյն որպիսութեամբ :

Գիսակորներն կ'երեւին ընդհանրապէս իրեւել փայլուն աստղեր՝ շոգւոյ կամ միգի նման քիչ շատ լուսաւոր բակով կամ պսակով : Փայլուն մասը կառա կը կոչուի , և միգանման բակը՝ չես :

(\*) Առաջ կը կարծուէր թէ օդաքարք մթնոլորտին մէջ գոյացող մարմիններ են . ուստի եւ օդաքար կոչուեցան . այլք լուսնին հրաբուխներէն բրդած մարմիններ կարծեցին զնոսա :

որմէ է չիսաւոր անունը : Կուտը գիսովն հանդերձ գիսաւորին գլուխն է , քանզի այս մարմիններն շատ անգամ իրենց ետեւէն կը ճգեն շողւոյ կամ միգի նման լուսաւոր երկայն մաս մը որ բառն կամ պու կը կոչուի : Բայց այն փայլուն կուտն և տառւնը գիսաւորին է ական չեն . տեսնուած են նաեւ առանց կուտի և տառնն գիսաւորներ : Կան գիսաւորք որոց տառւնը մինչեւ 40 միլիոն քիլոմէտր երկայն է , և այլեւայլ ձեւով կ'երեւայ , զոր օրինակ՝ հովանոցածեւ և երկճիւղ :

Մինչ մոլորակաց ծիրը քիչ ձուածեւ , գրեթէ բոլորակ է , գիսաւորներունն ընդհակառակն այն աստիճան երկայն և ձուածիր է որ այս մարմինք անհուն միջոցաւ կը հեռանան արեգակնէ որ միշտ անոնց ձուածին վառարաններէն մին բռնած է : Այս պատճառաւ գիսաւորներն ատեն ատեն արեգական մօտ դալով կը տեսնուին , և ապա տարիներով , ոմանք նաեւ դարերով , կ'անհետանան :

185. Հ. Գիսաւորք ո՞րչափ ատենուան մէջ կը կատարեն իրենց շրջանը :

Պ. Աստեղագէտք գիսաւորաց մեծ մասին շրջանը հաշուել կարող եղած չեն : Ոմանց շրջանը միայն ճշդիւ հաշուուած է , ուստի և սոքա՝ պարբերական կը կոչուին , և գլխաւորներն են սոքա .

Երջանին տեսողութիւնը

	Հեռակէտը և Մերձակէտն ըստ արեգական
S-րէ	Բերգու
Էնքէի գիսաւորը	3.29
Վիգոյի	5.45
Պրորուէնի	5.58
Կամապարի	6.61
Ֆէյի	7.44
Հալէյի	76.78
	5150.0
	90.0

Էնքէի գիսաւորը սա զարմանալի յատկութիւնն ունի որ պտուտակածեւ շրջանով մը երթալով արեգական կը մօտենայ , այնպէս որ կը կարծուի թէ վերջապէս արեգական վրայ պիտի իյնայ :

Կամապարի գիսաւորն ևս նշանաւոր է իւր կրկին կուտերով , որ սակայն , յիւրաքանչիւր շրջանի , իրարմէ երթալով կը հեռանան :

Պարբերականներուն մէջ է Հալէյի գիսաւորն որ երկայնագոյն շրջան ունի :

136. Հ. Ուրիշ ի՞նչ երեւելի գիսաւորներ կան :

Պ. Երեւելի գիսաւորք որ դարուս մէջ երեւցած են՝ ողքա են .

1. 1811 ի մեծ և զարմանալի գիսաւորն որ կը կարծուի թէ 3 հաղար տարի ետքը նորէն պիտի տեսնուի :

2. 1843 ի մեծ գիսաւորն որ արեգական մօտագոյն գիսաւորն է :

3. 1858 ի , 61 ի , 62 ի և 65 ի մեծ գիսաւորներն :

Ասոնց ամէնքը քան զպարբերական գիսաւորս աւելի նշանաւոր են իրենց կուտին մեծութեամբ և պայծառութեամբ , և շատ լայն , երկայն և պայծառ տուամբ :

Ոնցեալ դարերու գիսաւորաց մէջ երեւելի են .

1. 1500 ին տեսնուած մեծ գիսաւորն որում իտալացիք իւ սիւեր Աստեղ անունը տուած են :

2. 1556 ի գիսաւորը որ կարուս հինգերորդ ըսուած է . և , ըստ կարծեաց աստեղագիտաց , 1860 ին նորէն պիտի տեսնուէր , բայց չաենուեցաւ :

3. 1744 ի բազմատուն գիսաւորը (\*) :

## ՅՅՈԴՈՒԱԾ Ե.

Դ Ա Ա Լ Դ .

Ա Ս Տ Ե Ղ Ֆ

137. Հ. Աստեղք ի՞նչ են :

Պ. Աստեղք իրենցմէ լոյսունեցող մարմիններ են որ

(\*) Գիսաւորաց վերաբերեալ խնդիրք շատ են և դժուարացնեալ : Զոր օրինակ՝ թէ անոնք ի՞նչ նիւթէ կը կազմուին , թէ այն նիւթը կան է . թէ անոնց կուտը հեղուկ կամ պինդ մասեր եւս կը պարունակէ . թէ ի՞նչ աստիճան է անոնց խտութիւնը , թէ տառւնն կուտին և գէսին նիւթէն է , և թէ ի՞նչ է պատ-

պայծառ գիշերներ երկնից կամարին վրայ ամբաւ հեռաւութեան մէջ կ'երեւին մեզ :

Աստեղք երկնից կամարին վրայ իբր թէ բեւեռեալ են, և իրարու հետ երկայն ատեն միեւնոյն հեռաւորութիւնը կը պահեն . այս պատճառաւ նախնի աստեղագէտք անոնց անշարժ կամ հաստատած անունը տուած էին : Նիմա յայտնի է թէ աստեղք եւս շարժում ունին, և իրենց ամբաւ հեռաւորութեան պատճառաւ է որ իբր անշարժ կը թուին : Անոնց այս առերեւոյթ անշարժութիւնը մեծապէս նպաստած է մոլորակաց շարժումը դիտելու և որոշելու :

Աստղերուն, իրեւ անշարժ մարմիններ, իրարու հետ միեւնոյն հեռաւորութիւնը պահելը սա օգուտն եւս ունեցաւ որ, աստեղագէտք կարող եղան զանոնք համարդութեան կոչուած այլ և այլ խումբերու բաժնել :

Ճառը որ գիսաւոր մը արեգակէն որչոփ կը հեռանայ՝ տառուն այնշափ կը նուազի, մինչեւ խսպառ կ'անհետանայ . թէ գիսաւորաց լրյուն իրենցմէ՞ է թէ արեգակնէ կամ երկուքէն եւս . թէ ինչ աստիճան է անոնց բարեխառնութիւնը, և երկրիս բարեխառնութեան և արդասաւորութեան վրայ կրնամն աղդեցութիւն ունենալ նոքա . վերջապէս ի՞նչ է պատճառ որ գրեթէ ամէն գիսաւոր անդադար փոփոխման նշաւակ է :

Այս խնդիրներուն գրեթէ բոլորին որոշ և համոզիչ պատասխան չկրնար արուիլ . ստոյգ է սակայն թէ գիսաւորք երկրիս վրայ ոչ ֆիզիգական և ոչ մանաւանդ բարոյական աղդեցութիւն ունին, ինչպէս ռամիկ մարդիկ կը կարծէին ժամանակաւ, և զարդիս եւս կը կարծեն գէթ տղէտ մարդիկ :

Բայց գիսաւորաց վրայ ուրիշ խնդիր մը կայ որ գիտնոյց անգամ երկիւղ տուած է : Կամարի գիսաւորը 1832ին քիչ մնաց որ երկրիս պիտի զարնուէր : Եթէ այսպիսի բան մը պատահի, հետեւանքն ի՞նչ կարէ լինել երկրիս համար : Դար մը առաջ գիտունք կը կարծէին թէ գիսաւորի մը երկրիս զարնուիլ՞ այս վերջնոյն համար շատ ծանր հետեւանք կրնայ ունենալ : Զոր օրինակ կրնայ երկիրս ողողել, կամ հրդեհել, կամ 'ի փոշի լուծել, կամ լուսինը և նոյն իսկ երկիրս առնուլ և հեռաւորագոյն մոլորակէն, զոր օրինակ Ռւրանոսէ կամ Նեպտոնէ, անդին նետել, այնպէս որ չնշաւորք և բոյսք միանգամայն կորսուին սաստիկ և երկարատեւ ձմեռէ : Կը կարծուէր նաեւ թէ գիսաւորաց տառունն

138. Հ. Համաստեղութիւնք քանի՞ են :

Պ. Համաստեղութեանց թիւն է իբր 117 : Աստեղագէտք ասոնց այլեւայլ կամայական անուններ տուած են, ինչպէս՝ Արջ, Առիւծ, Քնար, կամ, գիցաբանական անուններ, ինչպէս՝ Պերսեւ, Որիոն, Անդրոմետ, Եւայլն :

Երկրիս բոլոր բնակիչներն այս համաստեղութեանց ամէնը չեն կրնար տեսնել գիշերը : Կան Համաստեղութիւնք որ հիւսիսային կիսագունտին վրայ բնակողներուն, զորօրինակ Բարիզու բնակչաց, բոլոր տարին տեսանելի են . Կան եւս որ տարւոյն այլեւայլ եղանակներուն նայելով մերթ կը տեսնուին և մերթ չեն տեսնուիր . վերջապէս կան համաստեղութիւններ որ, ինչպէս այնք որ հարաւային բեւեռին մօտ են, բոլոր տարին չեն տեսնուիր հիւսիսային կիսագունտին մեծ մասին վրայ :

139. Հ. Գիսաւոր հիւսիսային համաստեղութիւնք որո՞նք են :

Պ. Գիսաւոր հիւսիսային համաստեղութիւնք են .

անգամ, եթէ ըստ մասին եւս երկրիս մթնոլորտին վրայ ձգուի . կրնայ ամէն չնշաւոր հեղձուցանել :

Արդի աստեղագէտք այս երկիւղները չունին : Ասոնք կ'ըսեն թէ Գիսաւորաց երկրիս զարնուելուն շատ քիչ հաւանականութիւն կայ, և թէ եթէ այսպիսի բան մը պատահի եւս, գիսաւորաց զանգուածն այնպէս խուն և այնպէս անգայտ է որ ընդհարումը գրեթէ անզգալի լինի : Եւ ասոր սա պատճառը կը ցուցուի թէ ուրիշ մոլորակաց շատ մօտէն անցնող գիսաւորներն անոնց վրայ ամենեւին փոփոխութիւն գործած չեն, այլ մանաւանդ իրենք անոնցմէ կ'ազդուին . և թէ գիսաւորաց կուտը որ անոնց խտագոյն մասն է՝ այն աստիճան թափանցիկ է որ մանրագոյն աստեղք անգամ անոնց ետեւէն կը տեսնուին :

Բայց և այնպէս, ըստ բանի աստեղագիտաց ոմանց, ամէն գիսաւորի համար նոյն բանը չկրնար ըսուիլ . Զոր օրինակ 1858ի գիսաւորին զանգուածն ըստ գիտնոց երկրիս զանգուածին 0.07 (եօթը հարիւրորդն) էր, և կրնար, կ'ըսէ Ֆէյ, երկրիս համար աղետալի լինել, եթէ գիսաւորն երկրիս զարնուէր այն արագութեամբ որ բնական է այս մարմիններուն :

- |             |            |            |
|-------------|------------|------------|
| 1. Փոքր արջ | 2. Կեփեւս  | 3. Բնձուղտ |
| 4. Վիշապ    | 5. Մեծ արջ | 6. Կասիոպէ |
| 7. Պերսեւս  | 8. Կառավար | 9. Կարապ   |

Այս համաստեղութիւնք որոց կեդրոնն է հիւսիսային բեւեռական աստղը, այսինքն՝ փոքր արջուն տաճան աստղը, Բարիզի (քիչ տարրերութեամբ նաեւ կոստանդնուպոլսոյ) լայնութեան մէջ ( $41^{\circ}$ — $48^{\circ}$ ) կը տեսնուին բոլոր տարին (<sup>\*</sup>):

140. Հ. Գլխաւոր հարաւային համաստեղութիւնք որո՞նք են: Պ. Գլխաւոր հարաւային համաստեղութիւնք են.

- |                    |                  |            |
|--------------------|------------------|------------|
| 1. Նաւակ կամ Արգոն | 2. Խաչ հարաւային | 3. Զիացուլ |
| 4. Եռանկիւն        | 5. Երիդան        |            |

141. Հ. Միջին համաստեղութիւնք որո՞նք են:  
Պ. Միջին համաստեղութիւնք են.

- |                   |               |
|-------------------|---------------|
| 1. Առիւծ          | 9. Պեղասոս    |
| 2. Անդէորդ        | 10. Անդրոմետ  |
| 3. Վարպետերնիկեայ | 11. Բոյլք     |
| 4. Կոյս           | 12. Ցուլ      |
| 5. Թագ հիւսիսային | 13. Որիոն     |
| 6. Վահագն         | 14. Մեծ շուն  |
| 7. Քնար           | 15. Փոքր շուն |
| 8. Արծուի         | 16. Երկաւոր   |

Այս համաստեղութիւնք որ երկնից հասարակածին երկու կողմերն են, վերոյիշեալ լայնութեան տակ գտնուած տեղեր, գարնան գիշերահաւասարէն մինչեւ ամառնային արեւադարձ, հետզհետէ տեսանելի են, այնուհետեւ կը սկսին տակաւ չտեսնուիլ:

(\*) Այս համաստեղութիւնները նանչնալ ուզողը կրնայ, բնեւուային աստղը կամ փոքր արջը որոյ ծեւն երկնագունտին վրայ նշանակուած է՝ զտնելով, նոյն երկնագունտին օգնութեամբ մի առ մի միւսները գտնել.

## Դ Ա Ս Լ Ե

### ԹԻՒԱՍՏԵՂԱՅ

142. Հ. Երկնից կամարին վրայ որչափ աստղ կը տեսնուի:  
Պ. Լոկ աչօք տեսնուած աստեղք Յաղարի կը հասնին, իսկ դիտակով տեսնուածներուն թիւն է ըստ աստեղագիտաց 20, ըստ ոմանց մինչեւ 80 միլիոն։ Այս տարրերութիւնը դորժւոյն կարողութենէն կախում ունի։

143. Հ. Աստեղք քանի կարգ կը բաժնուին:  
Պ. Աստեղք, իրենց առերեւոյթ մեծութեան նայելով 16 կարգ կը բաժնուին։ Առաջին վեց կարգի աստեղք լոկ աչօք կը տեսնուին (<sup>\*</sup>):

(\*) Առաջին կարգի աստեղք, այսինքն այն աստեղք որ քանզայլս մեծ կ'երեւին մեզ՝ 20 են։

- |   |
|---|
| 1. Այծ, կամ Կառավարի ալֆան ( <sup>1</sup> )     |
| 2. Կարապի ալֆան                                 |
| 3. Վէկա, կամ Քնարի ալֆան                        |
| 4. Արկտոր, կամ Անդէորդի ալֆան                   |
| 5. Հասկ, կամ Կուսի ալֆան                        |
| 6. Հոեգուղոս, կամ Առիւծուլ ( <sup>ալֆան</sup> ) |
| 7. Պրոկիոն, կամ Փոքր շան ալֆան                  |
| 8. Ռիկէլ, կամ Որիոնի վիդան                      |
| 9. Որիոնի ալֆան                                 |
| 10. Ադէր, կամ Արծուոյ ալֆան                     |
| 11. Ալտէպարան, կամ Ցլու ալֆան                   |
| 12. Միրիոս, կամ Մեծ շան ալֆան                   |

(1) Աստեղագէտը սովոր են, իրա Պայերի որ գերմանացի աստեղագէտ էր, իւրաքանչիւր համաստեղութիւնը կազմող աստղերէն իւրաքանչիւրին կարգաւ յունաքէն նշանագրաց անունները տալ, Փոխանակ իւրաքանչիւրին զատ զատ անուն տալու, ինչպէս որ առաջին կարգի աստղերէն շատերուն արցուած տեսանք։ Ուստի կ'ըստի, Այս ինչ համաստեղութեան, զոր օրինակ Մեծ արցուն, Փոքր արցուն, Կարապին, ալֆան, վիդան, շան եւայլն։ Երբ համաստեղութեան մը աստեղք աւելի են քան Յունաքէն այրութենի տառերն, այսինքն աւելի քան 24, Լատիներէն տառերը կը զործածուին։ Եթէ ասոնք եւս չբաւեն, 1, 2, 3 թուանշանները։

## ԴԱՍ ԼԶ.

## ՀԵՌԱՌՈՐՈՒԹԻՒՆ ԱՍՏԵՂԱՑ ՅԵՐԿՐԵ

144. Հ. Աստեղք երկրէս որչափ հեռու են .

Պ. Աստեղագէտք հազիւ կարող եղած են քանի մը մօտագոյն աստեղաց հեռաւորութիւնը չափել : Աստեղագիւտաց հաշիւներուն նայելով՝ ջիացլու ալֆոն որ առաջին կարգի աստեղաց մէջ երկրիս մօտագոյնն է՝ երկրիս արեգակէն միջին հեռաւորութեան իբր 211000 անդամն հեռու է մենէ , այսինքն՝ 211000 անդամ 150 միլիոն քիլոմէտր , կամ իբր 31 երկիլոն քիլոմէտր .

145. Հ. Յարդգողն Բնչ է .

Պ. Յարդէնն որ Մէր կանին եւս կ'ըսուի՝ կ'երեւի միգամած և գորշ գոտւոյ նման հիւսիսէն գէպ ՚ի հարաւ ձգուած , և երկնից կամարը երկու անհաւասար մաս կը բաժնէ : Աստեղագէտք գիտակով զննելով տեսած են որ յարգգողն ուրիշ բան չէ եթէ ոչ գոտի մը անհամար աստեղերէ կազմուած , որ վասն զի շատ են՝ իրարու այնպէս մօտ կ'երեւին մերկ աչքք : Բայ չէրշէլի յարդգողին աստղերը չեն պակաս քան 18 միլիոն :

146. Հ. Աստեղաց շարժման վրայ Բնչ դիտողութիւն եղած է :

Պ. Աստեղաց վրայ եւս մոլորակաց պէս , բայց շատ

13. Անդարէս , կամ կարճի ալֆոն

14. Ֆոմալհաւդ , կամ Հարաւային ձկան ալֆոն

15. Կանովպոս , կամ Արգոնի նաւին ալֆոն

16. Հարաւային Խաչի ալֆոն

17. » » Ջիւռն

18. Ջիացլու ալֆոն

19. » Ջիւռն

20. Աքեռնար , կամ Երիդանու ալֆոն

Այս առաջին կարգի աստղերէն վեցը՝ կանովպոս , Արգոն նաւին ալֆոն և Ջիւռն , Աքեռնար , և Հարաւային Խաչի ալֆոն և Ջիւռն , հարաւային բեւերին մօտ են , ուստի Խերոպա չեն տեսնուիր :

յամի շարժում մը տեսնուած է . զոր օրինակ՝ ըստ աստեղագիւտաց , Արկտոր որ Անդէորդ համաստեղութեան մէջ առաջին կարգի առաջ է մի դարու մէջ կ'երթայ հազիւաղեղ մը՝ հաւասար մի ութերորդ ( $\frac{1}{8}$ ) մասին լուսնոյ տրամագծին որ կ'երեւի մեզ : Բայց աստեղաց շարժման այս յամբութիւնն առերեւոյթ է . անոնք վասն զի անբաւ միջոցաւ մենէ հեռի են , կը թուին այնպէս ծանր շարժել . բայց անոնց շարժումն աւելի արագ է քան մոլորակաց շարժումը : Զոր օրինակ ըստ աստեղագիւտաց նոյն Արկտոր կոչուած աստեղ արեգութիւնը 3 անգամ աւելի է քան զարագութիւն երկրի . քանզի յիշեալ աստղը մի մանրերկրորդի մէջ 90 քիլոմէտր կ'երթայ , մինչ երկրիս ընթացքը նոյնչափ ժամանակի մէջ 30 քիլոմէտր միայն է :

Աստեղագիւտական դիտողութեանց նայելով , նաեւ մեր արեգակն որ է երկնից կամարին անթիւ աստղերէն մին՝ իւր բոլոր մոլորակներով և անոնց արբանեակներով կը քալէ պէպ ի վահագն կոչուած համաստեղութիւնը , և հաւանականապէս քան զինքն շատ մեծ արեգական մը բոլորտիքը շրջան կ'ընէ : Արեգակն , ըստ աստեղագիւտաց , իւր այս շրջանին մէջ տարին իբր 240 միլիոն քիլոմէտր կ'երթայ :

## ԴԱՍ ԼԷ .

## ՏԱՐԲԵՐՈՒԹԻՒՆ ԱՍՏԵՂԱՑ

147. Հ. Բաց առերեւոյթ մեծութենէ ուրիշ Բնչ բաներով աստեղք իրարմէ կը տարբերին :

Պ. Բաց առերեւոյթ մեծութենէ որ 16 կարգ է (էջ 73) , աստեղք կը տարբերին իրարմէ նաեւ իրենց փոփոխականութեամբ և գունով :

148. Հ. Աստեղաց փոփոխականութիւնն Բնչ է :

Պ. Կան աստղեր որոց առերեւոյթ մեծութիւնը , կամ աւելի ճիշդ ըսենք՝ պայծառութիւնը , միօրինակ չէ , այլ

մերթ կը նուազի (\*) և մերթ կ'առաւելու : Այս տեսակ աստղեր էստիական կը կոչուին :

Փոփոխական աստեղաց մէջ ոմանք պարբերական են , այսինքն՝ անոնց պայծառութեան առաւելուն ու նուազելը որոշ ժամանակի մէջ և միշտ է : Զոր օրինակ՝ Կէտ համաստեղութեան օմէրն աստղը որ Զրորդ կարգի աստղ է՝ Ա ամիսն անգամ մը մինչեւ Ա երրորդ կարգ իջնելով , նորէն իւր առջի պայծառութիւնը կը ստանայ : Նոյնպէս Աէւ որ Պերսեւս համաստեղութեան աստղերէն մին է , ամէն Զ ամիս 21 օր և 49 րոպէ Զրորդ կարգէ մինչեւ Քրորդ կարգ իջնելով նորէն Զրորդ կարգ կ'ելլէ :

Կան էստիական աստղեր որ պարբերական չեն . այսինքն՝ անոնց վրայ յիշեալ փոփոխութիւնը կանոնաւոր և որոշ ժամանակով չէ :

Երբեմն աստղ մը յանկարծ կը տեսնուի երկնից մի կողմը , և քիչ ժամանակ ետքը կ'անհետանայ (\*\*) : Այսպիսի աստեղը ժամանական կամ անցաւոք կ'ըսուին :

#### 149. Հ. Աստեղաց գունոյ տարբերութիւնն ի՞նչ է :

Գ. Աստեղը գունով եւս իրարմէ կը տարբերին : Աստեղաց մեծ մասին գոյնը սպիտակ է՝ ինչպէս վեհկա , Հուեցուոս և չասկ կոչուած աստեղաց : Սիրիոս առաջ կարմիր էր , հիմա սպիտակ է : Բայց կան նաեւ գունաւոր աստղեր . զորօրինակ՝ Ակտոր կարմիր է , և բեւեռական աստղը՝ դեղին . Քնարի Էրան կապոյտ է : Ընդհանրապէս ստորին կարգի տստեղը կանաչ և կապոյտ են :

(\*) Այս երեւոյթները մեկնելու համար աստեղագէտը այլ եւ այլ Ենթադրութիւններ կ'ընեն : Ըստ ոմանց այն նուազութիւնը տեսակ մը խաւարում է . այսինքն՝ այն աստղերուն մոլորակները մեր եւ աստեղ մէշտեղ զալօվ՝ անոր լոյսը կը նուազեցունեն : Ըստ այլոց , այն աստղերը տափարակ ձեւ ունենալով , երբ իրենց եղերը մեզի կը դարձնեն , նուազեալ կ'երեւան : Արդի աստեղագէտը այս նուազութեան պատճառ աստղերուն թիծերը կը համարին , որպէս Թէ երբ աստղին շատ կամ մեծամեծ թիծեր ունեցող կողմը մեզի կը դառնայ , աստղը նուազեալ կ'երեւալ :

(\*\*) Այսպէս՝ 1370-ին Դիքոյ Պրահէ համաստեղութեան մէջ տեսաւ աստղ մը , որ աստիճան աստիճան պայծառանալով պայծառազոյն աստեղաց , ինչպէս Սիրիոսի , Քնարինեւ Լուսնազի հաւասարելին ետքը , 1574ին անհետ եղաւ : Այսպէս Էր նաեւ այն աստղը գոր Քերէքտեսաւ՝ 1604 ին Օձին համաստեղութեան մէջ , այս աստղը՝ 18 ամիս ետքը անհետ եղաւ : Նոյնպէս նաև

#### Դ. Ա. Ա Լ Բ .

#### ԱՍՏՂԱՅԻՆ ԴՐՈՒԹԻՒՆ

##### 150. Հ. Աստղային դրութիւն ի՞նչ է :

Պ. Աստղային դրութիւն կ'ըսուի , երբ քանի մը աստղ ուրիշ աստղի մը բոլորտիքը շրջան կ'ընեն , ինչպէս մեր մուրակներն արեգական բոլորտիքը :

Կան աստղեր որ մերկ աչօք մի կ'երեւան , բայց երբ զօրաւոր դիտակով նայինք , կը տեսնուի որ անոնք կրկին , երեքկին , չորեքկին , մինչեւ եօթնեկին և եւս աւելի են : Այսպիսի աստեղը կը կոչուին կրկնարեղի , ետառարեղի , առառարեղի , եօթնարեղի , և որ ՚ի կարգին :

Աստեղագէտք դիտած են որ կրկնաստեղաց մին միւսին , կամ երկուքը միանգամայն ուրիշ աստղի մը բոլորտիքը շրջան կ'ընեն : Այս շրջանները 50 , 60 , 100 , երբեմն նաեւ հազար և աւելի տարուան մէջ կը կատարուին (\*) :

Աստեղագէտք կը կարծէն թէ շրջան ընթղ աստղերէն ոմանք մեր Լուսնթագին կոմ Երեւակին պէս ընդդիմահար մարմիններ են ահագին մեծութեամբ , և մեր մոլորակաց պէս իրենց լցան արեգակէն առնլով կը ցոլացունեն մեզ :

Որիոնի նիտան որ մերկ աչօք մի կ'երեւայ , չափաւոր դիտակով մը՝ չորս , աւելի զօրեղ դիտակով մինչեւ եօթը կ'երեւայ : Ասոնք հասարակաց կեդրոնի մը բոլորտիքը կանոնաւոր կերպով կը շարժին : Այսպէս շրջան ընող աստեղաց աբբանեակ անունը կը տրուի :

համաստեղութեան Էրան Ժէ դարուն վերջը 4 րորդ կարգի աստղ էր . 1751 ին 2 րորդ կարգի հասնելէն ետքը , իր 60 աարի երթալով նուազեցաւ . 1826ին նորէն պայծառանալով գրեթէ Սիրիոսի հաւասարեցաւ պայծառութեամբ , եւ 1863ին իսպառ աներեւոյթ եղաւ :

(\*) Մեծ արջուն Էրան՝ 61 , Կոյսին Վահան՝ 150 , Կարապի 61 րդ . աստղը՝ 452 , Խեցգետնի Վահան , 1559 տարուան մէջ կը կատարեն իրենց շրջանը :

## ԴԱՍ

## ԱՍՏԵՂԱՑ ԹԻՒՆ ԸՍՏ ՏԵՂԵԱՑ

151. Հ. Երկնից կամարին ամէն կողմն հաւասար աստղալից է:

Պ. Երկնից կամարին ամէն կողմը հաւասար աստղալից չէ. տեղ տեղ աստեղք աւելի կամ նուազ բազմութեամբ իրարու մօտ կը կազմեն խումբեր : Կը կարծուի թէ այսպիսի խումբեր կազմող աստեղք իրենց մէջ բնական կապ մը ունին :

Բաց Յարդգողէն որ աստղերու խումբերէ կազմուած գօտի է՝ աստեղագէտք կը զանազանեն ուրիշ խումբեր որոց գլխաւորն է Յլու բոյլ որ խումբ է անթիւ մեծ և փոքր աստեղաց, որոց լուսաւորագոյնն է Աղին : Երեւելի են նաեւ Հիսուս կոչուած բազմաստեղք, Մասր կամ Պրոռեպէ անուն բազմաստեղք Խեցգետին համաստեղութեան :

152. Հ. Միգմածն ի՞նչ են :

Պ. Մէժամոծ կ'ըսուին այլեւայլ մեծութեամբ և ձեւով Երկնից կամարին վրայ տեսնուած շոգենման սպիտակ բիծեր կամ նշաններ :

Միգամածներէն ոմանք լուծական կ'ըսուին, քանզի դիտակով նայուելով տեսնուի որ նոքա հազարաւոր իրարու շատ մօտ աստղերէ կը կազմեալ կոյտեր են, որ աստեղագէտներէն աստղալուն կը կոչուին : Կշռո, Վահագն և Զիացլու օմելու այսպիսի միգամածներ կամ աստղագէցեր ունին :

Միգամածներու մեծ մասը բուն միգամած է, ասոնց մէջ . թէեւ շատ զօրեղ դիտակով նայինք, աստղ չենք տեսներ, այլ իւրաքանչիւրը շատ թեթեւ ամպի կամ շոգւոյ պէս սպիտակ կ'երեւայ :

Աստեղագէտք այս միգամածն երեւոյթները մեկնելու համար կը դնեն թէ աստղերուն մթնոլորտէն այլ և այլ քանակութեամբ կազային լուսափայլ շոգիներ ելլովվ, Երկնից անհուն միջոցին մէջ ձգողական զօրութեան ազդեցութեամբ տակաւ խըտա-

նալով լինին կոյտ կոյտ, և վերջապէս անոնց կեդրոնը լոյժ և հրաշէկ կուտ մը կը կազմուի : Այս է աստղերու և արբանեակներու սկզբնաւորութիւնը :

Կը կարծուի թէ մեր Երկիրն եւս ՚ի սկզբան, հաւանականապէս աստղի մը մթնոլորտէն ելլով կազային շոգիներէ կազմուած միգամած էր, և անբաւ ժամանակի մէջ այլ և այլ յեղափոխութիւններէ անցնելով արդի վիճակն հասաւ :

## ԴԱՍ

## ԽԱՂԱՑ ԾՈՎՈՒ

153. Հ. Ի՞նչ է խաղաց ծովու :

Պ. Խաղաց ծովու կը կոչուի ծովուն ջուրերուն որոշեալ ժամանակներ բոբընուալ և յանառուլ, կամ, ինչպէս կ'ըսուի, յորդունիւն կամ նուռալնիւն :

Երկրիս վրայ տեղ տեղ, մանաւանդ ծովափանց մօտ, ծովուն ջուրը 6 ժամ տակաւ բարձրանալով՝ ցամաքէն աւելի կամ նուազ մաս մը կ'ողողէ . և սակաւ մի զկայ առնլով՝ յետոյ կը սկսի տեղի տալ : Այսպէս մնալով վայր մի՝ յետոյ կը սկսի դարձեալ բարձրանալ և յորդել ըստ առաջին օրինակին : Այս շարժումը կը կատարուի ամէն 24 ժամ և 50 րոպէ մի անգամ, կամ, որ նոյն է, իւրաքանչիւր խաղաց կու գայ 1 օր և 50 րոպէ յետոյ քան առաջինն : Այսպէս 31 երորդ անգամուն յորդութիւնը կը կատարուի նոյն ժամուն յորում եղաւ առաջին անգամ : Զոր օրինակ, եթէ ջուրն Յունուար 1ին առաւտեան 6 երորդ ժամուն հասաւ յիւր վերջին բարձրութիւն, յաջորդ օրը 50 րոպէ յետոյ, այսինքն 6 երորդ ժամը 50 րոպէ անցնելով կը հասնի նոյն բարձրութեան, այսպէս յառաջ երթալով, 30 օր յետոյ, այսինքն 31 երորդ օրը դարձեալ օրուան վեցերորդ ժամուն կը հասնի նոյն բարձրութեան :

154. Հ. Ի՞նչ բանի կ'ընծայուի այս երեւութիւն պատճառը :

Պ. Ծովուն այս հանապազորդ կը կին շարժումը կ'ընծայուի լուսնին ազդեցութեան :

ինչպէս ամէն մարմին , նոյնպէս լուսին ունի ձգիչ զօրութիւն . այս զօրութեամբ լուսին հասնելով միջօրէականի մը , տես Զեւ 29 , է , ւ , և , վերին կէտը ւ (ի զէնիթն) , այն ուղղութեան վրայ և մօտերը գտնուած ջուրերը կը ձգէ և հարկաւ հորիզոններուն վրայ հ , հ , գտնուած ջուրերը դիմելով դէպ ի ձգեալ մասը՝ կ'ամիսփուին : Երբ լուսին կը դառնայ ի մուտս , կամ միջօրէականին վերին կէտէն տակաւ դէպ ի ստորին կէտը ւ (ի նատիրն) , բարձրացեալ ջուրը տեղի կու տայ , ինչպէս կը ցուցնէ այն ձեւը : Այսպէս կը մեկնուի ծովուն խաղացից , կամ ջուրերուն ամէն լուսնական օր յորդելուն և տեղի տալուն երեւոյթը :

#### 155. Հ. Ծովուն խաղացն ամէն տեղ մի և նոյն է :

Պ. Որովհետեւ ձգողութիւնն այնչափ զօրեղ է , որչափ իրարու մօտ են ձգիչ մարմինք , լուսնին ձգողութիւնն եւս ջուրերուն վրայ այնչափ աւելի է , ուստի և խաղացն այնչափ աւելի սաստիկ , որչափ մօտագոյն է լուսին երկրիս : Արդ լուսին մօտագոյն կը գտնուի երկրիս գիշերահաւասարներու ժամանակ , և հեռագոյն՝ արեւագարձներու ժամոնակ . այս պատճառաւ խաղացք ուժգնագոյն են ի գիշերահաւասարս , և տկարագոյն՝ յարեւագարձս :

Իսկ իրաքանչիւր ամիս նոր լուսնի և լի լուսնի ժամանակ աւելի զօրեղ են խաղացք , քանզի այն ժամանակներ լուսին և արեգակն կը գտնուին ի մի և նոյն ուղղութեան , և երկոցուն միացեալ ձգողութիւնն ուժգնագոյն կընէ ձգումը , ուստի և խաղացն յայնժամ աւելի է , և կը կոչուի վախոյն յորդութիւն :

Արեգական հեռաւորութիւնն երկրէս այնչափ է , որ նորա ձգողութիւնը միայն երկրիս վրայ երիցս նուազագոյն է քան զլուսնին :

Լուսնի քառորդներուն ժամանակ խաղացք տկարագոյն են , քանզի այն ժամանակներ այն երկու երկնային մարմինք զատուցեալ կը գտնուին իրարմէ , և ոչ ի նմին ուղղութեան :

156. Հ. Խաղացից առաւելութեան կամ նուազութեան ուրիշ ի՞նչ պատճառ կայ :

Պ. Որչափ նեղ է ծով մը , այնչափ աւելի բարձր է խաղացք , ուստի խաղացից բարձրութիւնն ըստ տեղեաց կը տարբերի յոյժ :

Ովկիանոսի , հարաւային ծովուն կղզիներուն կամ Միութեան կոչուած կղզւոյն խաղացն է իբր 35 հարիւրամէթր բարձրութեամբ . մինչ Պրիսթովի ջրանցին և Սէնդ Մալյոյի խորչին խաղացն է 10 և 15 մէթր բարձրութեամբ : Եթէ Ովկիանոսի մէջ խաղացք տկար են , ներքին ծովերու , ինչպէս Սեւ և Կասպից ծովերուն մէջ գրեթէ անզգալի են : Սունտի և Ճիպրալթարի նեղուցներն Պալթիկ ծովուն և Միջերկրականին մէջ նոյնպէս անզգալի կընեն խաղացք :

Նաեւ մթնոլորտին վիճակը կ'ազդէ խաղացից . զոր օրինակ , որչափ կ'իջնէ ծանրաչափն , այնչափ կը բարձրանայ խաղացք : Բոնաշունչ հողմեր կը հանեն խաղացն յանհնարին բարձրութիւն և կու տան գործել ահագին աւերումներ :

#### 157. Հ. Ի՞նչ է խաղացներու արագութիւն :

Պ. Որովհետեւ խաղացք կ'երթան լուսնին արագութեամբ , և այս արբանեակն 24 ժամու մէջ կը կատարէ իւր շրջանը զերկրաւ , գիւրին է խորհել թէ ի՞նչ մեծ արագութեամբ կ'երթան խաղացք , եթէ արգելք չպատահին նոցա : Բայց ջրոյն ծանրութիւնը , և ցամաք երկիրներ որ կը հանդիպին նոցա , խափան են նոցա արագութեան : Ընդարձակ ծովերու մէջ խաղացից արագութիւնն է մեծ յոյժ : Ատլանդեան ովկիանոսի մէջ խաղացից արագութիւնը կը կարծուի իբր 280 մլոն ի ժամու : Բարեկյուսոյ գլխէն մինչեւ իրլանտա , ջրոյ խաղացք կ'երթայ 15 ժամու մէջ . բայց այն ծովերուն մէջ որ չեն կարի խոր՝ այս արագութիւնը կը նուազի յոյժ եզերաց մօտ :

158. Հ. Ի՞նչ կողմանէ զգուշալի են խաղացք , և ի՞նչ մեծ օգուտ ունին :

Պ. Զառիվայր ծովափանց վրայ խաղացք , ելլելով և իջնելով , լինին պատճառ բուռն հոսանաց յորոց պարտին զգուշանալ այն ափանց մերձեցողք :

Իսկ խաղացից մեծ օգուտն այս է , որ բարձրանալով և իջնելով կը մաքրեն նաւահանգիստներ , կամ երթալով գետերն ի վեր՝ կ'առնուն կը տանին մեծամեծ քաղաքներու աղտեղութիւններն դարձեալ նաւավարք մեծապէս կ'օգտին խաղացներէ , վասն զի կը գիւրանայ նոցա ծանծաղ նաւահանգիստներէ անվտանգ մտնել և ելլել . ուստի շատ կարեւոր է նաւավարաց գիտնալ խաղացներու բարձրութիւնը և ժամերը :

## ԳԼԽԱԿԱՐ ՄԱՍԻՄԻՔ ԱՄԵՐԱՄԱՅԻՆ ԴՐՈՒԹՅՈՒՆ

Անուանք մոլորակաց	Միջին հոգառողաբերություն յարկագականէ	Հակովան առանցից	Կեղծունա- կանութիւն	Շարժումն տարեկան	Շարժումն օրական	Տրամագիծ	Ծառալար	Կառու- թիւն
	Գիշերականէ			Մէջը՝ օրու	Օր՝ օրու	Գիշերական		
Փայլածու	0.387	57440000	7° 0	0.2056	87.669	0 24 5	0.372	4750
Արուսեակ	0.723	106700000	5 25	0.6800	224.710	23 24	0.931	14860
Երկիր	4.000	147540000	0 0	0.0168	565.256	23 56	1.000	12753
Հրատ	1.524	224800000	1 51	0.0933	686.980	24 37	0.540	6800
Հողականթագ	5.203	767600000	1 19	0.0482	4332.585	9 55	11.430	144000
Հողականթագ	9.539	1407000000	2 29	0.0560	10759.920	10 30	9.107	116000
Հողականթագ	19.183	2830000000	0 46	0.0455	3068.6821	4.156	53000	755.000
Հողականթագ	30.037	4431600000	1 47	0.0087	60126.720	27 7	43	1578.000
Արեգակնական						24 23 18	107.865	4372000
							3475	1255.000
							0.020	0.23

Մոլորակաց համեմատական մեծութիւնը տես Զեւ 27

## ՅԱԻԵԼՈՒԿԱԾ

### ԵՐԳՐԱԳՈՒՆՑԻՆ ՄԻԶՈՑԱԿ ԼՈՒԾՈՒԵԼՈՒ ԽՆԴԻՐՆԵՐ

159. Հ. Գունտը գործածելու ատեն ինչ ընելու է:

Պ. Գունտը գործածելու ատեն նայելու է որ անոր հիւսիսային կողմը դայ գործածողին դիմացը . այսպէս՝ արեւելք աջ դին , և արեւմուտք ձախ դին կ'կյայ :

Կողմնացուցին (\*) միջոցաւ կրնանք գունտը երկրիս բուն կողմերուն համեմատ շտկել , եթէ գունտին հիւսիսային կողմը դարձունենք դէպ ի հիւսիս զոր մագնիսի ասեղը կը ցուցնէ՝ 10 կամ 12 աստիճան դէպ արեւմուտք :

160. Հ. Գունտը շտկել կամ տեղւոյ մը հորիզոնին յարմարցնել ինչ է :

Պ. Գունտը շտկել կամ այս ինչ տեղւոյ հորիզոնին յարմարցունել է բարձրացունել գունտին հիւսիսային (եթէ տեղն հիւսիսային կիսագունտին վրայ է) , կամ հարաւային (եթէ տեղն հարաւային կիսագունտին վրայ է) բեւեռն համեմատ տեղւոյն լայնութեան աստիճանին , այսինքն այնչափ աստիճան՝ որչափ տեղը հասարակածէն դէպ ՚ի բեւեռ է:

161. Հ. Ցեղւոյ մը լայնութեան և երկայնութեան աստիճաններն ինչպէս կը գտնուին :

Պ. Գունտը շտկելէն ետքը , տեղը որոյ լայնութիւնը կը խնդրես , զորօրինակ՝ կոստանդնուպոլիս , բեր պղնձէ միջօրէականին տակ . միջօրէականին աստիճանը որ այն տեղւոյն կը պատասխանէ՝ լայնութեան աստիճանն է զոր կը խնդրես . իսկ հասարակածին աստիճանը որ միջօրէականին կը պատասխանէ՝ երկայնութեան աստիճանն է :

162. Հ. Ի՞նչպէս կը գիտցուի թէ այս ինչ տեղ այս ինչ օր

(\*) Երկրագունտն ունի պղնձէ միջօրէական , փայտէ հորիզոն որոյ վրայ նշանակուած են 12 կենդանակերպ անոնց պատասխանող ամիսներով , ունի նաև ժամացոյց բնետոփն ծայրը , եւ տակը կողմնացոյց :

արեգակն հորիզոնին ո՞ր կէտին վրայ կ'ելլէ և ո՞ր կէտին վրայ կը մտնէ :

Պ. Գունտը տեղւոյն լայնութեան աստիճանին համեմատ շտկելէն ետքը , խաւարման ծրին այն կէտը ( \* ) ուր արեգակն այն ինչ օր կը գտնուի՝ տար մինչեւ արեւելեան և ապա արեւմտեան հորիզոնը : Արեգական կէտը հորիզոնին որ կէտերուն որ կը պատասխանէ այն կէտերն են ուր արեգակն հորիզոնին վրայ կ'ելլէ և կը մտնէ այն օր :

163. Հ. Ի՞նչպէս կը գիտցուի թէ այս ինչ տեղ այս ինչ օր արեգակն օրուան ո՞ր ժամուն կ'ելլէ և կը մտնէ :

Պ. Գունտը տեղւոյն լայնութեան աստիճանին համեմատ շտկելով , տար այն կէտը ուր արեգակը կը գտնուի այն օր խաւարման ծրին վրայ՝ միջօրէականին տակ , և գունտին ժամացուցին ոլաքը 12 ին ( \*\* ) վրայ բերելէ ետքը գունտը դարձուր դէպ արեւելք , այնպէս որ արեգական կէտը հորիզոնին գայ . ժամացոյցը կը ցուցնէ ժամը երբ կը ծագի արեգակը . կը ցուցնէ նաև ժամը երբ արեգակը կը մտնէ , եթէ յիշեալ կէտն արեւմտեան հորիզոնը տարուի :

Արեգական ժագման և մտից ժամերուն գումարն՝ այն օրուան տուրնջեան երկայնութիւնը կը ցուցնէ . այն գումարը 24 էն հանուելով՝ գիշերուան երկայնութիւնը կը գտնուի : Առաւոտեան ժամերուն կրկինը՝ գիշերուան երկայնութիւնն է , և երեկոյեան ժամերուն կրկինը՝ տուրնջեան :

Նաև տեղւոյ մը երկայնու տիւն այսպէս կը գտնուի , եթէ խաւարման ծրին վրայ խեցգետնի առաջին աստիճանը միջօրէականին տակ բերելով միւս գործողութիւնները կատարուին : իսկ եթէ Այժեղեր առաջին աստիճանն առնուի , տեղւոյն կարծուին տիւը կը գտնուի :

164. Հ. Ի՞նչպէս կը գիտցուի թէ այս ինչ տեղ այս ինչ օր արշալոյսը ո՞ր ժամուն կը սկսի . կամ վերջալոյսը ո՞ր ժամուն կաւարտի :

(\*) Փայտէ հորիզոնին վրայ ամսուն օրը գտիր , անոր դիմացը նոյն օրուան կենդանակերպին աստիճանը կը գտնես . ապա նոյն աստիճանը գունտին խաւարման ծրին վրայ դիւրաւ կրնաս գտնել .

(\*\*) Ժամ 12 ըստ Եւրոպացուց կէս օր է :

Պ. Գունտը տեղւոյն աշխարհագրական լայնութեան համեմատ շտկելէն ետքը , խաւարման ծրին վրայ այն աւուր արեգական կէտը միջօրէականին տակ բերելով ժամացուցին պարը 12 ին վրայ հաստատէ , և ապա գունտը դարձուր դէպ արեւելք , մինչեւ որ արեգական կէտը հորիզոնէն 18 աստիճան վար իջնէ . ժամացոյցը կը ցուցնէ ժամը երբ կը սկսի արշալոյսը : Եթէ գունտը նոյն կերպով դէպ արեւմտեափ դարձունես , կը գտնես վերջալուսոյ աւարտման ժամը :

165. Հ. Ի՞նչպէս կը գիտցուի թէ այս ինչ օր այս ինչ տեղ , զոր օրինակ Բարիղ , ժամը քանի է , մինչ ուրիշ տեղ , զոր օրինակ կոստանդնուպոլիս , այս ինչ ժամ , զոր օրինակ՝ 4 է :

Պ. Գունտը շտկելով կոստանդնուպոլսոյ համեմատ , և միջօրէականին տակ բերելով գունտին վրայ կոստանդնուպոլիս ցուցնող կէտը , գունտին ժամացոյցն այն ինչ , 4 , ժամուն յարմարցունելէն ետքը գունտը դարձուր այնպէս՝ որ Բարիղ միջօրէականին տակ գայ . ժամացոյցը կը ցուցնէ Բարիղի ժամը :

Պէտք է գիտնալ որ իրարմէ մի մի աստիճան դէպ արեւելք կամ դէպ արեւմտեափ գտնուող տեղեաց ժամերը՝ չորս չորս րոպէ առաջ կամ ետ են իրարմէ . Այս հաշուով առ իւրաքանչիւր 15 աստիճան մի ժամ տարբերութիւն կընէ :

166. Հ. Ի՞նչպէս կը գիտցուի թէ այս ինչ օր ո՞ր տեղեր կէս օր , կէս գիշեր , առաւոտ , երեկոյ , արշալոյս և վերջալոյս է , մինչ այս ինչ տեղ , զոր օրինակ կոստանդնուպոլիս , այս ինչ ժամ է :

Պ. Գունտը շտկելով այն կէտին համեմատ ուր արեգակը կը գտնուի այն օր խաւարման ծրին վրայ , տեղը , զոր օրինակ կոստանդնուպոլիս , բեր միջօրէականին տակ , և գունտին ժամացոյցն ուղղէ այն ինչ ժամուն համեմատ , և ապա գունտը դարձուր մինչեւ որ ժամացոյցը կէս օրուան 12 ը գայ . հորիզոնէն վեր միջօրէականին տակ գտնուած տեղերուն կէս օր է . հորիզոնէն վար նոյնպէս միջօրէականին տակ գտնուած տեղերուն՝ կէս գիշեր , արեւելեան հորիզոնին վրայ գտնուած տեղերուն՝ առաւոտ , արեւմտեանին վրայ գտնուած տեղերուն՝ երեկոյ . արեւմտեան հորիզոնէն մինչեւ 18 աստիճան վար գտնուածներուն՝ արշալոյս . արե-

ւելեան հորիզոնէն մինչեւ նոյնչափ աստիճան վար գտնուած-ներուն՝ վերջալուսոյ վախճան :

167. Հ. բեւեռային շրջանակներէն միոյն տակ և կամ անկէ անդին մինչեւ բեւեռ՝ տեղւոյ մը տուրնջեան երկայնութիւնն ի՞նչպէս կը գտնուի :

բեւեռային շրջանակներէն միոյն, զոր օրինակ հիւսիսայնոյն տակ գտնուած տեղւոյ մը տուրնջեան երկայնութիւնը գիտնալու համար՝ հիւսիսային բեւեռը 66<sup>1/2</sup> աստիճան հորիզոնէն վեր բարձացուը . յետոյ խաւարման ծրին վրայ խեցգետնի առաջին աստիճանը միջօրէականին տակ, և ժամացուցին օլաքն 12 ին վրայ բերելէն ետքը, գունտը դարձուր . պիտի տեսնես որ յիշեալ աստիճանը, գունտին այն դրից մէջ, առանց ամենեւին մտնելու՝ նորէն միջօրէականին աակ կուգայ : Ըսել է թէ այն օրը (յուլիս 22) որ արեգակը խեցգետնի առաջին աստիճանին վրայ կը գտնուի, հիւսիսային բեւեռական շրջանակին տակ գտնուած երկիրներուն 24 ժամ անընդհատ տիւ է :

Ասոր հակառակը պիտի տեսնես, եթէ Այժեղին առաջին աստիճանին վրայ ընես փորձը :

Եթէ բեւեռներէն մին 90 աստիճտն բարձրացունես հորիզոնէն, պիտի տեսնես որ հասարակածը կը կտրէ հորիզոնը ուստի և այն Յ ամիսը որ արեգակը բեւեռին հորիզոնէն վեր կը գտնուի՝ բեւեռին համար անընդհատ տիւ է, և արեգակը հորիզոնէն վար իջնելէն ետքը՝ Յ ամիս գիշեր է :

168. Հ. ի՞նչպէս կը գիտցուի թէ բեւեռուներուն և կամ ցրտային գոտեաց մէջ այս ինչ տեղւոյ արշալոյսը երբ կը սկսի և վերջալոյսը որչափ կը տեւէ :

Պ. Գունտը բեւեռին կամ այն ինչ տեղւոյն համեմատ շտկելէն ետքը, նայէ որ արեւելքէն (արշալուսոյ համար) և արեւեռուտքէն (վերջալուսոյ համար) խաւարման ծրին ո՛ր աստիճանները հորիզոնէն վար միջօրէականին 18 երորդ տստիժանը կը կտրեն : Խաւարման ծրին այն աստիճաններուն պատասխանող օրերն են արշալուսոյ սկիզբը և վերջալուսոյ կատարածը :

169. Հ. Գիշերահաւասարը կամ տուրնջեան և գիշերոյ հաւասարութիւնը գունտին միջոցաւ ի՞նչպէս կը ցուցուի :

Պ. Գիտնալով որ գիշերահաւասարէ Մարտի և Սեպտեմբերի 22 ին . և թէ այն օրերը կը պատասխանէն խոյի և կշռոյ 0 աստիճանին, եթէ այս աստիճաններուն համեմատ գունտը շտկելով, և յիշեալ 0 աստիճաններուն մին կամ միւսը միջօրէականին տակ բերելով՝ ժամացուցին սլաքը 12 ին վրայ հաստատես, և ապա գունտը դարձունես մինչեւ որ 0<sup>0</sup> հորիզոնին մի կամ միւս կողմը գայ, պիտի տեսնես որ ժամացոյցը 6 կը ցուցնէ, որ տուրնջեան կէսն է . ապա այն օրերուն ամբողջ տիւը 12 ժամ է . հետեւապէս գիշեր նոյնչափ :

170. Հ. ի՞նչպէս կը գիտցուի թէ այրեցեալ գոտեաց մէջ այս ինչ տեղւոյ վրայ արեգակը ո՛ր օր ուղղահայեաց է :

Պ. Գունտը դարձունելով նայէ թէ խաւարման ծրին ո՛ր աստիճանները կը հանդիպին միջօրէականին այն աստիճանին որ տեղւոյն լայնութեան աստիճանն է : Խաւարման ծրին այն աստիճաններուն պատասխանող օրերն՝ արեգակը յիշեալ տեղւոյն վրայ ուղղահայեաց է . և ոչ միայն այն տեղւոյն, այլ և նոյն զուգահետականին վրայ գտնուող բոլոր տեղերուն վրայ :

171. Հ. ի՞նչպէս կը գիտցուի թէ այս ինչ օր արեգակը տեղւոյ մը զենթէն ո՛րչափ հեռու է :

Պ. Լայնութեան աստիճանն ուր արեգակը կը գտնուի այս ինչ օր՝ հանէ տեղւոյն լայնութեան աստիճանէն, մասցորդը կը ցուցնէ թէ արեգակն այն ինչ տեղւոյ զենթէն քանի աստիճան հեռու կը գտնուի :

172. Ի՞նչպէս կը գիտցուի թէ այլեւայլ տեղեաց բարեխառնութիւնը, կամ ամառն ու ձմեռն ինչպէս կը համեմատին :

Պ. Այս խնդիրը կը լուծուի առանց երկրագնաոյ հետեւեալ կերպով : Երբ արեգակը կը գտնուի յարեւագարձին խեցգետնի, ձմեռուան վերջին կէտն է հասարակածին համար . իսկ կոստանդնուպոսիլ համար՝ ամառուան : Արգայն միջոցին հասարակածը 23<sup>1/2</sup>, կոստանդնուպոլիս (որ լայնութեան 41 աստիճանին տակ է) 17<sup>1/2</sup> աստիճանով հեռի են արեգակէն . ապա կոստանդնուպոլսոյ ամառան ու հասարակածին ձմեռան մէջտեղ, բարեխառնութեան մասին, շատ

քիչ տարբերութիւն կայ, կամ թէ ըսենք հասարակածին՝ տակ ձմեռն այնչափ տաք է որչափ ի կոստանդնուպոլիս՝ ամառը:

Երբ արեգակը կը գտնուի յարեւադարձին Ա.յծեղջեր, թէ հասարակածին և թէ կոստանդնուպոլիսի համար ձմեռ է. արդ այն ատեն արեդ ակը հասարակածէն 23 $\frac{1}{2}$ , կոստանդնուպոլիսէ 64 $\frac{4}{2}$  աստիճան հեռու կը գտնուի. ապա հասարակածի ձմեռուան ու կոստանդնուպոլիսի ձմեռուան մէջտեղ մեծ տարբերութիւն կայ:

Բեւեռներուն գալով, յայտնի է թէ, օրինակի համար, հիւսիսային բեւեռն, ամառուան վերջին սահմանին, այսինքն՝ ինցղեանի արեւադարձին, 66 $\frac{1}{2}$ , իսկ ձմեռուան վերջին սահմանին, այն է Ա.յծեղջեր արեւադարձին, 113 $\frac{1}{2}$  աստիճան հեռու կը գտնուի արեգակէն. ապա հիւսիսային բեւեռի ամառն այնպէս ցուրտ է, ինչպէս կոստանդնուպոլիսի ձմեռը. իսկ ձմեռը հոն հարկաւ շատ աւելի ցուրտ է քան կոստանդնուպոլիս:

173. Ի՞նչպէս կը գիտցուի թէ ո՞ր տեղեր և ի՞նչպէս Լուսնոյ խաւարումը կը տեսնեն:

Պ. Լուսնոյ խաւարման ատեն արեգակն ու լուսինը միւսնոյն գծի վրայ կը գտնուին, և երկիրս երկուքին մէջտեղ։ Այն ատեն արեգակն, ըստ երեւութին, խաւարման ծրին վրայ հասարակածէն քանի աստիճան որ հեռու է դէպ ի հիւսիս կամ դէպ ի հարաւ, լուսինը նոյն խաւարման ծրին վրայ, արեգակէն 180 աստիճան հեռաւորութեամբ նոյնչափ աստիճան հեռու կը թուի հասարակածէն դէպ ի հիւսիս կամ դէպ ի հարաւ։ Լուսնին հասարակածէն հեռաւորութեան աստիճանին համեմատ՝ հիւսիսային կամ հարաւային բեւեռը բարձրացունենք, և այն տեղը կամ քաղաքը, զորօրինակ կոստանդնուպոլիս, ուր խաւարման սկսելու ժամը գիտենք, միջօրէականին տակ բերելով՝ ժամացուցին սլաքը խաւարման սկսելու ժամին վրայ դնելէն ետքը գունտը դարձունենք մինչեւ որ սլաքը գիշերուան 12ը գայ, հորիզոնին արեւմտեան եղերաց երկիրներն խաւարման վախճանին կը հասնին, իսկ արեւելեան եղերաց երկիրներն լուսինը կը կորսնցունեն առանց խաւարման վերջը տեսնելու։

Գտնուած տեղեր սկիզբէն մինչեւ վերջը կը տեսնեն խաւարումը, իսկ արեւելեան եղեր երկիրներ խաւարման սկսելը միայն կը տեսնեն, Դիցուք թէ խաւարումը կէսօրէն առաջ կամ վերջը ժամը 5 ին սկսելով մինչեւ 8 պիտի տեւէ, ըսել է թէ ժամը 6 $\frac{1}{2}$  ին խաւարումը կեղրոնական է ի կոստանդնուպոլիս։ Եթէ կոստանդնուպոլիս միջօրէականին տակ բերելով սլաքը ժամը 6 $\frac{1}{2}$  ին վրայ դնելէն ետքը գունտը մինչեւ 12 (կէս գիշեր) դարձունենք, հորիզոնին արեւմտեան եղերաց երկիրները կը տեսնեն լուսինն իսկոյն ամբողջ խաւարած՝ և ապա հետզհետէ լուսաւորուած առանց խաւարման սկիզբը տեսնելու. իսկ արեւելեան եղերաց երկիրներն՝ արդէն խաւարումը սկիզբէն տեսած են, և երբ ամբողջ կը խաւարի, կը կորսնցունեն լուսինը։

Եթէ կոստանդնուպոլիս միջօրէականին տակ բերելով և սլաքը ժամը 8 ին վրայ դնելով գունտը դարձունենք մինչեւ որ սլաքը գիշերուան 12ը գայ, հորիզոնին արեւմտեան եղերաց երկիրներն խաւարման վախճանին կը հասնին, իսկ արեւելեան եղերաց երկիրներն լուսինը կը կորսնցունեն առանց խաւարման վերջը տեսնելու։

Մեր աշխարհագութեան այս ուսումնական մասին  
մեջ եղան կարեւոր փոփոխութիւնն եւ ուղղութիւնն : Ինչ-  
պէս բաղաբականն եւ բնական , նոյնպէս այս վերջին  
մասն կը պարունակէ շատ տեղեկութիւններ որ կարեւոր  
են ի ձանալու գդրութիւն սիեզերաց : Յետ դնելոյ համա-  
ռոշի իւրաքանչիւր երեւութի մեկնութիւնն , զոր աշակերտ  
կրնան գրեթէ բառ առ բառ ի միտ առնուլ , յաւելաֆնա-  
եւ շատ տեղ մանր գրով 'րմադակ տեղեկութիւնն՝ նա-  
խընթաց մեկնութիւնն լուսաւորելու համար :

Յայտնի է թէ դասագիրք մը ամեն աստիճանի եւ բա-  
րականութեան տղայոց միանգամայն յարմար զործել ան-  
հնար է : Ուսի եթէ ուսուցիչ ինչ ինչ աւելորդ կը դատին  
ի սրմա այս ինչ դասուաշակերտաց , զոր օրինակ աստե-  
ղագիտական հաշիւներ , կրնան զանց առնել , կամ զէթ  
դոս մասին , սալ ի միտ առնուլ զնոսս տղայոց , հաշի-  
ներուն արդիւնքը միայն ուսուցանելով :

ԱՆՈՒԱՆԸ ԳԻՏՆԱԿԱՆ ԲԱՐԻՑ

Ասուայ .	étoile filante, bolide.
Աստեղակերպ .	astéroïde.
Աստղային (օր) .	(jour) sidéral.
Արեգակնային (օր) .	(jour) solaire.
Բարեխառնութիւն .	température.
Բոլորակ .	cercle.
Գնդակերպ .	sphéroïde.
Երկրազուգութիւն .	syzygie.
Էնդ-դիմահար .	opaque.
Թաւալումն .	rotation.
Խաղաց (Չուրց ծովու) .	marée.
Խոտորումն .	déclinaison.
Խտութիւն .	densité.
Ծաւալ .	volume.
Ծիր .	orbite.
Ծիր խաւարման .	écliptique.
Կեդրոնազանցութիւն .	excentricité.
Կիսաստուեր .	pénombre.
Հակադրութիւն .	opposition.
Հականկիւն .	parallaxe.
Հակումն .	inclinaison.
Համընթաց .	synodique.
Ծուածիր .	ellipse.
Մակարդակ .	plan.
Մակերեւոյթ .	superficie.
Յօդ-ակցութիւն .	conjonction.
Նահանջումն գիշերա- հաւասարի .	précession de l'équinoxe.

<b>Եեղ .</b>	oblique.
<b>Երջան .</b>	révolution.
<b>Երջապատ .</b>	circonférence.
<b>Երջանակ ուս Բոլորակ .</b>	
<b>Եօշափող .</b>	tangente.
<b>Ուղղահայեաց ,</b>	perpendiculaire.
<b>Ուղիղ ամբարձումն .</b>	ascension droite.
<b>Վառարան .</b>	foyer.
<b>Քառորդութիւն .</b>	quadrature.

ՑԱՆԿ

<b>ՅԱՌԱՋԱԲԱՆ</b>	5	
<b>ՆԱԽԱԳԻՑԵԼԻՔ</b>		
ԴԱՍ Ա.	Տիեզերագրութիւն	3
» Բ.	Կէտ	7
» Գ.	Հորիզոնական, հակեալ և. դիրք	9
» Դ.	Գունտ, շրջանակ, և.	11
<b>ՅՈԴՈՒԱԾ Ա.</b>		
ԴԱՍ Ե.	Արեգակնային դրութիւն, արեգակն	13
<b>ՅՈԴՈՒԱԾ Բ.</b>		
ԴԱՍ Զ.	Մոլորակներ	16
» Է.	»	18
<b>ՅՈԴՈՒԱԾ Գ.</b>		
ԴԱՍ Ը.	Երկիր	19
» Թ.	Երկագնտին վրայ բաժանմունք	22
» Ժ.	Երկայնութիւն և լայնութիւն	25
ԴԱՍ ԺԱ.	Մեծութիւն երկրի	26
» ԺԲ.	Այլ եւ այլ շարժմունք երկրի	28
» ԺԳ.	Երկրիս թաւալման արագութիւնը	29
» ԺԴ.	Չորս եղանակներ	34
» ԺԵ.	Ծիր երկրի	37
» ԺԶ.	Հեռաւորութիւն երկրի յարեգակնէ	39
» ԺԷ.	Այլ և այլ օրեր	41
» ԺԸ.	Միջին և ճշմարիտ օր	43
» ԺԹ.	Ճշմարիտ կէս օր և միջին կէս օր	43
» Ի.	Տարի	44
» ԻԱ.	Գիշերահաւասար	47
» ԻԲ.	Պատճառ. շարժմանց երկրի	49
» ԻԳ.	Աստիճաններուն 'չափը	50
» ԻԴ.	Այլ և այլ դիրք երկրի	52
» ԻԵ.	Մոռերի տարբերութիւն	54
» ԻԶ.	Համեմատութիւն դրից բնակչաց երկրի	55

**ՅՈՒՂԻԱԾ Դ.**

ԴԱՄ ԻԵ.	Լուսին . . . . .	56
,	ԻԲ. Երեւոյթք լուսնի . . . . .	58
,	ԻԹ. Խաւարումն . . . . .	59

**ՅՈՒՂԻԱԾ Ե.**

ԴԱՄ Լ.	Մնացեալ մեծ մոլորակք . . . . .	62
,	ԼԲ. Փոքր մոլորակք . . . . .	66

**ՅՈՒՂԻԱԾ Զ.**

ԴԱՄ Լ.Պ.	Գիսաւորք . . . . .	67
----------	--------------------	----

**ՅՈՒՂԻԱԾ Է.**

ԴԱՄ Լ.Դ.	Աստեղք . . . . .	69
,	ԼԵ. Թիւ աստեղաց . . . . .	73
,	Լ.Զ. Հեռաւորութիւն աստեղաց յերկրէ . . . . .	74
,	Լ.Ե. Տարբերութիւն աստեղաց . . . . .	75
,	Լ.Ը. Աստղային գրութիւն . . . . .	77
,	Լ.Թ. Աստեղաց թիւն ըստ տեղեաց . . . . .	78
,	Խ. Խաղաց ծովու . . . . .	79


Գիսաւոր մարմինք արեգակնային գրութեան . . . . . 82



Յաւելուած. Երկրագունտին միջոցաւ լուծուելու խնդիրներ . . . . . 83


Անուանք գիտնական բառից . . . . . 90

Ազդ. . . . . 91

Ցանկ . . . . . 92







2855



13-6-1917  
13-6-1917  
УЧЕБНОЕ 1917-18

2013



ՅԱՆԿ ԳՐԱՅ  
ՄԻՀՐԱՅ Յ. ՓԱՓԱՋԵԱՆ

ԳՐԱՏԱՅՆ

Կ. Պողիս Զագմագնըլար-Եօգուշու, Զիւմպիւնիւ խան  
թիւ 12, 17, 21

(Արժ մենիաց 20 դրոշ հաշտելով)

	ԴՐԵ. ԳՐ.
Աշխարհագրութիւն Բնական . . . . .	2 20
» Ուսումնական . . . . .	2
» Քաղաքական . . . . .	2
» Բնական Քաղաքական . . . . .	6
» Քաղ. Բնակ. Առում . . . . .	10
Ընթերցարան Կամ Արմենակ պատկ. Ա. Տարի . . . . .	2
Հատքնտիք քաղուածք ի նախնեաց . . . . .	3
Նամականի Կամ Փոքրիկ Քարտուզար . . . . .	5
Պատմութիւն Հայոց . . . . .	3
Պատմութիւն Սրբազն . . . . .	4
Քերականութեան Մկրտչունք . . . . .	10
Քերականութիւն Գործնական . . . . .	6
» Գործութիւն . . . . .	6
» Համառօտ . . . . .	2
» Աշխարհաբար . . . . .	2 20
Ժամագիրը տոմենն կոշելազմ . . . . .	15
Քերական Կամ Այրինարան պարզ 100ը . . . . .	10
» » » Բնակիր . . . . .	15
» » » Թանձր Աղմուզ 100ը . . . . .	25
Հնգարան	50
» պարզ » » . . . . .	25

Այս գրեանք կը վտնառուին նաեւ ի Զագմագնըլար-Եօգուշու թիւ 20, Պ. Պալէնցի (յաջորդ Գավաֆեանի) Գրավաճառոցն .

ԷՇԳ ՄԵՐԼՈՎ  
ԲՆՐԵՐՑԱՐԱՆ ԿԱՄ ԱՐՄԵՆԱԿ

Բ. ՏԱՐԻ

مَعْرِفَةُ نَظَارَتِ جَلِيلَةِ سَكْ ٢٨٥ نُوْمُولِي رَخْصَتَادِ سَبِيْه طَبْعَ اُنْتَشَدَر